


2487

Առ թիւնացություն արդի  
հայլութ շենք: առարկան պահպ  
շ ասպ. Կ. Դուին  
1934

Կ. Դուին

1934



2010

ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ Ը. ՑԱԿՈԲԵԱՆ ԳՐԱՏԱՆ  
(ՅԱԶՈՐԻ Պ. ՊՈԼԵՆՑԻ)

ՅՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԶԱԺԵԱՆ

# ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

Ա. Ր. Դ. Ի.

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

ՊԱՅԻՆԴԱՉԱՐԴ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԸՐԱՎԴ

Զ. ՑՊԱ. ԳՐԱԴԱՐԱՆ

Մեր թարգմանած, հետեւղութեամբ պատրաստուած եւ ինքնուրոյն  
հաստուածներու արտադպութեան իրաւունքը վերապահուած է:

Ա. ՊՈԼԵՆ  
ԳՐԱՏԱՆ Ս. ՑԱԿՈԲԵԱՆ, ԶՈՒՄԱՅԱԼԱՐ ԹԻՒ 83

1934

491.99-5

Գ - 14

R 002

336 book 2 1992 June



ՀԱՅՈՐԱԿՈՒԹԻՒՆ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ ԳՐԱՏԱՆ  
(ՅԱԶՈՐԴ Պ. ՊՈԼԵՆՑԻ)



ՅՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԶԱՆՁԵԱՆ

# ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ

ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ

ՏԱՐՐԱԿԱՆ ԴԱՍԸՆթԱՑՔ

Զ. ՅՊԱԳՐՈՒԹԻՒՆ

Մեր թարգմանած, հետեւողութեամբ պատրաստուած եւ ինքնուրոյն  
հատուածներու արտատպութեան իրաւունքը վերապահուած է:

Կ. ՊՈՂԻՄ

ԳՐԱՏՈՒՆ Ս. ՅԱԿՈԲԵԱՆ, ԶԱՔՄԱԳՃԵԼՈՐ

1934

# ՆՈՐ ՔԵՐԱԿԱՆՈՒԹԻՒՆ

ԱՐԴԻ ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻՆ

ՀԱՅԵՐԵՆ ԼԵԶՈՒԻ ՏԱՐԵՐԸ

Գլխագիր

ԱԲԳԴԵԶԼԹԺԻԼԽԾԿՀՁՂ  
ՃՄՑՆՇՈՉՊՋՈՍՎՑՏՐՑ  
ԻՓՔՕՖ

Բոլորագիր

ԱԲԳԴԵԶԼԹԺԻԼԽԾԿՀՁՂ  
ՃՄՋՆՉՈՉՊՋՈՍՎՄՐց  
ԼՓՔՕՓ

Եղագիր

ԱԲԳԴԵԶԼԹԺԻԼԽԾԿՀՁՂ  
ՃՄՋՆՉՈՉՊՋՈՍՎՄՐց  
ԼՓՔՕՓ



3342-73  
60434-ահ

## ԴԱԱ. — ԼԵԶՈՒԻՆ ՏԱՐՐԵՐԸ

1.— Բոլոր մարդիկ միեւնոյն լեզուն չեն խօսիր, ամեն ազգ իրեն յատուկ լեզուն ունի:

2.— Հայերը կը խօսին Հայերէն որ իրենց մայրենի լեզուն է:

3.— Հայ լեզուի Քերականութիւնը կը սորվեցնէ հայերէնը անսխալ խօսիլ և գրել:

4.— Գրելու և խօսելու համար կը գործածուին քառեր, այսպէս՝ երբոր ըսենք «զարուն եկաւ», կը գործածենք երկու բառ զարուն և եկաւ:

5.— Բառերը կը կազմուին ձայներէ. այսպէս՝ զարուն բառը կազմուած է հինգ ձայներէ. գ-ա-ր-ու-ն-ի:

6.— Մէկ կամ աւելի ձայներ երբոր մէկ հնչումով կ'արտասանուին, վանկ կը կազմեն, այսպէս՝ ձի մէկ վանկ է. դա-րակ՝ երկու վանկ է ա-դա-չանք երեք վանկ է:

7.— Չայները գրելու նշանները կը կոչուին տառ մամ զիր:

**Հարցարան.** — Բոլոր մարդիկ միեւնոյն լեզուն կը խօսին. — Հայերը ի՞նչ լեզու կը խօսին. — Հայ լեզուի քերականութիւնը ի՞նչ կը սորվեցնէ. — Խօսելու եւ գրելու համար ինչե՞ր կը գործածուին. օրինակով բացատրէ՛. — Ի՞նչ է վանկը. օրինակներով բացատրէ. — Ի՞նչ է տառ կամ զիրը:

**Հրահանկան 1.** — Օրինակեց՛ք հետեւեալ բառերը, իւրաքանչիւրին առջեւ գրելով թէ բանի՞ ձայնէ բաղկացած է:

**Վարդ.** սիւն, զուն, ընորհ, երեսակ, գրասեղան, պայտ, հենց, մետաղ, պարանոց, արին, սուրեանդակ, զիտորին, իփացում, հայ, հաւաքածոյ, յանդիմանութիւն հսկայ, զուարք, արեւելք, հաշիւ, նօանաւոր, լոյս:

**Օրինակ.** — Վարդ, 4 ձայն. — սիւն, 3 ձայն. — հսկայ, 4 ձայն, եւն:

## ԸՆԹԵՐՅՈՒՄ. — ԲԱՐԲ ԱՇԱԿԵՐՏԸ

Վահ բամ եօ թը տա բե կան է: Շատ լաւ կը նայ խօ սիլ: Ա մէն օր գպ բոց կ'եր թայ: Ար դէն իսկ զի տէ կար դալ իր հն թեր ցա րա նին սի րուն պատ մու թիւն ները: Գիր գ րե լու ալ ո կը սաւ: Վահ բամ ս տու գիւ բարի ա շա կերտ մըն է: Դպ բոց ցին և գա սե րուն տու ած է իր բոց լոր ուշ գրու թիւնը: Իր գաս տի ա բակն ու ծ նող քը դոհ են իր մէ:

**Խօսակցութիւն** — Վահրամ բանի՞ տարեկան է. — Տարուան մէջ բանի՞ օր կայ, բանի՞ ամիս բանի՞ շաբաթ. — Վահրամ խօսիլ գիտէ. — Ամէն օր ո՞ւր կ'երթայ. — Վահրամ կարգալ գիտէ. — Ի՞նչ կը կարդայ. — Վահրամ գրել ալ գիտէ. — Գրելու համար ի՞նչ բաններ պէտք են. — Վահրամ ի՞նչպիսի աշակերտ մըն է. — Ի՞նչ բաններու տուած է ուշադրութիւնը. — Որո՞նք զոհ են իրմէ:

**Հրահանկ 2.** — Կարդացէ՛ք վերի հատուածը վանկերու բաժանումները զացնելով, յետոյ զատ զատ ցոյց տուէք պարունակած բառերը:

**Հրահանկ 3.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ բառերը.

Մէկ վԱՆԿՈՎ, ԲԱՌԵՐ

Եւն, յարդ, լու, սէր, շատ, ցաւ, խանդ, փայտ, մեղր, ծայր: Երկու վԱՆԿՈՎ, ԲԱՌԵՐ

**Գնակ.** մամուլ նամակ, աւազ, կարին, բանակ, զազան, զեղարդ, բակոյկ, մանեակ, ատեան, մշակ:

Երեք վԱՆԿՈՎ, ԲԱՌԵՐ

**Աւարտակ.** յիշատակ, մանանայ, բարեկամ, ուսուցիչ, ապակի, բանկապին, նառազայր, աւարկոյս, յաւիտեան:

**Հրահանկ 4.** — Վերի բառերը բարձրածայն կարդացէ՛ք, վանկերը իրարմէ անշատաբար արտասանելով:

**Օրինակ.** — Մա-մուլ, յի-սա-տակ, եւն:



## ԴԱՍ. — ԶԱՅՆԱՒՐՈՒ ԵՒ ԲԱՂԱՋԱՅՆ ՏԱՌԵՐ

8.— Տառերէն մէկ քանիները պտրզ ձայներ են և ինքնին կը հնչուին: Ասոնք են:

ա, ե, է, ը, ի, ո, օ:

Այս տառերը ձայնառ կը կոչուին:

9.— Շատ մը տառեր առանձին չեն կրնար ձայն տալ, այլ այս ձայնաւորներէն մէկուն միանալու են որպէս զի հնչուին: Ասոնք են:

բ, գ, դ, զ, թ, ժ, լ, խ, ծ, կ, հ, ձ, ղ,  
ճ, մ, ն, շ, չ, պ, ջ, ռ, ս, վ, տ, ց, փ, ք, ֆ:

Այս գիրերն ալ բաղաձայն կը կոչուին:

10.— Յ և ւ տառերն ալ զործածութեան պարագային համեմատ երբեմն կէս ձայնաւոր են, երբեմն բաղաձայն: Ասոնք ալ կիսաձայն կը կոչուին:

Այսպէս՝ յ տառը լոյս բառին մէջ կիսաձայն, յանդ բառին սկիզբը բաղաձայն է, ւ տառը հիւր բառին մէջ կիսաձայն, բարւոյն բառին մէջ բաղաձայն է.

**Հարցարան.** — Ո՞ր տառերը ինքնին կը հնչուին. — Ասոնք ի՞նչ  
կը կոչուին. — Ո՞ր տառերը առանձին չեն կրնար հնչուիլ. — Ասո՞նք  
ի՞նչ կը կոչուին. — Ո՞ր տառերը կիսաձայն են, օրինակնե՞ր տուր:

**Հրահանգ 5.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ բառերը, յետոյ կարդացէ՛ք զանոնք, վանկերն իրարմէ անշատարար արտասանելով:

ԶՈՐՍ ՎԱՆԿՈՎ ԲԱՌԵՐ

Զիւնածաղիկ, եափսկուաս, եկեղեցի, մատենազիր, լարախաղաց, երեսփոխան, վաւերական, բարեկենդան, խնամակալ, կանոնաւոր:

Հինդ վանկով ԲԱՌԵՐ

Մատենադարան, աշխարհագրութիւն, բանափրական, մաւուրապէս, անձնազոհութիւն, սուսարազանգուած:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — Ս.ԶՆԻՒԹ ԸՆԿԵՐԸ

Յա կո բիկ իմ ընկերս է: Մեր տու նին քով կը  
բնա կի: Յա ճախս մէկ. տեղ կը խա զանք: Ան-  
ցած օր ին ծի խա զա-  
մբք ներ նուի բեց. ե բէկ  
ալ իր շուն չա նը փոխ  
տուաւ ին ծի: Ծ քեղ  
գիրք մը ունի ո րուն  
պատ կեր ներ բը կը ցու-  
ցնէ ին ծի: Երբ դպ րոց  
եր թանք կը բռնէ իմ ձեռ քէս, իմ կո զո զս տա նե-  
լու կ'օգնէ, և ե թէ յար ձա կում մը ըլլայ վ րաս,  
զիս կը պաշտ պանէ:

**Խօսակցութիւն.** — Ո՞վ է ընկերդ. — Ու՞ր կը բնակի. —  
Միասին ի՞նչ է ընէք. — Ինչէ՞ր տուաւ բեզի անցած օր եւ երեկ. —  
Ի՞նչ խաղալիքներ գիտէք. — Թակորիկ ի՞նչ ունի. — Անոր զիր-  
քին մէջ ի՞նչե՞ր կան. — Դպրոց երթարու ատեն թակորիկ ի՞նչ օգ-  
նութիւններ կ'ընէ բեզի. — Թակորիկ ի՞նչպիսի ընկեր մըն է:

**Հրահանգ 6.** — Կարդացէ՛ք վերի հատուածը եւ պարունա-  
կած բառերուն բանեկան վանկէ բաղկացած ըլլալը որոշեցէ՛ք  
բերանացի:

**Հրահանգ 7.** — Հետեւեալ բառերուն ձայնաւոր եւ բաղա-  
ձայն տառերը որոշեցէ՛ք սերանացի:

Թանի, զազար, գրօսակ, գէնի, բակ, ժխոր, լարան,  
խորխորա, ծովակ, կրօնի, երաման, ծող նանանչ, մեղք,  
նսեմ, ողակն, չար, պիսակ, չերմ, սահան, սառ, վերք,  
սաս, ըմբիս, ցանց, փափաք :

**Հրահանգ 8.** — Բերանացի որոշեցէ՛ք թէ հետեւեալ բառե-  
րուն մէջ յ եւ ւ բաղաձայն են թէ կիսաձայն:

Փայլ, յարդ, հուր, բաւական, զոյն, զոյական, մեծա-  
յար, փայս, ալիւր, հարաւ, յասան, խոյ, հայ, զալուս:

**Հրահանգ 9.** — Հիտեւեալ բառերուն սկիզբը մէյմէկ բաղա-  
ձայն աւելցնելով նոր բառեր կազմեցէ՛ք ու գրեցէ՛ք:

Աղ, անձ, ակ, եղ, էգ, եսք իր, ով, ուղ, օդ, ոյժ:



## ԳՈՎՈՒՄ. — ԽՕՍՔ ԵՒ ԻՐ ԿԱԶՄՈՒԹԻՒՆԸ

11. — Որ և է բառ ինքնին ամբողջ մտածում մը  
չի կրնար արտայալտել. օրինակ՝

Վարդ բառ մըն է որ կը նշանակէ ամէնուս ծա-  
նօթ հոտաւէտ ծաղիկը, բայց երբ վարդին վրայ բան  
մը խորհիմ և յայտնել ուղեմ, պէտք է որ քանի մը  
բառեր քովէ քով գնեմ և ըսեմ.

«Ծաղիկներուն մէջ վարդը շատ կը սրբեմ»:

12. — Բանի մը բառեր իրարու քով գնելով ալ դար-  
ձեալ իմաստ մը չի յատնուիր, եթէ բառերն ուղիղ  
շարուած չեն. օրինակ՝

Եթէ ըսենք «Չորս ունի տարի եղանակ», ասիկա  
խօսք չըլլար, որովհետեւ իմաստ մը չի յայտներ. բայց  
երբոր բառերուն շարքը շտկենք և ըսենք՝ «Տարին  
չորս եղանակ ունի», այն ատեն իմաստ կու տայ:

13. — Երբոր քանի մը բառեր ուղիղ շարքով իրա-  
րու քով դրուած են, ամբողջ մտածում մը յայտնելու  
համար, կը կոչուին խօսի:

**Հարցարան.** — Մէկ բառով ամբողջ մտածում մը կրնա՞յ ար-  
տայայտուիլ. — Օրինակով մը բացատրէ. — Բառերն իրարու քով գնե-  
լով իմաստ մը չի՞ յատնուիր. — Ուրեմն ի՞նչպէս կը յայտնուի. —  
Օրինակով մը բացատրէ. — Ի՞նչ է խօսրը:

**Հարհանկ 10.** — Հետեւեալ բաղածայններուն մէջանեղը մէջ-  
մէկ ծայնաւոր զնելով բառեր կազմեցէր եւ զրեցէր:

Փ—զ. — ս—գ, զ—ր, լ—ր, խ—ս, ծ—ռ, հ—ւ, ճ—գ,  
ն—ր, մ—ս, ն—ր, օ—դ, չ—ր.

**Հարհանկ 11.** — Հետեւեալներուն սկիզբի բաղածայնները  
գոխելով՝ նոր բառեր կազմեցէ՛ր եւ զրեցէ՛ր:

Փող, բամակ, հայր, լուր, խուն, մարտի, բոյլ, լայն,  
փիտակ:

Օրինակ. — Փող, հող, եւն:

## ԱՐՏԱՍՄԱՆՈՒԹԻՒՆ. — ԹԷԿԵԿ ՊԶՑԻԿ ԵՄ

Ես ծնողքիս ի՞նչ ընել կրնայի,  
Դեռ շատ պզտիկ եմ, ո՞չ, գեռ շատ պզտիկ...  
Բայց ահա թէ ի՞նչ կ'ըսէ իմ սրտիկ,  
— Պիտի սիրեմ յոյժ մայրիկն իմ բարի,  
կրնամ զինք սիրել, թէկ եմ պզտիկ:

Ու գեռ աւելի ի՞նչ կրնայի ես,

— Սա՛ թէ դպրոցին մէջ ուր եմ այժմիկ  
Ըլլալ հնազանդ, խելօք հանդարտիկ  
Ու միշտ ուշադիր դասերուս։ Այսպէս  
կրնամ ես ըլլալ, թէկ եմ պզտիկ։

Թորգմ. Յ. Գ.

I. Ա. Ա. Դ. Պ. Պ. Պ.

**Հարհանկ 12.** — Հետեւեալ նշանակութիւնները տուող բա-  
ռերը գոխելով՝ ըսէ՛ր թէ ի՞նչ կը կոչուի:

Սյն ոռուն աչքը չի տեսներ, ոռուն ականջը չի լսեր, որ  
բաւ չի կրնաւ խօսիլ, ոռուն մէկ ոտքը կարե է, ոռուն  
ծնողքը մեռած է, ոռուն զլուխը մազ չկայ, ոռուն կրնա-  
կը դուրս ցցուած է, ոռուն հասակը օաս կարե է, ոռուն  
ամուսինը մեռած է.

**Հարհանկ 13.** — Հետեւեալ բառերէն յարմարաւորներով լրա-  
ցուցէր վարի խօսքերը:

Պարբիմը, ծամազործը, տպագրիչը, կօչկակարը, ջուլ-  
հակը, բրուտը, ղերձակը, փայտահարը, բեռնակերը:

... կօչիկ կը կարէ: — . . . ծամազոյց կը սինէ: —  
. . . կղպամիկ կը դարբնէ: — . . . զիրք կը սպէ: — . . . հա-  
զուս կը կարէ: — . . . բեռ կը կրէ: — . . . փայտ կը կրէ: —  
. . . հոդէ ամանենք կը սինէ: — . . . կերպաս կը գործէ:

**Հարհանկ 14.** — Օրինակցէ՛ր հնազայ բառերը՝ վանկերը  
զատելով իրարմէ օրինակին պէս:

Փլակի, աչք, ժիր, բերան, կզակ, այս, ծոծրակ, ա-  
կանչ, բազուկ, ուս, ձեռք, ոսամոխ, ոռովայն, սրունի,  
ազդր, անուր, ոսք,

Օրինակ. — Գ-լուխ, եւն:

## ԴԱՎ. — ԽՕՍՔԻՆ ՈՒՂՂԱԳՐՈՒԹԻՒՆԸ

14. — Խօսքը կրնայ ըլլալ գրաւոր և թերանացի:
15. — Բառ մը կամ խօսք մը գրելու ատեն պէտք  
է ուշադիր ըլլալ որ սիսալ չգրուի. օրինակ՝  
Քրիժոր բասը չի ինդցավ:
- Այս խօսքը սիսալ գրուած է. ուղիղն է հետեւեալը:  
Գիրգոր դասը չգիցցաւ:
16. — Բառերն ու խօսքերը ուղիղ գրելու կանոնին  
Կ'ըսուի ուղղագրութիւն:

17. — Գրաւոր խօսքի մէջ կանոն է բառերը մէջմէկ  
քիչ իրարմէ հեռու գրել որպէս զի իրարու չխառնուին:

18. — Խօսք մը գրելու սկսած ատեն առաջին գիրը  
պէտք է գլխագիր գրել:

19. — Երբոր խօսքը վերջանայ, վրայէ վրայ սապէս  
(+) երկու կէտ կը գրուի որ կը կոչուի վերջակէս. օրինակ՝  
Թշուառ կ'ըլլայ այն մարդը որ չաշխատիր:

**Հարցարան.** — Խօսքը բանի՞ տեսակ է. — Բառ կամ խօսք մը  
գրելու ատեն ի՞նչ բանի պէտք է ուշադիր ըլլալ. — ի՞նչ է ուղղա-  
գրութիւնը. — Դրաւոր խօսքի մէջ բառերը ինչպէս պէտք է գրել.  
— Խօսքի մը առաջին գիրն ինչպէս կը գրուի. — Երբոր խօսքը  
վերջանայ ի՞նչ նշան կը դրուի. Գրէ՛ ամբողջ խօսք մը:

**Հրահանգ 15.** — Հիտեւեալ խօսքերն ուղիղ շարքի վերածե-  
լով գրեցէ՛ք, զնելով նաեւ գլխագրերն ու վերջակէտները:

բայսերուն օգտակար անձրեւը է  
շատ կան մէջ անտափն ծառեր  
փուտ փարզը ունի  
է աղի ջուրը ծովուն  
տղան խելացի կը սիրուի ծնողթէն իր  
եմ ևս ակար այսօր

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՇԽԱՏՈՒԹԻՒՆԸ

Աշխարհի մէջ ամէն ոք կ'աշխատի: Նայեցէք ձեր  
չորս դին. ահա՛ երկրագործը կը հերկէ հողը, եղերը  
կը քաշեն արօրը, հուփւը կ'արածէ  
ոչխարները, չունը կը հսկէ հօտին  
վրայ, մեղոն հիւթ կը քաղէ ծա-  
ղիկներէն, հանքագործները կը փո-  
րեն գետինը, նաւաստիները կը սու-  
րան ծովուն վրայ, հացագործը կ'եփէ  
մեր հացը, գերձակը կը կարէ մեր  
հագուստը, կօշկակարները կը կարեն  
մեր կօշիկները, որմաղիրներն ու հիւսները կը շինեն  
մեր տուները, ուսուցիչները ձեզի զան կու տան: Դուք  
ալ աշխատեցէք, տղա՛ք, աշխատութիւնը աշխարհի  
օրէնքն է:



**Խօսակցութիւն.** — Աշխարհի մէջ ամէն ոք ի՞նչ կ'ընէ. —  
Երկրագործը ի՞նչ կ'ընէ. — Եղիսաբէթը, հովի՞ւը, շունը, մեղո՞ւն,  
հանքագործը, նաւաստին՞րը, հացագործը, գերձակը, կօշկա-  
կա՞րը, որմաղիրներն ու հիւսնե՞րը, ուսուցիչնե՞րը...: Դուք ալ  
ի՞նչ պարտիք ընել. Աշխատութիւնը ի՞նչ է,

**Հրահանգ 16.** — Օրինակեցէ՛ք վերի հատուածը եւ խօս-  
քերն իրարմէ զատեցէք ուղղահայեաց զիծերով:

**Հրահանգ 17.** — Ուսուցչին թելաղրութեամբ ուղղագրեցէ՛ք  
նոյն հատուածը:

**Հրահանգ 18.** — Օրինակին պէս խօսքեր կազմելով՝ գրե-  
ցէ՛ք խորհելով հետեւեալ բառերուն վրայ:

**Եւրամ** եւ մեսամս, մերու եւ մեղր, հաւ եւ հաւկիր.  
առդ եւ սատան, կով եւ կար, ուրատանի եւ խաղող.

**Օրինակ.** — Եւրամը մեսամս կ'արտադրէ:

**Հրահանգ 19.** — Դարցեալ խօսքեր կազմեցէ՛ք, խորհելով  
հետեւեալ բառերուն վրայ:

**Արեգակ,** կրակ, պարտէզ, ոււկայ, մատիս, պայուսակ:

**Օրինակ.** — Արեգակը ծագեցաւ, ոււկայէն բուզը զնեցի:

## ԴԱՄ. — ԱՆՈՒՆ ԿԱՄ ԳՈՅԱԿԱՆ ԵՒ ԱՇԱԿԱՆ

20. — Խօսքը կազմող բառերը տեսակ տեսակ են և քերականութեան մէջ զատ զատ անուններով կ'որոշուին:

21. — Անձի, տեղի, կենդանիի, բոյսի եւ իրերու անունները կը կոչուին անուն կամ գոյական. օրինակ՝

Վարդան, մայր անձի անուն են և գոյական են Պղիս. Ասանա տեղի » » » »

Զի, մրցիւն կենդանիի » » » »

Սոխ, ցորեն բոյսի » » » »

Արոն, բահ իրի » » » »

22. — Երբոր անձի մը, կենդանիի մը կամ իրի մը ի՞նչպէս ըլլալը հասկցնել ուզենք, անոր անունին քով կը դնենք ուրիշ տեսակ բառ մը որ կը կոչուի ածական. օր.

Ծոյլ տղայ, ի՞նչպիսի տղայ — ծոյլ

Չար կատու, » կատու — չար

Կարմիր վարդ. » վարդ — կարմիր

Այստեղ ծոյլ. չար, կարմիր բառերն ածական են. որովհետեւ իրենց քովի գոյականներուն ի՞նչպէս ըլլալը կը հասկցնեն:

**Հարցարան.** — Խօսքը կազմող բառերը մէկ տեսակ են թէ շատ. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի անուն կամ գոյական. օրինակներ տուր — Դոյականին ի՞նչպէս ըլլալը հասկցնելու համար ի՞նչ բառ կը դնենք քովը. օրինակներ տուր ածականի:

**Հարհանգ 20.** — Օրինակեցէք հետևեալ անունները, կէտերուն տեղ աւելցնելով թէ ինչի՞ անուններ են անոնք:

Հայր, մայր, բոյր, եղբայր, մանչ, աղջիկ, մամ, պապ հօրախօյր, մօրախօյր, ենոխ, հօրեղբայր, ենուրդի, եղբօրդի, զաւակ, բոռ....., անուններ են:

## ԸՆԹԵՐՅՈՒՄ. — ՄԵՐ ԴԱՍԱՐԱՐՈՒՅՔ

Մեր Դասարարին մէջ կան նատարաններ և սեղաններ՝ աշակերտներուն համար, գրաւեղան մը և արող մը ուսուցչին համար, երկու սիւ սախտակներ՝ վարժութիւններու յատուկ, և բարար դարակ մը որ շատ զիրքեր կը պարունակէ:

Կան նաև պատերուն վրայ կախուած խարշելներ եւ մեծ պատկերներ որոնցմէ մին կը ներկայացնէ ձեր մակ ոյխարեւուն հօտ մը գետակին եղեքը՝ ցուր խմելու վրայ, երիսաւարդ հովիսը հոն ծառի մը տակ նստած, շոնեն ալ քովիկը:

**Խօսակցութիւն.** — Ըսէ՛ք, ի՞նչ կարասիներ կը տեսներ ծեր դասարանին մէջ. — Ի՞նչ բանի կը ծառայեն անոնք. — Պատերուն վրայ ինչե՞ր կը տեսնէք:

**Հարհանգ 21.** — Բերանացի որոշեցէք վերի հատուածին շէղագիր բառերուն գոյական կամ ածական ըլլալը:

**Հարհանգ 22.** — Ոսուցչին թելաղրութեամբ ուղղագրեցէք մասեր նոյն հատուածէն:


**Հարհանգ 23.** — Գրեցէ՛ք հետեւեալ անունները, կետերուն տեղ աւելցնելով թէ ինչի՞ անուններ են անոնք:

Զի, էտ, ջորի, ուղարջարջ, աղուէս, առիւծ... անուններ են. Սոխ, սիսոր, դղում, ողղամ, լոլիկ, ... անուններ են. Արոն, սեղան, դարակ, հայեփ, բազմոց... անուններ են:

**Հարհանգ 24.** Ըսէ՛ք թէ ի՞նչ կը կոչուի:

Այն անձը որ հիւանդ կը բուժէ, որ նաև կը վարէ, որ էկնիներ կը կառուցանէ, որ կառք կը վարէ, որ ձափ կորսայ, որ հաց կը ծախէ.

**Այն կենդանին որ բաւրդ կուտայ, որ արօց կը բառէ, որ մուկ կը բանէ, որ ոչխարներ կը գիւտակէ, որ զեւեները կը խօսի:**



ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՄԻՐԱՅԵՆԵՐԱ

Կը սիրեմ մայրիկն անուշ, խելացի  
Որ կուտայ ինձի համբոյրներ հաղար,  
Եւ որ այնքան շուտ կը ներէ ինձի  
Ամէն անգամ որ ըլլամ քիչ մը չար:

Կը սիրեմ հայրիկն որ շատ կ'աշխատի  
Շահելու համար մեր հացն ու պարէն,  
Եւ որ խոնջէնքն իր մոռշած՝ կը ժպտի  
Նոր բարենիշ մը երբ յանձնեմ իրեն:

Կը սիրեմ նաեւ իմ բարի մեծ մայր  
Որ զիտէ սիրուն հէքեաթներ առատ,  
Խնչպէս նաեւ իմ աղնիւ մեծ եղբայր  
Որ իմ դասերուն միշտ կուտայ խըրատ,  
Թրզմ. թ. դ.

I. ԴՐՈՒՅՆՔ

Հրահանգ 25.— Ղոէ՛ր թէ ի՞նչ կը կոչուի?

Ս. Այն բայս որմէ մանած կը օթնեն, որով այլու կը պատրաստեն, որմէ տաքու կը հանեն, զոր կը ծխեն, որ ափին կ'արտադէ:

Այն առարկան որով հաց կը կտրեն, որով երկար կը ծնծեն, որով բան մը կը կունեն, որով ապուր կուտեն, որով մէջ զիտի կը լեցնեն, որով կար կը կտրեն:

Հրահանգ 26.— Հետեւեալ բառերը օրինակեց՛ր, ստորագծելով ածականները:

Բարեկ գրիչ, աղտօս հազօւս, խելօս աղոյ, սիրելի մայր, լայն նամբայ, կակուղ բարձ, պարաւ կավ, բարի Փասուած, յամար էօ, զեղեցիկ տուն, կապօյ երկինք, ապուր առակերս, մատնիչ Ցուլտ, Սողոմոն իմասուն:

Հրահանգ 27.— Գերի զյական ածականներով խօսքեր կազմեցէր օրինակին պէս:

Օրինակ.— Գրիշը բարեկ է, եւն:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԶԻՆ ԵՒ ԷՇԸ

Զին և էշը բեռցուած՝ միասին ճամբայ կ'երթային:  
Իշուն բեռը ծանր էր, յոգնեցաւ և դժուարաւ կը քա-  
լէր: Անիկա դիմեց իր ընկերոջ՝ ձիուն և ըսաւ. «Զի՛  
եղբայր, քիչ մը օգնե՛ ինձի, բեռս ծանր է, չեմ կըր-  
նար տեղու հասցնել»: Զին չուզեց օգնել: Քիչ վերջ էշը  
յոգնութենէն գետին ինկաւ և սատկեցաւ: Տէրը իշուն  
բեռը և մորթը բեռցուց ձիուն վրայ: — Ավայ ինձի,  
մոռածեց ձին, չուզեցի քիչ մը օգնել իշուն, հիմա թէ՛  
ամբողջ բեռը, թէ՛ անոր կաշին պիտի տանիմ»:

Խօսակցուրիմ. Զին և էշը ո՞ւր կ'երթային. — Թեռ ու-  
նէի՞ն. — Իշուն բեռը ի՞նչպէս էր. — Էշը ի՞նչ եղաւ. — Էշը որո՞ւ  
զիմեց եւ ի՞նչ ըսաւ. — Զին օգնե՞ց իշուն. — Ի՞նչ պատկեցաւ ի-  
շուն. — Տէրը ի՞նչ ըրաւ իշուն բեռը եւ մորթը. — Զին ի՞նչ մտածեց.  
— Ամէն մարդ պարտակա՞ն է օգնել իր ընկերին. — Ինչո՞ւ համար:

Հրահանգ 28. — Հետեւեալ անունները յաջորդող ածական-  
ներուն բոլ զրէ՛ր, յարմարութեան համեմատ:

Թոյականներ. — Սետառ, արեւ, նարինջ, լեռ, երա-  
խայ, զառյն, տերեւ, խմոր, եռի, աղամանի:

Ս. ծականներ. — Պայծառ, բարձր, սուր, փայլուն, կա-  
նաչ, սաստիկ, ընդառնուկ, կակուղ, կլոր, փոքրիկ:

Հրահանգ 29. — Հետեւեալ անունով լրացուցէր եւ  
զրեցէ՛ր վարի խօսքերը:

Զօրապեսը, եւկրազուծը, իհւսը, բահանան, զինազուծը:

... ունի կը օֆնէ. ... զինուորներուն կը երամայէ.

... պատարազ կ'ընէ. ... զէնէ կը օֆնէ. ... երկար  
կը ծնէէ:

Հրահանգ 30. — Հետեւեալ կենդանիի անունով լրացուցէ՛ր  
եւ զրեցէ՛ր վարի խօսքերը:

Սարդը, էօք, ձին, սոխակը, մրջիւնը, պիծակը, բանի:

... կը զայլայէ. ... կը խայրէ. ... կը զայ. ...  
... նանն կ'ուսոյ. ... զիւերային բանուն էրութիւնը՝ պարէն  
կ'ամբարէ. ... կառք կը բառէ:

Տարր. Քերականութիւն



## ԴԱՄՈՒԿ ԵՒ ՀԱՍԱՐԱԿ ԱՆՈՒՆ

23.— Հասարակ կը կոչուին այն անունները որոնք միեւնոյն տեսակ ամէն անձի, տեղի, կենդանիի, բոյսի և իրի կրնան տրուիլ. օրինակ՝

Հայ, զիւդ, ձի, ծաղիկ, զիրգ:

Ասոնք հասարակ անուն են զի ամէն հայուն՝ հայ, ամէն զիւդի՝ զիւդ, ամէն ձիու՝ ձի, ամէն ծաղիկի՝ ծաղիկ և ամէն գիրքի՝ գիրք կրնանք ըսել:

24.— Յատուկ կը կոչուին այն անունները որոնք մասնաւոր անձերու կամ տեղերու կը տրուին, իրենց նմաններէն որոշելու համար զանոնք. օրինակ՝

Դափիթ, էրգում, Ֆրաս:

Ասոնք յատուկ անուն են, որովհետեւ շատ անձերու, քաղաքներու, գետերու մէջէն կ'որոշեն Դաւիթ կոչուած անձը, էրզրում կոչուած քաղաքը, Ֆրատ կոչուած գետը, զի ամէն անձի Դաւիթ, ամէն քաղաքի էրզրում, ամէն գետի Ֆրատ չի կրնար ըսուիլ:

25.— Յատուկ անուններուն առաջին գիրը գլխագիր կը գրուի:

**Հարցարան.** — Որո՞նց կ'ըսուի հասարակ անուն, օրինակներ տո՞ւր եւ բացատրէ՛. — Որո՞նց կ'ըսուի յատուկ անուն. օրինակներ տո՞ւր եւ բացատրէ՛. — Ուրեմն անունը քանի՞ տեսակ է. — Յատուկ անուններուն առաջին գիրը ի՞նչպէս կը գրուի:

**Հարհանգ 31.** — Հետեւեալ հասարակ անունները անձի, կենդանիի թէ իրի անուններ են, որոշեցէ՛ր բերանացի օրինակին պէս:

**Գորտ,** զինուր, կարապ, հովիւ, նաւասի, ծիծեռնակ, ողբենաւ, բարողիչ, աւտարակ, զուռ, ջահ, ոստէ, նախազահ, ոսիկան, խունկ, վագր, թժիւկ, մամուկ, ուռփ, հավանց, ջրհանիթ, աւել, աւելածու, տեսես, պայուսակ:

**Օրինակ.** — Գորտ, հասարակ անուն կենդանիի:

Զինուր, հասարակ անուն անձի, եւն:

## ՀՆԹԵՐՅՈՒՄ. — ԽՄ ԸՆՏԱՆԻՔԸ

Ես ունիմ հայր, մայր, եղբայր մը և երկու քոյրեր: Ունիմ նաեւ մեծ հայր և մեծ մայր: Եղբայրու դէռդը հայրիկիս հետ կ'աշխատի գործարանին մէջ. մայրիկս ալ տունին դործերը կը հոգայ, ձերմակեղէնները կը լուայ, կ'արդուկէ, մեր ճաշերը կը պատրաստէ: Քոյրըս Յուլիանէն մայրիկիս կ'օգնէ: Մեր տունը Բերա է: Ես Նարեկեան դպրոցը Կ'երթամ պղտիկ քրոջս Մարիին հետ:



**Խօսակցութիւն.** — Որո՞նք են ծեր ընտանիքին անդամները. — Ըսէ՛ր անոնց անունները. — Ի՞նչ է ծեր ընտանիքին անունը. — Մեծ հայր կամ մեծ մայր ալ ունի՞ր. — Ի՞նչ կ'ընէ ծեր հայրը. — Ի՞նչ կ'ընէ ծեր մայրը. — Ի՞նչ կ'ընեն ծեր եղբայրներն ու բոյրերը. — Ո՞ւր կը բնակիք. — Ի՞նչ պարտքեր ունիք ծեր ծնողքին հանդէպ:

**Հրահանգ 32.** — Օրինակցէ՛ր վերի հատուածը, ստորագծելով յատուկ անունները:

**Հրահանգ 33.** — Հետեւեալ յատուկ անունները անձի՞, երկիրի՞, քաղաքի՞, գտի՞ թէ լերան անուններ են, որոշեցէ՛ր բերանացի օրինակին պէս:

**Ցիսուս, Գերմանիա, Սիբիր, Մովսէս, Գանուք, Վանուք, Վան, Ամափիա, Վանագի, Աղիմպօս, Թուրքիա, Ալիս Լիբանան:**

**Օրինակ.** — Ցիսուս, յատուկ անուն անձի.

**Գերմանիա,** յատուկ անուն երկրի, եւն: **Հրահանգ 34.** — Գրեցէ՛ր թէ ո՞ւր կը գտնուին հետեւեալ առարկաները:

**Մահենակալը, արոսը, սեղանը, դարակը, հայելին:** **Դպալը, պատառաքաղը, դանակը, կարսան, պիտիկը:** **Գրիչը, գրչակալը, կաղամարը, մտափը, տետրակը:**

**Հրահանգ 35.** — Այս վերի անունները յատո՞ւկ են թէ հասրակ, որոշեցէ՛ր բերանացի:

## ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ՅՈՒՇ

26. — Խօսքին մէջ գոյականին խմաստը ճշդելու և  
որոշելու կը ծառայեն ս, դ, ն, կամ ը զիրերը որոնք  
անունին ծայրը կը կցուին, օրինակ՝  
Գիրք, զօհ, անորոշ իմաստ ունին,  
Գիրքս, զօհիս, կը նշանակեն. իմ զիրքս, իմ գոտիս,  
Գիրքդ, զօհիդ, » » քու զիրքդ, քու գոտիդ,  
Գիրքը, զօհին, » » այն կամանոր զիրքը, գոտին:  
27. — Այս ս, դ, ն, կամ ը զիրերը կը կոչուին յօդ:  
28. — Զայնաւոր տառով վերջացող բառերու կը կցուի  
և յօդը, իսկ բաղաձայնով վերջացողներուն՝ ը յօդը. օ-  
րինակ՝

Ոստրէ, ոստրէն, գանակ, դանակ:

**Ճարցարան.** — Ո՞ր զիրերը անունին ծայրը կը կցուին եւ ին-  
չո՞ւ համար, օրինակներ տուր եւ բացատրէ. — Այս զիրերը ի՞նչ  
կը կոչուին. — Զայնաւորով վերջացող բառերուն ո՞ր յօդը կը կցուի.  
բաղաձայնով վերջացողներուն ո՞ր յօդը, օրինակներ տուր:

**Ճահանգ 36.** — Լրացուցէ՛ք հետեւեալ խօսքերը յատուկ  
անուններով ու զրեցէ՛ք:

Մեր ժաղաքին անունք...է. — Մեր բաղին անունք...է.  
— Մեր դպրոցը կը կոչուի... վարժարան. — Մեր եկեղեցին  
կը կոչուի ... — Մեր ժահանյին անունն է ... — Մեր  
ուսուցիքն անունն է... — Մեր հայրենիքը կը կոչուի...:

**Ճահանգ 37.** — Հետեւեալ գոյականներէն յատուկ եւ հասա-  
րակ անունները որոշելով՝ զատ զատ սիւնակներու մէջ զրեցէ՛ք:  
Թրիս, պալա, Մարմար, Պետրոս, բարակ, անկողին,  
Թուֆար, խոյ, Հնդկասան, Պահու, կկու, անիւ, կաղին,  
թի, Արարիա, ննի, տիրացու, նսյեմի, Էրզինան, Արէ-  
միս, անիար, դիակ, Խորէն, Արտաւէս, զանգակ:

**Ճահանգ 38.** — Վերի անուններուն պէտքին համեմատ ք  
կամ և յօդերը կցելով բերանացի կարդացէ՛ք օրինակն պէս:

Օրինակ. — Թրիս, պալա, Մարմարան եւն:

## ԱՐՑԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՓՈՔՐԻԿ Ա.ՊՈՒՇՔ

«Ես չեմ փափաքիր վարժարան  
երթալ,  
Կ'ըսէր Տիգրանիկ ձեւով մը խեռա-  
սոնք,  
«Շատ ձանձրալի են գըրելն ու  
կարդալ,  
«Քուրիկըս պղտիկ թո՞ղ սորվի  
ասոնք»:



«Օ՛ն, իմ խարազան, շաշէ՛, զա՛րկ, ու դո՛ւն,  
«Փոքրիկ ձիս, յառաջ, արշաւէ՛ վեր վար,  
«Կեցցեն զրօսանք, խաղ ու ցնծութիւն,  
«Ես կ'ուզեմ ըլլալ՝ շքեղ զօրավար»:  
Բայց ըսեմ ձեզի թէ վերջն ի՞նչ եղաւ.  
Փոքրիկ ժըրաջան քոյրը՝ ոչ շատ ուշ  
Սորվեցաւ կարդալ, գըրել, հաշուել յաւ,  
Մինչ Տիգրան դարձաւ պղտիկ մի ապուչ:  
Թրգմ. թ. Գ.

**Ճահանգ 39.** — Հետեւեալ խօսքերը զրեցէ՛ք, ստորագծելով  
յօդ ունեցող գոյականները:

Հայրս ու մայրս օւս կը սիրեն զիս. — Այս աղջիկը  
հայր, մայր չունի. — Մարդկային կեանքը կարեն է. — Զաւէն  
կարեն կեանք ունեցաւ. — Դրիչ ինձի տուր. — Ես զիշ չունիմ.  
— Այս վարդը կարմիր է. — Ճեմակ վարդ ալ կայ. — Մեր  
այդին բնդարձակ է. — Տերակս տերակիդ ենք փոխե՞մ. —  
Ես տետրակ չեմ փոխեր:

**Ճահանգ 40.** — Հետեւեալ գոյական-ածականներով օրի-  
նակին պէս խօսքեր կազմեցէր բերանացի:

Կանանց կաղնի, հաւատարիմ օւսի, բարձր եւկինք, ա-  
նուս զինի, սիւ զուլպայ, ապերայս կատու, զմբախս մարդ:

Օրինակ. — Կաղնին կանանց է, եւն:  
**Ճահանգ 41.** — Յօդեր կցելով՝ լսէր թէ ի՞նչ են հետեւեալ  
գոյականները:

Ցուրնի, զարի, վարսակ, հանար, կուեկ, լուբեա, ոսպ:

## ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ԹԻՒԾ

29. — Խօսքի մը գոյականը իր ձեւին համեմատ կա՛մ միայն մէկ անձի, մէկ իրի իմաստ կու տայ, կա՛մ մէկէ աւելի անձերու և իրերու. օրինակ՝

Վահրամ իր դասը սորվեցաւ:

Վահրամ իր դասերը սորվեցու:

Այս խօսքերէն առաջինին մէջ դասը միայն մէկ դասի իմաստ կու տայ, երկրորդին մէջ դասերը մէկէ աւելի անձերու և իրերու իմաստ կու տայ:

30. — Երբ անուն մը մէկ անձ, մէկ անասուն կամ մէկ իր ցոյց կու տայ, եզակի կը կոչուի. օրինակ՝

Մարդ մը, ոչխար մը, պատուհան մը:

31.—Երբ անուն մը մէկէ աւելի անձեր, անասուններ կամ իրեր կը ցուցնէ, յոգնակի կը կոչուի. օրինակ՝  
Մարդեր, ոչխարներ, պատուհաններ:

**Հարցարան** — Գոյականը միշտ մէկ անձ կամ իր կը ցուցնէ. օրինակներով բացատրէ. — Ի՞նչ է եզակին. օրինակ տուր. — Ի՞նչ է յոգնակին. օրինակ տուր:

**Համանակ 42.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ անունները:

**Եզակի.** — Փայտ, ածուխ, մուխ, բաց, կրակ, մոխիր, վառարան, փուռ, ենոց, կէծառ, կրակաման:

**Յոգնակի.** — Փայտեր, ածուխներ, մուխներ, բացեր, կրակներ, մոխիրներ, վառարաններ, փուռներ, ենոցներ, կէծառներ, կրակամաններ:

**Համանակ 43.** — Բերանացի ըսէ՛ք թէ ի՞նչ տարբերութիւններ կը տեսնէք վերի անուններուն եզակի եւ յոգնակի ծեւերուն մէջ:

**Համանակ 44.** — Լերի անուններուն թէ՛ եզակի թէ՛ յոգնակի ծեւերուն ս, դ, բ յոդերը կցեցէք բերանացի, օրինակին պէս:

**Օրինակ.** — Փայտ, փայտդ, փայտը

Փայտեր, փայտերդ, փայտերը:

## ՀՆԹԵՐՑՈՒՄ . — ԽՄ ՓԱՐԱԽԱՅ

Կնքահայրս տարեգլուխին ինծի պղտիկ փարախ մը բերաւ իբրև կաղանդի նուէր:

Անոր մէջ կայ ազուոր ձի մը որ Քոդոդ կը կոչուի, կով մը և իր հորթուկը, երկու ոչխարներ՝ իրենց սիրուն զառնուկներով, և այժ մը՝ իր ուլիկին հետ:

Աև շունը որ Մետոր կը կոչուի, իմ ֆոքրիկ հոտս կը պահպանէ: Ես շատ անգամ կը խաղամ իմ փարախիս կենդանիներուն հետ և շատ կը դուարձանամ:



**Խօսակցուրին.** — Ո՞վ մեզի փարախ մը նուէր տուաւ. — Ո՞ր ժամանակ նուէր կուտան պղտիկներուն. — Որո՞նք են փարախիդ կենդանիները, տուր անունները. — Ի՞նչ է հորթը, ի՞նչ է զառնուկը, ի՞նչ է ուլիկը. — Ոչխարի կամ այծի խումբերուն ի՞նչ կ'ըսուի. — Ո՞վ կ'առաջնորդէ հօտերը՝ արածելու. — Շունին պաշտօն ի՞նչ է. — Մարդոց մօտ կամ տուներու մէջ ապրող կենդանիներուն ի՞նչ կ'ըսուի:

**Հրահանգ 45.** — Օրինակեցէք վերի հատուածը եւ յոգնակի անունները որոշելով ստորագծեցէք:

**Հրահանգ 46.** — Ուսուցչին թելադրութեամբ ողղագրեցէք մասեր վերի հատուածէն:

**Հրահանգ 47.** — Բերանացի ըսէ՛ք թէ հետեւեալ անունները եզակի են թէ յոգնակի:

**Սոխակ մը, հաւեր, մկրաս մը, սանդուխներ, պահարաններ, պայուսակ մը, ձաւկեր, կառք, երիվարեներ, սիւներ:**

**Հրահանգ 48.** — Վերի անուններէն յոգնակիները եզակի վերածեցէ՛ք:

**Օրինակ.** — Ձուկեր, եզակի՝ ձուկ — սանդուխներ՝ սանդուխ:

**Հրահանգ 49.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը. շեղագիր եզակի անունները յոգնակիի վերածելով օրինակին պէս:

**Եղբայրս իր գործը լրացուց. — Ո՞ւր կ'երբաք, պարոն. — Մենք դիւզ պտեցամի. — Սովոր տարի մը եւեց. — Սեղանը վեցուցէք:**

**Օրինակ.** — Եղբայրս իր գործերը լրացուց, եւն:

## ԴԱՍ. — ԳՈՅԱԿԱՆԻՆ ՀՈԼՈՎԸ

32.— Գոյականը իր տալիք իմաստին համեմատ ուրիշ ձեւեր ալ կ'առնէ, օրինակ՝

Անօթին հաց կ'ուզէ.

Առանց հացի չենք կրնար ապրիլ,

Մարդիկ հացով կր սնանին,

Հացէ զատ կերակուր ալ պէտք է:

Այս չորս խօսքերուն մէջ ինչպէս կ'երեւի, միեւնոյն հաց անունը հացի, հացով, հացէ ձեւերն առած է պարագային համեմատ:

33.— Անունի մը թէ՛ եղակիի, թէ՛ յոդնակիի մէջ այսպիսի ձեւերու փոխութիւր կը կոչուի անունին հողովումը:

**Հարցարան.** — Գոյականը ուրիշ ի՞նչ ձեւեր կ'առնէ. օրինակներ տուր եւ բացատրէ. — Ի՞նչ է հոլովումը:

**Համանգ 50.** — Օրինակեցէ՛ր հետեւեալ խօսքերը, շեղագիր յոզնակի անունները եղակիի վերածելով:

**Տէր պիտի վարձատէ արդարները.** — **Տեսէ՛՛ Զարուին ի՞նչ աղուու ինձորներ ունի.** — **Ազգարակին մէջ կը գտնուին կովեր, եղեր, այծեր, ոչիարներ, հաւեր, սագեր, — թարեկամներ, ինձի մտիկ թէլք.** — **Երբու զարաւիր զայ, մանիշակները, ամրութերը, կականերն ու գարդերը կը բացուին հետզիետէ:**

**Օրինակ.** — **Տէր պիտի վարձատէ արդարը, եւն:**

**Համանգ 51.** — **Հետեւեալ խօսքերն օրինակեցէ՛ր ստորագծելով հոլովակ անունները:**

**Սմբենաւեիք օգ կայ.** — **Առանց օդի չենք կրնար ապրիլ.** — **Երկիրը օյով օքապատուած է.** — **Եղին օդէն տեսի բրեւ է:**

**Մենիք այսօր կառք նօսանի.** — **Կառեով պտտիլը հանելի է.** — **Կառեին անիւր կոտրեցաւ.** — **Կառապանը կառէն վար ինկաւ:**

**Սոխակները կը դայլայլէին.** — **Պարտէզը լիցուն էր սոխակներվ.** — **Վարդինէ կը հետեւէր սոխակներուն.** — **Անիկան չէր բաժնուէ սոխակներէն:**

**Համանգ 52.** — **Բերանացի որոշեցէ՛ր վերի հրահանգին բոլոր անունները եւ անոնց եղակի կամ յոզնակի ըլլալը:**

## ԱՐՏԱՄԱՆԱՐԻԹԻՒՆ. — ՓՈՐԲՐԵԿ ՔՈՅՑՐԵՐԸ

Կ'երթան իրարու տըւած ձեռք  
ձեռքի,

Զանոնք չես տեսներ երբեք  
առանձին,

Միշտ նոյն ճամբայէն անոնք  
միասին

Կ'երթան իրարու տըւած ձեռք  
ձեռքի,

Երկու քոյրեր են փոքրիկ սի-  
րասուն,

Երէցն ըլլայ թէ՛ կրտսերը  
քնքոյն:



Հաւասարապէս բարի ու անոյց  
Երկու քոյրեր են փոքրիկ սիրասուն:

Լաց, կրոխւ կամ քէն չունին բընաւին  
Տան մէջ կամ այլուր, զըւարթ անգէճ՝  
կը բաժնեն ամէն ինչն իրարու մէջ,  
Լաց, կրոխւ կամ քէն չունին բընաւին:

Թարզմ. թ. դ.  
**ՎԵՐ ՏԸ ԼԱՐԱԾ**

**Համանգ 53.** — **Բոէ՛ր թէ ուր կը գտնուին հետեւեալ առարկները:**

**Մնջանգ, բոց, զրակալ, աօտանակ, խաչ, աւետարան, խնկաման, սաղաւառ, սուրջու, մոմ, մասունք, սլիփ:**

**Համանգ 54.** — **Վիրի անուններէն յարմարաւորներով լրացնէ՛ր եւ զիցէկը հետեւեալ խօսքը:**

**Քահանան զուխը...դրաւ եւ կրնակը...տուաւ. լուսաւարը...վառեց, զայրեները...հազան, սարկաւոզը...սուրծելով խնկարկութիւն բրաւ. քահանան ձեռքը... բանած... կարդաց:**

**Համանգ 55.** — **Հետեւեալ անուններով խօսքեր շինեցէկը եւ զիցէկը օրինակին պէս:**

**Խնձորենի, սանձենի, սալորենի, զեղձի, նորենչենի:  
Օրինակ.** — **Խնձորենին խնձոր կուտայ, եւն:**

## ԳՈՅ. — ՀՈԼՈՎՄԱՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ ԶԵՒԾ

34. — Անուններուն հոլովման ամէնէն աւելի սովորական ձեւն է հետեւեալը, թէև ուրիշ ձեւեր ալ կան:

	Եղակի	Յոզնակի
Ռւդրական	Վարդ	Վարդեր
Հայցական		
Մեռական	Վարդի	Վարդերու
Տրական	Վարդէ	Վարդերէ
Բացառական	Վարդով	Վարդերով
Ռործիական		
Ռւդրական	Սեղան	Սեղաններ
Մեռական	Սեղանի	Սեղաններու
Տրական	Սեղանէ	Սեղաններէ
Բացառական	Սեղանով	Սեղաններով

**Հարցարան.** — Անուններու հոլովման ամէնէն աւելի սովորական ձեւը ո՞րն է, հոլովէ՝ «վարդ», եւ «սեղան» գոյականներն իբր օրինակ, — Ուրեմն անունը բանի՞ հոլով ունի:

**Համանակ 56.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ անունները թ կամ 6 յօլը կցելով անոնց, օրինակին պէս:

Դերձակի ասեղ, գարբինի մուրեն, հիւսնի ուրազ, ուրազի հրացան, հովիւսի սրինզ, սափրիչի ածելի, ջուլիակի կլոց, կառականի մշրակ, մշակի բան, ձկնորսի ուռան, փայտահատի տապար, այգեպանի յօսոց:

**Օրինակ.** — Դերձակին ասեղը:

**Համանակ 57.** — Հետեւեալ խօսքերուն պարունակած հոլովալ անունները որոշելով՝ յօդեն եւս ցոյց տուէք բերանացի:

Քաղաքին դուռնէն անցաւ. — Գիրեմերուս մի՛ դաշիր. — Խօնչու դասէկ կը ձանձրանաս. — Թերանով կ'ուտենի, աչքերով կը տանինի, ականջներով կը լսնի, միրով կը ինտոնի, մատերով կը տօսափինի. — Ցիսուս մատնուեցաւ Յուդայէն. — Զար բնկերենու հետ մի՛ պտտիր. — Գրիշս ծայրը կոտրեցաւ:

## ՀԱՅԹԵՐՅՈՒՄ. — ՀԱՍԿԱԿԲՈՎԱԴ. ԱԴ.ԶԻԿԵՐ

Անտառապանին աղջիկը՝ Մարգրիտ, ամէն հունձի եղանակին հասկաքաղի կ'ելլէ: Անիկա օրն ի բուն մէկիկ մէկիկ կը պատի բոլոր հնձուած արտերը եւ ուշադրութեամբ կը հաւաքէ զետինին բոլոր մնացած հասկերը: Փոքրիկ հասկադարձին անոնցմով կը կապէ խուռած մը զոր ուրախ զուարթ կը տանի իր մայրիկին: Այդ հասկերէն հանուած ցորենին աղիւրով յետոյ կը պատրաստեն գեղեցիկ ճերմակ թիթիր մը զոր ամորդով կ'ուտեն: Մարգրիտ ստուգիւ ժրաջան աղջիկ մըն է և շատ կը սիրուի իր ծնողիկին:



**Խօսակցուքին.** — Ո՞գ է Մարգրիտ. — Հունձքի եղանակին ի՞նչ կ'ընէ անիկա. — Ուրեմն կը պատի, ինչք՞ր կը հաւաքի. — Մարգրիտ որո՞ւ կը տանի իր քաղած հասկերը. — Այդ հասկերէն ի՞նչ կը հանեն. — Ալիւրով ի՞նչ կը շինեն. — Ո՞գ կը հնձէ ցորենի հասկերը. — Ի՞նչով կը հնձէ. — Ցորենը հասկերէն ի՞նչպէս կը հանեն, — Ի՞նչպէս ալիւրի կը գերածեն. — Ալիւրով ի՞նչպէս հաց կը շինեն:

**Համանակ 58.** — Վերի հատուածին շիղագիր անունները օրինակեցէ՛ք. իւրաքանչիւրին առջեւ նշանակելով եղակի կամ յոգնակի ըլլալը:

**Օրինակ.** — Սնառապահին, եղակի: Արտերը, յոզ. եւն:

**Համանակ 59.** — Ուսուցչին թելադրութեամբ ուղղագրեցէ՛ք մասեր վերի հատուածէն:

**Համանակ 60.** — Օրինակին պէս խօսքեր շինելով ըսէ՛ք թէ ինչ կը գննեն հետեւեալ առարկաններուն մէջ:

**Սղաման.** գրամապանակ, գրադարան, կաղամար:

**Օրինակ.** — Սղամանին մէջ աղ կը դնին, եւն:

ԱՐՑԱՍԱՆՈՒԹԻՒՆ.— ԵՐԱԾՈՐ ՄՐԱՆԿԱՆ ԽՆՔ

Երբ մանկրկ մըն ենք նոր ելած ոտքի  
Գայթելով ամէն մի քայլափոխի՝  
Կը բռնենք դողալէն  
Չեռքը բարի մայրիկին.  
Երբ քիչ մեծնանք, ծունկերն մեր կթոտ  
Ա՛լ կուժաւորին, յայնժամ հոս ու հոդ  
Կ'երթանք կայտաելէն  
Մէկ քոփիկէն մայրիկին:  
Խսկ երբոր դառնանք չափանաս մեծ մարդ,  
Ու քալենք ամուր քայլերով հանդարտ,  
Կ'երկարենք վէսօրէն  
Մեր բազուկը մայրիկին:

ԹՐՂՄ. Յ. Գ.

ՕՐ. Հ. Ս. ՊՐԻՍ

**ՀՐԱՀԱՆՑ 61.** — Դրեցէ՛ք թէ ինչի անուններ են հետեւեալներ:

Առին, արծարը, պղիճձր, անազը, զինզը, երկարը, լուսնոսկին, նիմէլը, արոյրը, պողպատը, կապարը, անուններ են:

Կաղնին, սոսին, նոնին, բարտին, կաղամախին, եղինին, մայրին, բգենին, կնձնին, մրտնին, տօսին, ուռնին, բեւեկնին, բմբին, դափնին... անուններ են:

**ՀՐԱՀԱՆՑ 62.** — Վերի անունները յատո՞ւկ են թէ հասարակ, բերանացի բաէր:

**ՀՐԱՀԱՆՑ 63.** — Դրեցէ՛ք թն ի՞նչ կը կոչուին:  
Սուածին մարդը, առաջին կիբը, դրախտին չար զեւերը, Աղամին առդին, Հայոց առաջին երիսոնց զայ եկեղեցականը, Թուրքիոյ մայրամագիր, հայ զիրե, ըր հնարողը:

**ՀՐԱՀԱՆՑ 64.** — Այս անունները յատո՞ւկ են թէ հասարակ, բերանացի ըսէր:

ԲՆԹԵՐՑՈՒՄ.— ՄՍ.ՏԵՐԸ

Օր մը ձկոյթն ըսաւ. — «Մատնե՛մատ, անօթի եմ, հա՛ց կ'ուզեմ», — «Ո՞ւրկէ ձարեմ», պատասխանեց մատնեմատը. «Աստուած կու տայ», պատասխանեց երկար ու շէնսիրտ միջնամատը. — «Հապա եթէ չտա՞յ», վրայ բերաւ ցուցամատը. — «Կը գողնանք», ըսաւ հաստ ու կարծ բութը.

Աստուած զայս որ լսեց, զարկաւ ու բաժնեց բութ մատը միւս եղբայրներէն: Ասոր համար չորսը զատուեցան, բութը մինակ մնացած՝ կը ծառայէ այն միւս չորս մատներուն:

**ԽՈՍԱԼԳԾՈՒԹԻՒՆ.** — Օր մը ձկոյթն ի՞նչ ըսաւ մատնեմատին. — Մատնեմատն ի՞նչ պատասխան տուաւ, — Միջնամատն ի՞նչ ըսաւ. — Ցուցամա՞տը... — Բո՞ւթը... — Աստուած ի՞նչ ըրաւ բութին եւ ինչո՞ւ համար. — Ի՞նչ եղաւ հետեւանքը. — Գողութիւնը ներելի է. — Ի՞նչ կ'ըլլայ հնտեւանքը:

**ՀՐԱՀԱՆՑ 65.** — Հետեւեալ եզակի անունները յոգնակիի վերածեցէ՛ք եւ զրեցէ՛ք օրինակին պէս:

Պարոցին դուռը, տուփին կափարիչը, սուրին պասեանը, սիշին խիցը, ընկոյզին կենեւը, զային մորը:

**ՕՐԻՆԱԿԻ.** — Պարոցներուն դուռները, են:

**ՀՐԱՀԱՆՑ 66.** — Յետազայ անունները եզակիի վերածեցէ՛ք եւ զրեցէր օրինակին հետեւելով:

Հնոցներուն կրակները, ջրհոներուն ջուրերը, փերակներուն մեղրերը, ծովերուն ծուկերը, սկարեներուն ծուծերը, ծաղիկներուն հիւրերը, մարմիններուն հոգիները:

**ՕՐԻՆԱԿԻ.** — Հնոցին կրակը, են:

**ՀՐԱՀԱՆՑ 67.** — Օրինակեցէր հետեւեալ անունները, իւրաքանչիւրին բով զնելով յաջորդ ածականներէն յարմարաւորները:

Գօսի, կօսիկ, զլխարկ, փողկապ, շաաիկ, բանկոն, տափաս, փերակու, պարեզօս, չփակ:

**ԵՐԿԱՐ.** նեղ, կարմիր, ներմակ, նոր, հին, լայն, մեծ:

**ՕՐԻՆԱԿԻ.** — Երկար զօսի, են:

## ԴԱԼ. — ԴԵՐԱՆՈՒՆ

35. — Խօսքին մէջ երբեմն հարկ կ'ըլլայ միեւնոյն զոյականը քանի մը անդամ յիշել, օրինակ՝

Բամպակը օգտակար բոյս մըն է. բամպակը տաք երկիրներու մէջ կը մշակուի, բամպակով հագուստ կը շինեն:

Այս խօսքերուն մէջ բամպակ զոյականը չկրկնելու համար կրնանք նոյն խօսքը տարբեր կերպով ըսել. օրինակ՝

Բամպակը օգտակար բոյս մըն է որ տաք երկիրներու մէջ կը մշակուի և անով հագուստ կը շինեն:

Այսուեղ որ, անով բառերը, ինչպէս կ'երեւի, բամպակ գոյականին տեղ դրուած են, չկրկնելու համար:

36. — Այս բառերը որոնք խօսքերու մէջ գոյականի մը տեղ դրուած են, դերանուն կը կոչուին:

Հարցարան. — Խօսքին մէջ միեւնոյն զոյականը չկրկնելու համար ի՞նչ ընել հարկ է. օրինակներ տուր եւ բացատրէ. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի դերանուն:

**Համահանգ 68.** — Հետեւեալ խօսքերը բազմատելով իրարու հետ, որոշեցէր թէ որ բառերը դերանուն են եւ որ անուններուն տեղ դրուած են:

Արեւը աղբիւրն է լոյսի եւ ջերմուրեան. երկրի վրայ կեանքը կախում ունի արեւեն. արեւին ընուհին կ'ապրին բոլոր կենդանին էակեներն ու բայսերը. իին ժողովուրդները կը պատեին արեւը:

Արեւը աղբիւրն է լոյսի ու ջերմուրեան. երկրի վրայ կեանքը կախում ունի անկէ. անոր ընուհին կ'ապրին բոլոր կենդանին էակեներն ու բայսերը. իին ժողովուրդները կը պատեին զայն:

**Համահանգ 69.** — Դրեցէր թէ ինչի՞ անուններ են հետեւեալները:

Չուազեղը, խորտիկը, ապօւրը, եղինձը, հարիսան, կարկանդակը, դղմանը, փարուրիկը... անուններ են:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՌԱՐԻ ԶԱԿԱԿ ՄԸ

Յովհաննէսի մայրը շատ տխուր էր: Անիկա արցունիքն կարմրած աչքերը կը սրբէր: Յովհաննէս ինք իրեն ըսաւ. «Մայրիկը կ'երեւի թէ կը մտածէ փոքրիկ յրոց վրայ որ հիւանդէ. պարտիմ զինիք միմիթարելք: Այս ատեն Յովհաննէս իր դասաեւրակը առնելով և զայն մայրիկին ցուցնելով՝ «Ենայէ», ըսաւ, երկու բարենից ստացայ դպրոցը. գո՞; եսա: Մայրիկը երջանիկ իր զաւկին բարի սիրտը տեսնելուն, ժպտեցաւ անոր և զանի դրկեց:



**Խօսակցուրիւն.** — Յովհաննէսի մայրն ի՞նչ վիճակ ունէր եւ ի՞նչ կ'ընէր. — Յովհաննէս ինըն իրեն ի՞նչ ըսաւ. — Յովհաննէս յեսոյ ի՞նչ ըրաւ. — Մայրիկն ի՞նչ ըրաւ Յովհաննէսի. — Ի՞նչ բան կ'ուրախացնէ մեր ծնողը. — Ի՞նչ բան կը տրամեցնէ զանոնք:

**Հրահանգ 70.** — Բերանացի որոշեցէր թէ վերի հատուածին պարունակած շեղագիր բառերը անմ՛ըն են թէ դերանուն:

**Հրահանգ 71.** — Ուսուցչին թելադրութեամբ ուղղագրեցէր մասեր վերի հատուածէն:

**Հրահանգ 72.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը, ստորագծելով դերանունները:

Մե՛ղմ այն մանուկին որ ծոյլ է, անոր վախճանը զէ կ'ըլլայ. — Կը հանչեան այն մարդը որուն հետ կը պտտէի. — Զեմ հանչեան զանի. — Զգուշացէ՛ք անկէ, ան զէ մարդ է. — Ի՞նչ եղաւ ուուր զոր ունեէր. — Այս զգան բարի է, առոր հետեւցէ, միւսը չար է:

**Հրահանգ 73.** — Դրեցէր թէ ինչի՞ անուններ են հետեւեալները:

Վարդը, ոււշանը, սմբուլը, մանիւակը, յասմիկը, եղբւանին, նարզիսը, անմեռուկը, շահուրամը, կակչը, ձեծաղիկը... անուններ են:

## ԴԱՅ. — ԱՆՁՆԱԿԱՆ ԴԵՐԱՆՈՒՆ

37.— Մարդ ինք իր վրայ խօսելու ատեն իր անունին տեղ կ'ըսէ ես, օրինակ՝ ես ուրախ եմ:

Դիմացի անձին խօսելու ատեն, անոր անունին տեղ կ'ըսէ դուն, օրինակ՝ դուն ուրախ ես:

Ուրիշ անձի մը վրայ խօսելու ատեն անոր անունին տեղ կ'ըսէ ան. օրինակ՝ ան ուրախ է:

38.— Այն գերանունները որ անձերու անուններուն տեղ կը դրուին. կը կոչուին անձնական դերանուն:

39.— Անձնական գերանունները երեք դէմք ունին. Առաջին դէմքի գերանուններ են ես, մենի՛:

Երկրորդ դէմքի գերանուններ են դուն, դուն:

Երրորդ դէմքի գերանուններ են ան, անիկա, ինի, անենի՛, իրենի՛:

**Հարցարան.**— Մարդ ինք իր վրայ խօսելու ատեն իր անունին տեղ ի՞նչ կ'ըսէ — Դիմացի անձին ի՞նչ կ'ըսէ. — Ուրիշ անձի մը ի՞նչ կ'ըսէ. օրինակներ տուր. — Ուրեմն ես, դուն, ան ի՞նչ են. — Ի՞նչ կը կոչուին անձերու անուններուն տեղ դրուած գերանունները. — Անձնական գերանունները բանի՝ դէմք ունին. — Որո՞նք են առաջին դէմքի գերանունները. — Որո՞նք են երկրորդ դէմքինները. — Որո՞նք են երրորդ դէմքինները:

**Հարհանգ 74.**— Օրինակեց՛ք հետեւեալ խօսքերը, ստորագելով անձնական գերանունները:

Ես երկու մատիս ունիմ, դուն բանի՝ հաս ունիս. — Մենի՛ զիսդ պիտի երանի, դուն ալ պիտի երա՞ն. — Ան յանցանի զործեց, ես պատճուեցայ, դուն ալ զուարացար. — Մենի՛ առաջին կարգի առակերտ ենի, դուն երկրորդ կարգի, ամենին երրորդ կարգի. — Հայրս առ բարի է, ինի միայն կ'աշխատի եւ կը հոգայ բոլոր ընտանիքը, ես դեռ դպրոց կ'երամ:

**Հարհանգ 75.**— Վերի հրահանգին անձնական գերանուններուն ի՞նչ դէմք ըլլալը որսշեց՛ք բերանացի:

## ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ — ՊԱՐՊԱՐՈՅ ԾԱՀՕՏԸ

— «Ուրիշէ կուզայ անուշաբոյր

Հոտը զոր շուրջըդ կը սըփոես,

Բոէ՛ ինծի, ի՞նչ ես, քո՛յր».

Հարցուց ծծմօրն իր քով ինկած ծզօտի մը:

— «Ես խոտ մըն եմ անշուք տեսքով,

Հսաւ ծզօտն, այլ քիչ մ'ատեն

— Բընակեցայ վարդին քով»:

Լաւ ընկերն ալ վարդ մ'է տղա՛ք, որմէ կ'օգտուիք,

Թէ լաւ ընկեր ունիք մեր մօտն ու քովիկ:

Թրգմ. Յ. Գ.

**Խօսկեցուրիւն.** — Արտի ծծմօրին քով ի՞նչ ինկած էք. — Ծզօտն ի՞նչ կը բուրէք. — Ի՞նչ հարցուց ծծմօրը՝ ծզօտին. — Ծզօտն ի՞նչ պատասխաննեց. — Լաւ ընկերն ինչի՞ կը նմանի. — Ի՞նչ օգուտ կը քաղէք լաւ ընկերներ ունենալով:

**Հրահանգ 76.**— Հետեւեալ անունները յարմարութեան համեմատ օրինակին պէս իիարու միացուցէք եւ զրեցէք:

**Այօր, առւ, ազեղ, կացին, ջրհան, երացան, քնիան, կօչիկ, մամացայց:**

**Երախանկալ, նետ, խոփ, բլրակ, ներբան, ծուռակ, ոլոբ, ուումբ, կար:**

**Օրինակ. — Այօրին խոփը, եմ:**

**Հրահանգ 77.**— Օրինակեց՛ք հետեւեալ խօսքերը:

Ես առողջ եմ

Դուն առողջ ես

Ան առողջ է

Մենի՛ առողջ են

Դուն առողջ է

Անոնի՛ առողջ են:

**Հրահանգ 78.**— Վերի խօսքերուն պէս զից ծեւերով բերացի ըսէք հետեւեալ խօսքերը:

Ես բաջ եմ... Ես մանուկ եմ... Ես զուար եմ...:

**Տարր. Քերականութիւն**

## ԴԱՍ. — ԴԵՐԱՆՈՒՆՆԵՐՈՒ ՀՈԼՈՎՈՒՄԸ

40.— Դերանուններն ալ անուններուն պէս ու  
նին եղակի և յոդնակի, ինչպէս նաև հոլովում:

41.— Անձնական դերանունները կը հոլովուին  
հետեւեալ կերպով:

### Ա. Դ Ե Մ Ք

#### Եզակի

Ուղղական	Ես
Հայցական	Զիս
Սեռական	Իմ
Տրական	Ինձի
Բացառական	Ինձմէ
Գործիական	Ինձմով

#### Յոզնակի

Մենք
Մեզ
Մեր
Մեզի
Մեզմէ
Մեզմով

### Բ. Դ Ե Մ Ք

#### Եզակի

Ուղղական	Դուն
Հայցական	Բեզ
Սեռական	Բու
Տրական	Բեզի
Բացառական	Բեզմէ
Գործիական	Բեզմով

#### Յոզնակի

Դուք
Զեզ
Զեր
Զեզի
Զեզմէ
Զեզմով

### Գ. Դ Ե Մ Ք

#### Եզակի

Եզակի	Յօզնակի	Եզակի	Յօզնակի
Ուղղ.	Ինք	Իրենք	Ան, անիկա
Հայց.	Զինք	Զիրենք	Զանի, զանիկա
Սեռ.	Իր	Իրենց	Անոր
Տրակ.	Իրեն	Իրենց	Անոնց
Բաց.	Իրմէ	Իրենցմէ	Անկէ
Գործ.	Իրմով	Իրենցմով	Անով

**Հարցարան.** — Դերանուններն ալ անուններու պէս թիւ եւ  
հոլով ունի՞ն. — Անձնական դերանուններն ի՞նչպէս կը հոլովուին.  
— Հոլովէ՛ ես գերանունը. — Հոլովէ՛ զուն գերանունը. — Հոլովէ՛  
ինք գերանունը. — Հոլովէ՛ ան, անիկա գերանունը:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Ա. ՁԻ ԶԻԿՆ ՈՒ ԹՈՉՆԻԿԸ

— «Եկո՛ւր ինձի, թոշնիկ սիրուն,

Տե՛ս վանդակը սա զարդարուն,

ես պտուղներն ու ցողաթուրմ

Մաղիկները զոր ես առտուն

Քեզի համար քաղեցի» :

— «Ես կ'ապրիմ գոհ ու կ'ուզեմ

միշտ

թոչիլ լեռ, սար ազատ անլիշտ,

իմ խեղճ բունիկո է լաւագոյն

Քան յու վանդակդ այդ շողշողուն,

Պատի՛կ աղջիկ խելացի» :

Թրգմ. Յ. Գ. ՏԸ ՎՈԽՈՎԸ



**Խօսակցութիւն.** — Ի՞նչ ըստ աղջիկը թոշնիկին. — Ի՞նչ կը պահեն վանդակի մէջ՝ Ի՞նչ պատասխանեց թոշնիկը. — Թոշնիկին պատասխանը իրաւացի՞ք թէ ոչ:

**Հրահանից 79.** — Վերի ոտանաւորին շեղագիր դերանունները ո՞ր անուններուն տեղ զրուած են, որոշեցի՞ք թերանացի:

**Հրահանից 80.** — Եթուագայ խօսքերուն պակասները լրացուցիք պէտք եղած անուններով:

Դրավանառը...կը ծախէ. — Ածխավանառը...կը ծախէ. — Նպարավանառը...կը ծախէ. — Վրավանառականը...կը ծախէ. — Ածանառը...կը ծախէ. — Հացավանառը...կը ծախէ:

**Հրահանից 81.** — Հետեւեալ անունները իրարու քով զրէք յարմարութեան համեմատ, օրինակին պէս եւ զրեցէք:

Մզկիր, աւարակ, լեռ, տուն, սենեակ:

Ատար, զմբէր, տանիք, առաստաղ, զազար:

Օրինակ. — Մզկիրին զմբէրը, եւն:

**Հրահանից 82.** — Հետեւեալ խօսքերուն անձնական դերանունները եւ անոնց թիւերն ու զմբէրը որոշեցէք թերանացի:

Խս տեսայ, զուն տեսար, ան տեսու, — Իմ տունս, ձեր  
տունը, իր տունը. — Քեզի կ'ըսիմ, անոնց կ'ըսիմ, ինձի  
թու. — Երմէ տոի, ձեզմէ տոի, անու տոի. — Զիս րո՛ղ  
տուր, ձեզ նանցայ, զինի նանցայ. — Այս զործը միայն  
ինձմով, ձեզմով չի լրանա:

## ԴԱՍ. — ՈՐԱԿԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

42. — Այն ածականները որոնք իրենց քովի գոյաւկանին որպիսութիւնը կամ աղէկ գէշ մէկ յատկութիւնը կը ցուցնեն կը կոչուին որակական ածական. օրինակ՝ Սեւ կատու, պարկեց աղջիկ, ևն :

Այսուեղ սեւ, պարկեց ածականները կատու և աղջիկ գոյականներուն որպիսութիւնն ու յատկութիւնը կը ցուցնեն. հետեւարա՛ր որակական ածական են :

43. — Որակական ածականը գտնելու համար գոյականին վրայ պէտք է ընել ի՞նչպիսի հարցումը. օրինակ՝ ի՞նչպիսի կատու, — սեւ, ի՞նչպիսի աղջիկ, — պարկեց :

**Հարցարան.** — Ո՞ր ածականներուն կ'ըսուի որակական ածական, օրինակներ տուր եւ բացատրէ. — Որակական ածականը գտնելու համար ի՞նչ հարցում պէտք է ընել. օրինակներով բացատրէ:

**Հրահանգ 83.** — Օրինակեցէ՛ր հետեւեալ որակական ածականները, իւրաքանչիւրին առջեւ զբելով աղէ՞կ թէ գէշ յատկութիւն ցուցնելու:

Ծոյլ, աւխատասէր, բարի, չար, սզեղ, զեղեցիկ, աղտոս, մախուր, հենազանդ, բմբոս, լիմար, իմաստութ, անհնորի, ընորհալի, արզար, անիրաւ, ուժիմ, ապօւս, անկեղծ, կեղծաւոր, մբին, լուսաւոր, բաղցր, դառնի:

**Օրինակ.** — Ծոյլ, գէշ յատկութիւն կը ցուցնէ:

**Ս. շխատասէր,** աղէկ յատկութիւն կը ցուցնէ:

**Հրահանգ 84.** — Օրինակեցէ՛ր հետեւեալ բառերը, ստորագծելով որակական ածականները:

Յամառ, տպայ, ողուզուն աղամանդ, պայծառ արեւ, խորունկ ծով, կլոր գէմք, փառաւոր պալատ, ողորմած Ս. օտուած, դալար մազագետին, խիթ անմառ, ընդարձակ դաս, համով կերակուր, դանդաղ էօ, սրբրաց ձի, տաք ջուր, Յովսէփ զեղեցիկ:

## ՀՆԹԵՐՑՈՒՄ. — ՊՏՈՅԵՑ ՄԸ

Երէկ երկար պտոյտ մը կատարեցինք մօտակայ անտառին մէջ, ծաղիկ քաղելու համար. Օդը պայծառ և հաճելի էր: Անուշաբոյր և մեղմիկ զեփիւռ մը կ'օրորէր ծառերուն խիտ ձիւղերը, անոնց մէջէն առոյզ շիկահաւը կ'երգէր զուարթօրէն: Քոյրս կապեց մանիշակի սքանչելի փունջ մը, զոր ինք շատ կը սիրէ: Ես հաւաքեցի երիցուկներ, հոտաւէտ սմբուլներ և ուրիշ գունագեղ ծաղիկներ:



**Խօսակագուրիւն.** — Ի՞նչ է անտառը. — Անտառի մէջ պտոյտ կատարած էր. — Պատմեցէր ծեր կատարած մէկ պտոյտ. — Ի՞նչ թոշուններ կը մանջնար. — Ի՞նչ յատկութիւններ ունին անոնք. — Ի՞նչ ծաղիկներ կը մանջնար. — Ի՞նչ յատկութիւններ ունին անոնք:

**Հրահանգ 85.** — Օրինակեցէ՛ր վերի հատուածը, ստորագծելով որակական ածականները:

**Հրահանգ 86.** — Ուսուցին թելաղութեամբը ուղղագրեցէր մասեր վերի հատուածէն:

**Հրահանգ 87.** — Հսէ՛ր թէ ի՞նչ կոչուի:

Այն որ երես կ'ածիկ, այն որ ոչխար կ'առածէ, այն որ ուրիշներու վրայ կ'իշխէ, այն որ զէմի կը կրէ, այն որ մարդ կը կողովտէ:

**Հրահանգ 88.** — Օրինակեցէ՛ր հետեւեալ խօսքերը:

Ես բաշ եղայ

Մենք բաշ եղանիք

Գում բաշ եղար

Գում բաշ եղամ

Ա. բաշ եղաւ

Ա. բանիք բաշ եղանիք

**Հրահանգ 89.** — Վերի օրինակին պէս վեց ծեւերով ըսէ՛ր թերանացի հետեւեալ խօսքերը:

Ես մանուկ եղայ, ես զուար եղայ, ես տխուր եղայ:

## ԴԱԼ. — ԹՈՒԱԿԱՆ ԱԾԱԿԱՆ

44. — Ածականներ ալ կան որ իրենց քովի գոյականին քանի՛ հատ ըլլալը կը ցուցնեն և կը կոչուի՛ թուական ածական, օրինակ՝

Երկու ձի, տար խնձոր, եւն:

Այս բառերուն մէջ երկու, տար թուական ածական են որովհետեւ ձիուն, և խնձորին քանի՛ հատ ըլլալը կը ցուցնեն:

45. — Մէկէն սկսեալ բոլոր թիւերը թուական ածական են:

46. — Թուական ածական են նաև այն բառերը որոնք գոյականին քանիրորդ ըլլալը կը ցուցնեն. օրինակ՝ Երկուրդ կարգ, յորրորդ աշակերտ, եւն:

Այս բառերուն մէջ երկուրդ, յորրորդ թուական ածական են, զի կարգին և աշակերտին քանիրորդ ըլլալը ցոյց կուտան:

47. — Թուական ածականները կ'որոշուին գոյականին վրայ ընելով յանի՞ և յանուրդ հարցումները:

**Հարցարան.** — Ո՞ր ածականները թուական ածական կը կոչուին օրինակներով բացատրէ. — Որո՞նք են թուական ածականները. — Գեղ ուրիշ ի՞նչ տեսակ բառեր թուական ածական են, օրինակներով բացատրէ. — Ի՞նչ հարցումներով կ'որոշուին թուական ածականները, օրինակներ տուր:

**Հրահանգ 90.** — Հետեւեալ խօսքերու շեղագիր ածականներուն որակական կամ թուական ըլլալը որոշեցէք, պէտք եղած հարցումներով:

Ես հինգ խոշոր նարինչ ունիմ. — Մեր կառեք կը հաւեներկու հուժկու երիվարեներ. — Յիսուս տասներկու հաւատարիմ տօսկերեներ ունիեք. — Մեր բաղին մէջ կան երեք հոյակապ տուներ:

**Հրահանգ 91.** — Հետեւեալ խօսքերը լրացուցէք յարմար որակական ածականներով:

Սո. ուիծը...է. — Երկարը...է. — Տուանիր...է. — Խպակին...է. — Հուրը...է. — Պանակը...է. — Շունը...է:

**Օրինակ.** — Սո. ուիծը հօր է:

## ԲՆԹԵՐՑՈՒՄ. — ՄԵՐ ԴՊՐՈՑՔ

Մեր դպրոցին մէջ կան հարիւր քսան աշակերտներ, Ունինք մէկ տնօրէն և ինը սւսուցիչ: Աշակերտները բաժնուած են եօթը կարգերու. ևս երկրորդ կարգին չորրորդ աշակերտն եմ: Մեր կարգին առաջին աշակերտն է Զարեհ զոր շատ կը սիրեմ: Այս տարի քերականութեան սկսանք. ևս կը կարդամ աշխարհաբարի քերականութեան առաջին գիրքը, մեծ եղայրս վահանը որ երրորդ կարգէն է, կը կարդայ քերականութեան երկրորդ գիրքը. հօրեղբորորդիս Տիգրանը որ հինգերորդ կարգէն է, կը կարդայ քերականութեան երրորդ գիրքը: Երէկ, ութ նոր աշակերտներ ալ եկան մեր դպրոցը:

**Հրահանգ 92.** — Օրինակցէ՛ք վերի հատուածը, ոտորագծելով թուական ածականները:

**Հրահանգ 93.** — Հետեւեալ անուններուն քով դրէք յարմար որակականները՝ վարի ածականներէն, եւ զրեցէ՛ք օրինակին պէս, Գինի, ձիւն, մելան, սակի, երկինք, մոխիր, խոտ, ածուխ:

Գեղին, զոր, ներմակ, մանիւակազոյն, սեւ, կարմիր, կանաչ, կապոյ:

**Օրինակ.** — Կարմիր գինի, եւն:

**Հրահանգ 94.** — Հետեւեալ անունները յարմարութեան համեմատ իրարու քով դրէք եւ զրեցէք օրինակին պէս:

Ծեփիչ, շեփոր, դրօւկ, աղօրիմ, ցեցուղ, գաւազան, Պարտիզան, վարդապետ, զինուոր, զիշերապահ, ջաղացպան, ումնաղիր, փողահար:

**Օրինակ.** — Ումնաղիրին ծեփիչը, եւն:

**Հրահանգ 95.** — Վերի ճրածանզը բերանացի կրկնեցէք, յօդերը զեղչելով:

**Օրինակ.** — Ումնաղիրի ծեփիչ, եւն:

## ԴԱՍ. — ՅՈՒՅԱԿԱՆ ԱՇԱԿԱՆ

**48.** — Կան քանի մը ածականներ ալ որոնք իրենց քովի գոյականը ցուցնելով որոշելու կը ծառայեն և կը կոչուին ցուցական ածական օրինակ՝

Այս մարդը, այն տունը, եւն,

Այս բառերուն մէջ այս, այն ցուցական ածական են, զի կը ցուցնեն թէ ո՞ր մարդը կամ ո՞ր տունն է որուն վրայ կը խօսինք:

**49.** — Գլխաւոր ցուցական ածականներն են այս, այդ, այն:

**Հարցարան.** — Ո՞ր ածականները ցուցական կը կոչուին օրինակներով բացատրէ. — Որի՞նք են զիսաւոր ցուցական ածականները:

**Համաճակ 96.** — Օրինակեցէ՛ր հետեւեալ բառերը, օրինակին պէս իրաքանչիւր գոյականի բով կրկնելով պյա, այդ, այն ցուցականները:

Այս կատինք, այս կողովը, այս գուլպան, այս փողոցը, այս օրինադը, այս մատանին, այս պատիք:

**Օրինակ** — Այս կատինք, այդ կատինք, այն կատինք, եւն:

**Համաճակ 97.** — Օրինակեցէ՛ր հետեւեալ խօսքերը, յարմարական ածականներով լրացնելով պակասները:

Մենք ունինք, ...աչեր, ...ականջներ, ...բերան, ...ժիր, ...ձեռքեր, եւ...ոսքեր. — Մեր ձեռքերուն վրայ կան... մա, մեր. — Տարարք...օր է, ամիսը...օր է, տարին... տարք է, տարին...ամիս է. — Տարին...եղանակ ունի, զարուն, ամառ, առուն, ձմեռ. — Տարուան առաջին ամիսն է Յունիարք, ... ամիսն է Փետրվար, ...ամիսն է Մարտ, ... ամիսն է Ապրիլ, ... ամիսն է Փելիսեմբերը:

**Համաճակ 98.** — Հետեւեալ անոններուն բով դրէք եւ գրեցէք յարմար որակականները վարի ածականներէն:

Մեղք, բացախ, պղպեղ, բոյն, բանիր, կերակուր:

Կծու, լեղի, բրու, աղի, անոււ, բարկ, անիֆ:

**Օրինակ.** — Անու մեղք, եւն:

**Համաճակ 99.** — Վերի ածականներուն բով դրէք ուրիշ յարմար մէյմէկ գոյականները:

**Օրինակ.** — Կծու սխուր, եւն:

## ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՆԱՐԻՆՅԱԼ

Միհրանիկ խածաւ մի նարինջ աղւոր  
«Օչ, զոչեց խոկոյն, զայրալից, սըրտ-

նեղ,

ինչքան լեզի է, մինչդեռ չատ համեղ  
կը կարծեն մարդեկ, ասի իրաւ որ  
ձաշակուելիք պտուղ չէ»:

«Կը սխալիս, ըստու, հայրիկն անդիէն,  
վերցո՛ւր անգամ մը նուրբ կեղեւն ատոր  
եւ պիտի զտնես մէջը մեղրածոր,  
Ու չուտով պիտի հասկնաս այն ատեն  
թէ ի՞նչ համեղ հարինջ է»:  
Մի՛ զատէք բան մը արտաքին տեսքէն:  
Թրզմ. Յ. Գ.



**Համաճակ 100.** — Հետեւեալ խօսքերուն մէջի ցուցական ածականները սրոշեցէ՛ր բերանացի:

Այն զեր ծանծաղ է. — Ճանչցա՞ր այս տպան. — Ես պիտի զնեմ այդ խողալիքը. — Այս սիրուն պաւարիկը ու-  
րունն է. — Այս զիրքը կ'ուզէք թէ այն զիրքը. — Գուր այդ ծոյլ տպային մի՛ նայիմ. — Այս աղջկան անունն է, Ասրինէ, այդ աղջկան անունն է Զարուին, այն աղջկան անունն է Նուռադ:

**Համաճակ 101.** — Ուսուցչին թելազրութեամբ ուղղագրեցէք մասեր, վերի ոտանաւորէն:

**Համաճակ 102.** — Օրինակեցէր հետեւեալ անոնները, որոշելով թէ ինչ՞ անուն են անոնք:

**Օդը, մատանին, տպարանչանը, մանեակը... անուններ են:**

**Համաճակ 103.** — Օրինակեցէր հետեւեալ խօսքերը:

Ես գուարը պիտի ըլլամ Մենք գուարը պիտի ըլլան  
Դուն գուարը պիտի ըլլաս Գուր գուարը պիտի ըլլան  
Ան գուարը պիտի ըլլայ Անոնք գուարը պիտի ըլլան

**Համաճակ 104.** — Վերի օրինակին պէս վեց ձեւով բերանացի ըսէք յետազայ խօսքերը:

## ԴՅԱ. — ԱՆՈՐՈՇ ԱՄԱԿԱՆ

50. — Կարգ մը ածականներ ալ իրենց քովի գոյականը անորոշ կը թողուն և կը կոչուին անորոշ ածական. օրինակ՝

Կառք մը, միւս մարդը, ուրիշ գիրք:

Այս բառերուն մէջ մը, միւս, ուրիշ անորոշ ածական են, որովհետեւ ո՞ր կառը, ո՞ր մարդը, ո՞ր զիրը մինելը չեն կրնար որոշել:

51. — Գլխաւոր անորոշ ածականներ են ամեն, բոլոր, մը, ուրիշ, միւս, բանի մը, որ, ինչ, որեւէ, ևոյն, իւրաքանչյիւր են:

**Հարցարան.** — Ո՞ր ածականները անորոշ կը կոչուին օրինակներ տար եւ բացատրէ. — Ո՞րնո՞ր են գլխաւոր անորոշ ածականները:

**Հրահանգ 105.** — Օրինակցէ՛ք յետագայ խօսքերը, ստորագծելով անորոշ ածականները:

**Հիւր մը եկաւ.** — Ամեն բռչուն բայն ունի. — Ի՞նչ կերակուր որ կ'ուզես, պատրաս է. — Այս տեսրակը իմինս է, միւս տեսրակը Զատէնինս է. ևս ուրիշ տեսրակ չունին. — Ո՞ր տունը կը բնակիք. — Բոլոր բաղաքը ոսքի եկաւ. — Ես բանի մը գրիչ ունիմ. — Սպասեցինք բայց ունեէ մարդ չեկաւ. — Բւրախանչյիւր աօսկեեր կատարելու է իւ պարք. — Երեկ տարօրինակ կենդանի մը տեսայ. — Ես ալ տեսայ նոյն կենդանին:

**Հրահանգ 106.** — Հետեւեալ անուններով խօսքեր կազմեէք օրինակին պէս:

Զանգակ եւ լեզուակ, բանալի եւ ծակ, նաւ եւ դէկ, մակոյի եւ բիակ, կառք եւ անիւ, դաշնակ եւ փեսց:

**Օրինակ.** — Զանգակը լեզուակ ունի, եւն:

**Հրահանգ 107.** — Օրինակցէ՛ք յետագայ ածական-գոյականները, կէտերուն տեղ դնելով ուրիշ յարմար գոյականներ:

Կոր լուսին

Քառակուսի սեղան

Բարձր ծառ

Ցած տուն

Խորունիկ ծով

Ծանծաղ զես

Տաք բէյ

Կոր սեղան

Քառակուսի...

Բարձր...

Ցած...

Խորունիկ...

Ծանծաղ...

Տաք...

## ԲՆԹԵՐՑՈՒՄ. — ԱՆՁՐԵՆԻՈՏ ՕՐ ՄԸ

Զարմինէ փողոցին մէջ տեղատարափ անձրեւի բռնուելով՝ հովանոցը բացաւ՝ ինքզինք անձրեւէն պահանձելու համար: Քիչ մը անդին տեսաւ. իրենց գրացիին աղջիկը որ առանց հովանոցի՝ անձրեւին տակ կը թրջէր: Անմիջապէս քովը գընաց և թևն անոր թեխն անցնելով՝ զանի և պատոպարեց իր հովանոցին տաց և երկութք միասին շարունակեցին իրենց ճամբան:

Զարմինէ ուրիշներու վիճակին հոգածու՝ խիստ բարեսիրտ աղջիկ մըն է, անոր համար՝ ձեռքէ չի փախցըներ ամէնէն պատիկ առիթն իսկ՝ ու րիշներուն օգնելու:

**Խօսակցութիւն.** — Ի՞նչ պատահեցաւ Զարմինէի. — Զո՞վ տեսաւ թիչ մը անդին. — Ի՞նչ օգնութիւն ըրաւ դրացիին աղջրկան. — Զարմինէ ի՞նչպիսի աղջիկ մըն է. — Պայիկ սարիքները կամ օգնութիւններն ալ արժէք ունի՞ն. — Ի՞նչպէս կարելի է սովորիլ առաքինութեան:

**Հրահանգ 108.** — Ուսուցին թելաղրութեամբ ուղղագրեցէք մասեր վերի հատուածէն:

**Հրահանգ 109.** — Օրինակցէ՛ք յետագայ ածական գոյականները, կէտերուն տեղ դնելով ուրիշ յարմար ածական ներ:

**Դիւրաբեկ ապակի**

Պայծառ լոյս

Լետանի կենդանի

Ռուկեզօծ ըլրայ

Սպիտակ ըոււաճ

Ցից ապառած

Հրահանգ 110.

Բաէք թէ ի՞նչ կը կոչուի:

Այն որ բամբակ կը զգէ, այն որ դուռ կը պահպանէ, այն աղջիկը որ ծառայութիւն կ'ընէ, այն որ պատ կը ըինէ, այն որ բար կը կոփէ, այն որ դեղ կը պատրասէ, այն որ կ'եփէ:



ԱՐՑԱՎԱՆՈՒԹԻՒՆ. — ԾԱԳԻԿԱՆԵՐՈՒՆ ՔՈԽՆՅԸ

Մաղիկներն ո՞ւր գընացին:  
— Լուռ՝ կը ննջեն հողին տակ,  
Զմեռն ի բուն ծածկըւած  
Զիւն վերմակով ըսպիտակ:  
Կուգայ արեւն գարնային  
Իր շողերով կենդանի.  
Եւ ձմեռուան ցուրտին հետ  
Զիւն վերմակը կը տանի:  
Ելէ՛ք, աղա՛ք, նայեցէ՛ք  
Բուն—ծաղիկներն կ'արթննան,  
Դուրս կը հանեն գլուխնին  
Եւ աչուկնին կը բանան:

ԼՈՒՍՈՒԹԵՐ

**ՀՐԱՅԻՆԾ 111.**— Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը, ստորագծելով դերանուները:

Ես դասերս զիցցայ Վահրամ չզիցցաւ, անիկա պիտի պատճուի. — Վարդն ու ուռեանք ծաղիկներ են ու անուշ կը բուրեն. — Ես երկու խաղալիք առի, որո՞ւն կը հաւեխս դուն. — Ես ասոր կը հաւեխմ, միսը գեւ է. — Սայն սոսն որ կ'աշխատի կը յառաջդիմէ. — Ես ասքար ունիմ, դուք պատկերներ ունիք. Ես ձեզի ասքար տամ, զուտ ինձի պատկեր տուէք. — Ինք ծոյլ կեցաւ, մենիք աշխատեցան. — Ստախոս մարդը ատելի է, ասոր մի՛ հուտասիք:

**ՀՐԱՅԻՆԾ 113.**— Օրինակեցէ՛ք յետազայ բառերը, ստորագծելով ածականները:

Տասը զունի, բահանայ մը, Գրիգոր Լուսաւորիչ, անզուր եայեն, առաջին մարդը, այն երացանք, ամէն ազգ, պետոր զես, երանաւէս դրախս, այդ երկիրը, լեռնոս ժաման, միւս վարդապետը, այս դրօւակը, ուրիշ բարձրակ:

**ՀՐԱՅԻՆԾ 112.**— Վերի հրահանգին ածականներուն եւ գոյականներուն տեսակները որոշեցէք բերանացիք:

ՀՆԹԵՐՑՈՒՄ. — ՄՈՒԿՆ ՈՒ ԶԻՆ

Օր մը յաղթակազմ ձին պատահեցաւ մուկին և սկսաւ զանի ծաղրել. — «Ի՞նչ փոքրիկ և ողորմելի կենացանի ես դուն, ո՞չ մէկ բանի չես ծառայեր» . — «Եկո՛ւր վազենք միասին ըստ մուկը, և պիտի տեսնես թէ ես քեզմէ առաջ պիտի անցնիմ» : Զին համաձայնեցաւ:

Հազիւ թէ ձին տեղէն շարժեցաւ, մուկը ցատկեց անոր վրայ և փակաւ պոչին: Երբոր որոշուած տեղը հասան, մուկը վար ցատքեց և ձիուն առջև վազելով գոռաց. — «Ո՞ւր էիր, այս քանի՛ ժամ է՝ քեզ կ'սպասեմ կոր» : Զին մնաց շուարած . . . :

**ԽՈՍԱԼԳԱՐԻՒՄ.**— Օր մը մին որո՞ւ պատահեցաւ. — Զին ի՞նչ ըսելով ծաղրեց մուկը. — Մուկը ի՞նչ առաջարկութիւն ըրաւ ծիռն. — Զին համաձայնեցա՞ւ. — Ի՞նչ խորամանկութիւն գործադրեց մուկը ծիռն հետ վազելու համար: Երբ որոշուած տեղը հասան, ի՞նչ պատահեցաւ. — Մուկը ի՞նչ ըսելով յոխորուաց. — Զին ի՞նչ ըրաւ. — Պէ՞տք է արհամարհել կամ ծաղրել ակարները:

**ՀՐԱՅԻՆԾ 114.**— 111րդ հրահանգին գոյականները օրինակեցէք:

**ՀՐԱՅԻՆԾ 115.**— Նոյն գոյականներուն եզակի կամ յոզնակի ըլլալը որոշեցէք եւ յօդերը ցոյց տուէք բերանացի:

**ՀՐԱՅԻՆԾ 116.**— Նոյն հրահանգին անծնական դերանուները որոշեցէք բերանացի:

**ՀՐԱՅԻՆԾ 117.**— Օրինակեցէ՛ք յետազայ ածական գոյականները, կէտերուն տեղ զնելով ուրիշ յարմար գոյականներ:

Սուր ասեղ

Երկար թել

Լուսի զաւազան

Լայն նամքայ

Նեղ դուռ

Լուծեր բար

Լուկուզ մոմ

Բարակ գրիչ

Հասս զերան

Սուր նիզակի

Երկար . . .

Լուսի . . .

Լայն . . .

Նեղ . . .

Լուծեր . . .

Լուկուզ . . .

Բարակ . . .

Հասս . . .

ԴԱՅ. — ԲԱՅ

52. — Երբոր անձի մը, կենդանիի մը կամ իրի մը  
ի՞նչ ընելուն կամ ի՞նչ ըլլալուն վրայ բան մը ըսել ու-  
ղենք, հարկ է որ կարեւոր բառ մը դնենք անոր անու-  
նին քով, օրինակ՝ առնենք Տիրան, շուն և շուշան գո-  
յականները և անոնց վրայ մէյմէկ բան բսենք.

Տիրան կը քնանայ. — Շունը կը հաջէ. — Շուշանը  
թոռմնցաւ:

Այս խօսքերուն մէջ կը ֆնանայ, կը հաջէ, քոռմե-  
ջաւ բառերը Տիրանին, շունին, և շուշանին ի՞նչ ընել  
կամ ըլլալը կը ցուցնին:

53. — Այս բառերը որ բան մը ընել կամ ըլլալ կը  
ցուցնին, բայ կը կոչուին:

Վերի խօսքերուն մէջ կը ֆնանայ, կը հաջէ, քոռ-  
մեջաւ բայ են:

Հարցարան. — Երբոր անձի մը, կենդանիի մը կամ իրի մը  
վրայ բան մը ըսել ուզենք, ի՞նչ ընել հարկ է, օրինակներ տուր  
եւ բացատրէ. — Ի՞նչ է բայր:

Համանգ 118. — Օրինակեցէ՛ք յետագայ խօսքերը, ստորա-  
գծելով պարունակած բայերը:

Աչքը կը տեսնէ, ականջը կը լսէ, փիրը կը հոսուէ, ակ-  
ուան կը ծամէ, ձեռքը կը սօսափէ:

Թռչունը կը բռչի, ձուկը կը լողայ, օձը կը սողայ,  
զուրք կ'ոսուսէ, մարդը կը քալէ:

Չուրը կը հոսի, հօվը կը փէկ, անձեւը կը տեղայ:

Համանգ 119. — Հետեւեալ անծերուն, կենդանիներուն եւ  
իրերուն վրայ մէյմէկ բան ըսէր, պէտք եղած բայերը զնելը ա-  
նոնց բով:

Երախան, բախանան, բազաւոր. — Էօք, մեղուն, ուռ-  
ըք. — Խարսոցը, գրիչը, տսեղը:

Օրինակ — Երախան կուլայ, եւն:

Համանգ 120. — Հետեւեալ անուններով խօսքեր կազմե-  
ցէ՛ք եւ զրեցէք օրինակին պէս:

Լեզու եւ բերան, մեղր եւ փերակ, զինի եւ տակառ,  
մելան եւ կադամար, ձի եւ ախոռ, ոչխարենք եւ փարախ:

Օրինակ. — Լեզուն բերանին մէջ է, եւն:

ԲՆԹԵՐՅՈՒՄ. — ՊԱՐՏՅՈՎՊԱՆԸ

Մարտ ամսուան մէջ պարտիզպանը շատ զբաղած  
կ'ըլլայ: Բահով կը փորէ իր պարտէզին հողը, տրմուղով  
կը հաւասարեցնէ զայն  
յետոյ ածուներու կը բաժ-  
նէ և սերմերը կը ցանէ:  
Ան կը տնիկէ սոխ, կա-  
ղամբ, վարունգ, լոլիկ,  
գետնախնձոր և ուրիշբա-  
ներ: Աւելի վերջը՝ կը  
մաքրէ ածուները գէշ  
խոսներէն որոնք կ'արգի-  
ւն բանչարեղիններուն ածումը: Ամառ և աշունին կը  
քաղէ իր բերքերը և զանոնք չուկան կը տանի, կը  
ծախէ: Պարտիզպանը կ'ապրի իր արդար վաստակովը:

Խօսակցութիւն. — Պարտիզպանը ե՞րբ կը սկսի իր աշխա-  
տութիւններուն. — Հսէ՛ք թէ, ի՞նչ են պարտիզպանին զիսաւոր աշ-  
խատութիւնները. — Ի՞նչ զործիրներ կ'ունենայ պարտիզպանը եւ  
ի՞նչ բաններու կը զործածէ զանոնք. — Ի՞նչ բանչարեղիններ կը  
ճանչնար. — Ե՞րբ կը բաղէ պարտիզպանն իր բերքերը:

Համանգ 121. — Օրինակեցէ՛ք վերի հատու ծը, ստորա-  
գծելով բայեր:

Համանգ 122. — Յետագայ բայերէն յարմարներով լրա-  
ցուցէ՛ք վարի խօսքերը:

Կը ծախէ, կ'առածէ, կը կազմէ, կը սինէ, կը քան-  
դակէ, կը նկարէ, կը վարէ:

Կազմաւարք զիրք... — Գոհարավանառ զիհարեղէն...  
Հովիւր ոչխառ... — Կառապանը կառէ... — Նկարիք պա-  
կերներ... — Մեթենազուրք մեթենայ...:

Համանգ 123. — Հետեւեալներով խօսքեր շինեցէր եւ զրե-  
ցէք օրինակին հետեւելով:

Հետազան որդի, ցուրտ օդ, հանդարտ ծով, խելօֆ աղ-  
ջիկներ, սինդ հանդէս:

Օրինակ. — Օրդին հետազան է, որդին հետազան եղաւ,  
սինդ հետազան պիտի ըլլայ, եւն:



## ԴԱՍ.—ՏԵՐ ԲԱՅԻ ԿԱՄ ԵՆԹԱԿԱՅ

54. — Այն անունը կամ գերանունը որուն ի՞նչ ընել կամ ի՞նչ ըլլալը կը ցուցնէ բայը, կը կոչուի ՏԵՐ բայի կամ ենթակայ. օրինակ՝

ԳԵՐԻԳՈՐ կը խաղայ, ան յոգնեցաւ:

Այս խօսքերուն մէջ կը խաղայ, յոզնեցաւ բայերը ԳՐԻԳՈՐԻ ի՞նչ ընել և ի՞նչ ըլլալը կը ցուցնեն ուրեմն ԳՐԻԳՈՐ անունը տէր բային է կը խաղային, ան գերանունը տէր բային է յոզնեցաւին:

55. — Խօսքին մէջ տէր բային կը գտնուի բային վրայ գնելով ո՞վ կամ ո՞րո՞վ, ի՞նչ բան կամ ի՞նչ բաներ հարցումները. օրինակ՝

Աստուած արդար է. — ո՞վ արդար է. — Աստուած Մարդիկ չար են. — որո՞նք չար են. — Մարդիկ Տունը փլաւ. — ի՞նչ բան փլաւ. — Տունը Զիւները կը հալին. — ի՞նչ բաներ կը հալին. ձիւները

**Հարցարան.** — ի՞նչ է տէր բայի կամ ենթակայ օրինակներ տուր եւ բացատրէ. — ՏԵՐ բային ի՞նչ հարցումներով կը զտնուի. օրինակներ տուր:

**Հարհանից 124.** — Հետեւեալ խօսքերուն պարտնակած բայերն ու տէր բայիները զնշեցէր թիրանացի պէտք եղած հարցումներով:

**Կառմք կ'առօսաէ.** — Երուանդ կը նեզէր. — Փուն կ'ուլաս, ան կը խնդայ. — Անձեւ տեղաց. — Փեար յուղեցաւ. — ՄԵԵԲ եկանի, անոնի զնացին. — Լեռները ծիւնապատ եին. Փառք չորցաւ. — Շոզենաւը պիտի մեկնի. — Ծովիք ալեկոծ է. — Նուասիները անվեհեր են. — Փայտը ածուխ եղաւ. — Ես կը սիրեմ ուսուղուրիւնը:

**Հարհանից 125.** — Յետազայ բայերուն բավ վարի անուններէն յարմար տէր բայիները զնելով խօսքեր կազմեցէր եւ զրեցէր օրինակին պէս:

Եր բուրէ, կը բարախի. կը զլուի, կը լուսաւորէ, կ'անի, կը կտրէ, կ'ուսանի, կը տասանի, կը սուլէ:

Գեղակ, անիւ, ծաղիկ, օրօրոց, բոյս, դպրոցական, մկրատ, երազ, սուլիչ:

**Օրինակ.** — Գեղակը կը զլորի, եւն:

## ԱՐՑԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՄԱԿՐԸ

Մարտն ի՞նչքան սիրուն ամիսն է տարուան, Ամիսն է այն բիւր անակնկալի, Օրէ օր լեռ սար, գաշտ, անտառ, աւան կը զգենուն նոր նոր ձեւեր պաշտելի:

Յանկին վերեւէն զարթող պարտէզին, Մաղկներով իր նոր փթթող՝ հըպարտ, կը տեսնես դեղձին որ ջերմ արեւին կը բանայ իր լի պատուկները վարդ:

Արեւ կամ անձեւ, եղեամ, սիւք կամ նոզ Ամէն ինչ հրապոյր ունի այն ատեն, Ու սիրուն Մարտիկը դալար դէմքով՝ կը ժըպտի յաճախ արցունքի մէջէն: Թարգմ. թ. 9.

## Շ. ԱԷՅՑՆՈ

**Հարհանից 126.** — Ուսուցին թելակրութեամբ ուղղագրեցէր տողեր վերի ստանալորէն:

**Հարհանից 127.** — Յետազայ գոյականները վարի ածականներէն յարմարներուն նետ կապեցէ՛ր է բայով եւ խօսքեր կազմելով զրեցէր օրինակին պէս:

Նապասակ, խոզ, զայլ, եզ, հաւ, կարին, արծիւ, սիրամարգ, մրցիւն, ձի, կրիայ:

Փունաւոր, սըբրաց, զիւատիչ, պարարտ, երկչոս, դանդաղ, ածանի, միւր, օվեղ, բարձրարուիչ, աղտոս:

**Օրինակ — Նապասակը երկչոս է:**

**Հարհանից 128.** — Օրինակեցէ՛ր հետեւեալ խօսքերը:

Ես հիւանդ էի ՄԵԵԲ հիւանդ էին

Փուն հիւանդ էիր Գուն հիւանդ էիր

Ան հիւանդ էր ԱննեԲ հիւանդ էին

**Հարհանից 129.** — Վերի օրինակին պէս վեց ձեւով բերանացի ըսէք հետեւեալ խօսքերը:

Ես առողջ էի, ես փոքրիկ էի, ես խելօֆ էի:

ԴԱՍ. — ԲԱՅԻՆ ԹԻՒԸ

56. — Տէր բային եղակի կամ յոգնակի ըլլալուն համեմատ՝ բային ալ ձեւը կը փոխուի. ուրիմն բայն ալ անունի և դերանունի պէս ունի թիւ, այսինքն՝ եղակի և յոգնակի. օրինակ՝

Զին փախաւ, ձիերը փախան,

Այս խօսքերուն մէջ վախաւ եղակի բայ է, որովհետեւ տէր բային ալ եղակի է և մէկ ձի կը ցուցնէ, իսկ վախան յոգնակի է. որովհետեւ տէր բային ալ յոգնակի է և շատ ձիեր կը ցուցնէ:

**Հարցարան.** — Բայզ միշտ նոյն ծեւը կ'ունենայ թէ զանազան ծեւեր. — Ե՞րբ կը փոխուի բային ծեւը, ուրեմն բայն ալ թիւ ունի. — Օրինակներ տուր եւ բացատրէ:

**Հարհանգ 130.** — Օրինակեց՛ք հետեւեալ խօսքերը եւ բերանացի որոշեց՛ք բայերը, տէր բայիները եւ անոնց թիւր:

**Ֆաղիկը բացուեցաւ.** — Մաղիկները բացուեցան. — **Փորձաւորք կ'աւշխատի.** — Փորձաւորները կ'աւշխատին. — Խոռը դալար է. — Խոսեր դալար են. — Հիւր պիտի զայ. — Հիւրեր պիտի զան. — Ես կօժիկ զնեցի. — Մենք կօժիկ զնեցին. — Սն խելօս կը կենար. — Սնանի խելօս կը կենային:

**Հարհանգ 131.** — Լրացուց՛ք հետեւեալ խօսքերը հարցումին համեմատ եղակի կամ յոգնակի յարմար տէր բայիներով:

(Ի՞նչ բան) կը փայի. — (Ո՞վ) դաս կ'առնէ. — (Ո՞վ) կարսայ կը սինէ. — (Որո՞նք) խաչեցին Յիսուսը. — (Ի՞նչ բան) կ'այրէ. — (Ի՞նչ բաներ) հոսաւէս են. — (Ո՞վ) բարոզ կուսայ. — (Ո՞վ լար լուաց. — (Որո՞նք) կը բասեն սայլը — (Ի՞նչ բաներ) պիտի ծաղկին երբու զարունը զայ:

**Օրինակ.** — Սպամանդր կը փայի:

**Հարհանգ 132.** — Վերի հրահանգին բայերը ցո՞յց տուէր, բերանացի որոշելով նաեւ անոնց եղակի կամ յոգնակի ըլլալը:

**Հարհանգ 133.** — Յարմար բայեր զտնելով ըսէ՛ք թէ ի՞նչ կ'ընն:

Քամոցով, տապակով, սաներով, մշտակով, ուռնակով, մամուլով, գրիչով, չուանօվ:

**Օրինակ.** — Քամոցով կը բամեն, տապակով կը տապեն, եւն:

ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԶԱՊՈՒՆ ՈՒ ՖԻՇԵՐ

Զապէլ շատ կը սիրէ իր սիրուն ճերմակ շնիկը զոր ֆիտէլ կը կոչէ: Անիկա իր ֆիտէլին համար ամէն տեսակ խնամք կը տանի, զանի կը գգուէ, կը փայփայէ, և շատ անգամ անոր հետ խաղալով կը զուարձանայ: Ֆիտէլ ալ հոգի կուտայ իր տիրուհիին վրայ, երբեք չի զատու իր անոր քովէն, անոր ձեռքերը կը լիզէ, և ամէն քմահաճոյքներուն կը հնազանդի: Զապէլ և ֆիտէլ երկու անկեղծու ձմարիտ բարեկամներ են:



**Խօսակցուքիւն.** — Զապէլ զո՞վ կը սիրէ. — Ի՞նչ կ'ընէ անֆիտէլին. — Ֆիտէլ ի՞նչ կ'ընէ Զապէլին — Զապէլ եւ ֆիտէլ ի՞նչ պիսի բարեկամներ են. — Կրնայ ըլլալ որ օր մը գտնին իրարունետ, — Ի՞նչ յատկութիւն ունին շուները. — Անոնք երբեք անհաւատարիմ կամ պիտերախտ կ'ըլլա՞ն, մինչդեռ մարդիկ...

**Հարհանգ 134.** — Ուսուցին թելազրութեամբը ուղղազրեցէ՛ք մասեր վերի հատուածէն:

**Հարհանգ 135.** — Յետազայ խօսքերը յոգնակի վերածելով զրեցէ՛ք օրինակին պէս:

Շունը կը հաչէ, կը կատի, կը խածնէ. — Ածուխը կը հրահրի, կը վառի, կը հոսնի, մոխիր կ'ըլլայ. — Մարցը կը խորհրի, կը խօսի, կը գրէ, կը զործէ. — Գերձանիր կը ձեւէ, կը կտէ, կը կարէ, կ'արզուիէ. — Մասկը հերկեց, ցանեց, տափանեց հեծեց, ամբարեց. — Հաւը հաւկիր ածեց, բխաց, ձազ հանեց:

**Օրինակ.** — Շուները կը հաչեն, կը կատին, կը խածնեն:

**Հարհանգ 136.** — Օրինակեց՛ք յետազայ խօսքերը:

Ես մշակ պիտի ըլլայի Մենք մշակ պիտի ըլլայինք Դուն մշակ պիտի ըլլայիր Դուն մշակ պիտի ըլլայիք Ան մշակ պիտի ըլլայի Անոնք մշակ պիտի ըլլայինք

**Հարհանգ 137.** — Վերի օրինակին պէս վեց ծեւով բերանացի ըսէր հետեւեալ խօսքերը:

Ես զիս պիտի ըլլայի, ես երշանիկ պիտի ըլլայի, ես Ակարիչ պիտի ըլլայի:

## ԴԱՍ. — ԲԱՅԻՆ ԴԷՄՔԸ

**57.** — Ամէն խօսքի մէջ բայը կը ցուցնէ.

Կամ խօսողը. օրինակ՝ գրեցի,

Կամ ա՛ն որու կ'ուղղուի խօսքը. օրինակ՝ գրեցիր,

Կամ ա՛ն որուն վրայով կը խօսուի. օրինակ՝ գրեց:

**58.** — Ուրեմն բայն ալ անձնական դերանունին պէս երեք դէմք կը ցուցնէ և անոր համեմատ կը փոխուի թէ՛ եղակիի թէ՛ յոզնակիի մէջ. օրինակ՝

Ա. դէմք. — Ես կը խօսիմ, Մենք կը խօսինք,

Բ. » Դուն կը խօսիս, Դուք կը խօսիք,

Գ. » Ան կը խօսի, Անոնք կը խօսին:

**Հարցարան.** — Խօսքին մէջ բայը ո՞ր անձնը կը ցուցնէ. օրինակներով բացատրէ. — Ուրեմն բայը քանի՞ դէմք կը ցուցնէ. օրինակներ տուր:

**Համանակ 138.** — Օրինակեց՛ք յետագայ խօսքերէն առաջին դէմք ցոյց տուղղները:

Ես կը բալեմ, ան բնացաւ, դուք պիտի նստիք, դուն կը խաղայիր, մենք կ'աղօքէինք, անոնք կ'երզեն, ևս ուրախացայ, դուն տրմեցար, ան պիտի ուտէ, մենք կը յուսայինք, դուք կը հանզէիք, անոնք կուլան, ևս նուազեցի, դուք պիտի լոէ՛ք, տապէ՛, ինք կը մտածէր, հասէ՛ք, փուրանի, Տիգրան արքացաւ, ոչխարները մայեցին:

**Համանակ 139.** — Օրինակեց՛ք յետագայ խօսքերուն Բ. դէմք ցոյց տուղղները:

**Համանակ 140.** — Օրինակեց՛ք վերի խօսքերուն Գ. դէմք ցոյց տուղղները:

**Համանակ 141.** — Լրացուցէ՛ք յետագայ խօսքերը, պէտք եղած տէր բայիներով:

... բալ կուտայ. — ... ալոն կուտայ. — ... ձիքապտուք կուտայ. — ... տագունակ կուտայ. — ... նուռ կուտայ. — ... կիռաս կուտայ. — ... սերկեւիլ կուտայ. — ... բուք կուտայ. — ... պիտակ կուտայ:

**Օրինակ.** — Բալնենին բալ կուտայ:

## ԱՐՑԱՊՈՂՆՈՒԹԻՒՆ. — ԹԱՐՁԵՎԱԾ

Բարձիկս իմ փոքրիկ, ճերմակ ու տաքուկ, Լի փետուրներով վափուկ ու առատ, Երբ վախնամ գայլէն կամ փոթորիկէն ի՞նչքան ապահով կը նիրհեմ վըրադ:

Բայց շատ մանուկներ մերկ, անտուն, անմայր Զունին բընաւին, ո՛հ, ի՞նչ բախտ դժնէ, Ո՛չ բարձ, ո՛չ մահիճ ննջելու համար, Այս բանն, աւա՛զ, զիս շատ արխուր կ'ընէ: Թրզմ. Յ. Գ.

**Հրահանգ 142.** — Բերանացի որոշեցէք 138 րդ հրահանզի բայերուն եղակի կամ յոզնակի ըլլալը:

**Հրահանգ 143.** — Առաջին դէմքի վերածելով՝ զրեցէ՛ք հետեւել խօսքերը:

Դուն առտուն կ'ելլես, կը լուացուիս, նախանաւ կ'ընս, դպրոց կ'երբաս, դաս կուտաս, իրիկուտ տուն կը դառնաս, կ'ընբրես, դաս կը սերես, յեսոյ կը պառկիս, կը հնանաս:

**Օրինակ.** — Ես առտուն կ'ելլեմ... եւն:

**Հրահանգ 144.** — Երրորդ դէմքի վերածեցէ՛ք նոյն խօսքերը:

**Օրինակ.** — Ան առտուն կ'ելլէ... եւն:

**Հրահանգ 145.** — Յոզնակիի վերածեցէ՛ք նոյն խօսքերը:

**Օրինակ.** — Դուք առտուն կ'ելլէֆ... եւն:

**Հրահանգ 146.** — Օրինակեցէ՛ք հետեւեալները:

Դուն աւխատաւէր եղիր, դուք աւխատաւէր եղէք:

**Հրահանգ 147.** — Վերի օրինակին պէս երկու ծեւերով բերանացի ըսէ՛ք հետեւեալները:

Դուն խնարհ եղիր, դուն կտրին եղիր, դուն վեհանձն եղիր:

### ԴԱՅԻ. — ԲԱՅԻՆ ԺԱՄԱՆԱԿԸ

59. — Բայը տարբեր ձեւեր կ'առնէ նաև զանազան ժամանակներ ցուցնելու համար. օրինակ՝ Միհրան ճաշեց, Զաւէն գեռ պիտի ճաշէ.

Այս խօսքերէն առաջինին մէջ ճաշեց բայը երկրորդին մէջ պիտի ճաշէ եղած է, Միհրանին և Զաւէնին ճաշելու տարբեր ժամանակները որոշելու համար:

60. — Բայը երեք ժամանակ կը ցուցնէ, որոնք են «Ներկայ. օրինակ՝ կը գրեմ. որ ըսել է «Հիմա կը գրեմ»,

Անցեալ. օրինակ՝ գրեցի. որ ըսել է «անցած ժամանակի մէջ գրեցի»:

Ապանի. օրինակ՝ պիտի գրեմ. որ ըսել է «գալիք ժամանակի մէջ գրել կ'ուղեմ»:

**Հարցարան.** — Բայը ուրիշ տարբեր ձեւեր ալ կ'առնէ եւ ինչո՞ւ համար. օրինակներ տուր եւ բացատրէ. — Բայը բանի ժամանակ կը ցուցնէ. օրինակելով բացատրէ:

**Համանակ 148.** — Թերանացի որոշեցէր հետեւեալ խօսքերու բայերուն ժամանակները:

Ես դաս կը սերեմ, Միհրան զասը պիտի սերէ, դուն զաս սերեցիր. — Մշակը հերկեց արտը, հիմա ցուեն կը ցանէ, վերջը պիտի հնձէ ցուենք. — Գում նուազեցիք մենք պարեցինք, հիմա ես կը նուազեմ, զում կը պարէք, բիչ վերջը Պետրոս պիտի նուազէ, ես պիտի պարեմ. — Ես խըն-ձորս կերայ, զում ալ կերա՞՞ ներ խնձորը. — Ոչ, ես խըն-ձորս հիմա կ'ուսեմ, բայց Աթրինէ դեռ պիտի ուտէ:


**Համանակ 149.** — Լրացուցէ՛ր հետեւեալ խօսքերը, անցեալ ժամանակ ցուցնող յարմար բայերով:

Փայտահամբ տապարով... ծառը. — Հիւսնը բչիրով... փայտը. — Սալեսպան յօսցով... որբատութելը. — Նկարիչը վրձնով... կտակին վրայ. — Պարտիզանը ցնցուղով... ծափկիները. — Զարմինէ հերիւնով... զուլպան:

**Օրինակ.** — Փայտահամբ տապարով կտեց ծառ:

### ՀՆԹԵՐՑՈՒՄ. — ԽՐԱՌԻ ՄԵՎՈՒՆԵՐԸ

Երկու մեղուները կը կռուըտէին: — «Մեղրս կ'առնես կոր», կ'ըսէր մին. — «Մեղրամոմ գողցար», կ'ըսէր միւսը. «Ես քեզմէ բան մը չառի», կը պատասխանէր առաջինը. — «Ես քեզմէ բան մը չգողցայ», կը պատասխանէր երկրորդը. Եւ կատաղօրէն իրարու վրայ յարձակելով՝ զիրար խայթեցին և երկուքն ալ գետին ինկան մեռան: Պիծակները՝ որ զանոնք կը գիտէին, ըսին. — «Լաւ ըրիք զիրար պահնելով, չնորհակալ ենք, ձեր պատրաստած մեղրերը մենք կ'ուտենք»:



**Խօսկայութիւն.** — Ի՞նչ կ'ընէին երկու մեղուներ. — Ի՞նչ կ'ընէին իրար. — Ի՞նչ ըրին յանոյ կատողած մեղրները. — Ի՞նչո՞վ զիրար խայթեցին. — Գիտէ՞ր ըրիչ խայթող եւ թունաւոր միջատներ, տուէ՞ր անուններ. — Կոիւէն ո՞վ կ'օգտուի, կռուողները թէ ուրիշներ:

**Համանակ 150.** — Ուտոցին թելագրութեամբ ուղղագրեցէ՛ր տողեր վերի հատուածէն:

**Համանակ 151.** — Լրացուցէ՛ր յետազայ խօսքերը ներկայ ժամանակ ցուցնող յարմար բայերով:

**Մշակը բրիչով... հողը.** — Արմատիցիր ծեփելով... պատը. — Առաջձագործք սղոցով... տախտակը:

**Օրինակ. — Մշակը բրիչով կը բրէ հողը:** — Համանակ 152. — Լրացուցէ՛ր յետազայ խօսքերը ապանի ժամանակ ցուցնող յարմար բայերով:

**Զաղացպանը... ցուենք... Երկրագործները սպալով... հասկերը — Երիզոր օհառով... ձեռները. — Մեց լուց-կիով... լամբարը:**

**Օրինակ. — Զաղացպանը պիտի աղայ ցուենք:** — Համանակ 153. — Օրինակցէ՛ր հետեւեալ խօսքերը:

**Ես բարի ըլլամ. Մեց բարի ըլլամ**

**Գում բարի ըլլաս. Գում բարի ըլլամ**

**Ան բարի ըլլայ. Ան բարի ըլլան**

**Համանակ 154. — Վերի օրինակին պէս վեց ձեւերով բերա-ւացի ըլլ'ը յետազայ խօսքերը:**

**Ես բազ ըլլամ, ես հեզ ըլլամ, ես խոհեմ ըլլամ:**

## ԴԱՍ. — ԲԱՅԻՆ ԽՈՂԱՐՀՈՒՄԸ

61.— Բայը դեռ ուրիշ զանազան ձեւերու կը փոխուի հրաման, անկատարութիւն, թէութիւն, փափաք եւայլն ցուցներու համար. օրինակ՝

Գրէ՛, կը գրէի, եթէ գրեմ, թո՞ղ գրէ, գրած են:

62.— Բային այսպիսի զանազան ձեւերու փոխուիլը կը կոչուի խոնարհում:

**Ճարցարան.** — Բայը զեռ ուրիշ ի՞նչ ձեւերու կը փոխուի. օրինակներ տուր. — Բային այս փոփոխութիւնները ի՞նչ կը կոչուին:

**Ճահանգ 155.** — Օրինակեցէ՛ր յետազայ խօսքերուն պարունակած գրել բային զանազան ձեւերը:

Ես նամակ կը գրեմ, զուտ նամակը գրեցիր, Յովսէփ ալ նամակ կը գրէր, մենք նամակ պիտի գրենք, անոնք ալ նամակ պիտի գրէն. Յակո՞ր, գրէ՛ նամակը, դո՞ւք ալ գրեցէ՛, թէ՛ որ նամակ գրեմ՝ նեզի լուր կուտամ, երէ նամակ գրէիք աղէկ կ'ըլլայ գրած նամակը ո՞ւր է. նամակ գրող մարդը տեսայ, գրելիք նամակը երկար է:

**Ճահանգ 156.** — Օրինակեցէ՛ր հետևեալ խօսքերուն պարունակած խօսիլ բային զանազան ձեւերը:

Դուն խօսի կը խօսիս, ան խօսի կը խօսէր, մենք խօսեան մեր խօսքը, զուտ դեռ խօսի պիտի խօսիք, ևս ալ խօսի պիտի խօսէի, խօսեցէ՛, պարոններ միասին խօսիք, երէ ևս խօսիմ, զուտ պարտիք լուել, թէ՛ որ անոնք խօսի խօսէն, պատասխան կուտայի, բող խօսէր խօսիդ. զուտ խօսի չես գիտեր. խօսելու խօսիդ մասձէ ևս վեցը խօսէ, ևս խօսած խօսն գիտեմ. զուտ խօսելիք խօսիդ պատրաստէ:

**Ճահանգ 157.** — Օրինակեցէ՛ր յետազայ խօսքերուն պարունակած կարգալ բային զանազան ձեւերը:

Մենք զիրք կը կարդանք, ե՞րբ զիրք կարդացիք, երբ ես զիրք կը կարդայի, զուտ թերը կը կարդայիր, բանի՞ զիրք պիտի կարդամ. Վահրամ զիրք պիտի կարդար, զիրքդ կարդա՞ զուտ մի՛ կարդամ, զրեցէ՛ երբու կը կարդայիր մենք մտիկ կ'ընէինք կարդամ ևս ուշադրութիւն ըրէ. փոքրիկ Զատիկ սորվեցաւ կարդալ գրել, կարդացած զիրքը կը հասկնայ, անիկա օսա կարդալիք զիրքեր ունի. գրող կարդացող տաճ ուսումնական կ'ըլլայ, մենք օսա զիրքեր կարդացեր ենի:

## ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՆԱԽԸ

— «Երբ քեզ կը դիտեմ աղուոր նաւ շքեղ, Ո՞չ, կը դողդըզամ ստուգիւ շատ հեղ, Անհուն ծովերուն ինչո՞ւ դուն քեզ տաս, Ո՞վ կը կանչէ քեզ, ըսէ՛, ո՞ւր կ'երթաս, Ցից կայմիդ վըրայ առագաստն ուռած եւ ալիքներէն ընդմիշտ օրօրուած՝ ինչո՞ւ արշաւես վտանգներու դէմ».

**Հեռանաս խաղաղ նաւահանգիստէն»:**

— «Եւ դուն, մա՞նուկ, անկողնիդ մէջ՝ ա՛յնքան հանգիստ ինչո՞ւ համար չես ըներ նիստ, եւ ամէն օր դպրոց կ'երթաս Ցար կ'աշխատիս ու կու տաս դաս»:

Թրգմ. թ. 9.

**ԱԼԷՔՑՄԻՍ ՆՈՅՆ.**

**Ճահանգ 158.** — Յետազայ բայերուն բով զրէք պէտք եղած զերանուն տէր բայինները (որ օրութեամբ կ'իմացուին):

Կը յոգիմ, կը կարենի, վազեցիմ, պիտի լուս, վառեցի, կ'ուրախանայ, տամեցայ, պիտի նայինի, հեռացի՛ր, զնացէ՛, կուլայինի, պիտի մատէին, կը մուրար, խմենի, փուրացէ՛, հազացին, կերամ, ընդունեիմ, կը բերէի, բո՞դ աշխատին:

**Օրինակ.** — Ես կը յոգիմ:

**Ճահանգ 159.** — Վերի բայերուն թիւերն ու դէմքերը որոշեցէր բերանացի:

**Ճահանգ 160.** — Օրինակեցէր հետևեալ խօսքերը:

Ես մեծ ըլլայի	Մենք մեծ ըլլայինի
Դուն մեծ ըլլայիր	Դուք մեծ ըլլայիի
Ա.Ե մեծ ըլլա	Ա.Անի մեծ ըլլային

**Ճահանգ 161.** — Վերի օրինակին պէս զեց ծեւերով խոնարհեցէ՛ր հետևեալները:

Ես լուռ ըլլայի, ես միւր ըլլայի, ես մարդ ըլլայի:

ԵՄ ԲԱՅԻՆ ԽՈՆԱՐՀՅՈՒՄԸ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եզակի

Ա. Դեմք ես եմ  
Բ. » Դուն ես  
Գ. » Ան է

Յոզեակի

Մենք ենք  
Դուք էք  
Անոնք են

Անցեալ անկատար

Ա. Դեմք ես էի  
Բ. » Դուն էիր  
Գ. » Անոնք էին

Մենք էինք  
Դուք էիք  
Անոնք էին

Անցեալ կատարեալ

Ա. Դեմք ես եղայ  
Բ. » Դուն եղար  
Գ. » Ան եղաւ

Մենք եղանք  
Դուք եղաք  
Անոնք եղան

Բացարձակ ապառնի

Ա. Դեմք ես պիտի ըլլամ  
Բ. » Դուն պիտի ըլլաս  
Գ. » Ան պիտի ըլլայ

Մենք պիտի ըլլանք  
Դուք պիտի ըլլաք  
Անոնք պիտի ըլլան

Անկատար ապառնի

Ա. Դեմք ես պիտի ըլլայի  
Բ. » Դուն պիտի ըլլայիր  
Գ. » Ան պիտի ըլլար

Մենք պիտի ըլլայինք  
Դուք պիտի ըլլայիք  
Անոնք պիտի ըլլային

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզակի Դուն եղիր Դուք եղէք  
ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եզակի

» Ես ըլլամ  
» Դուն ըլլաս  
» Ան ըլլայ

Մենք ըլլանք

Դուք ըլլաք  
Անոնք ըլլան

Անկատար

Եզակի

» Ես ըլլայի  
» Դուն ըլլայիր  
» Ան ըլլար

Մենք ըլլայինք

Դուք ըլլայիք  
Անոնք ըլլային

ՀՂՋԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եզակի

» Ես թո'դ ըլլամ  
» Դուն թո'դ ըլլաս  
» Ան թո'դ ըլլայ

Մենք թո'դ ըլլայի

Դուք թո'դ ըլլայիր  
Անոնք թո'դ ըլլային

Անկատար

Եզակի

» Ես թո'դ ըլլայի  
» Դուն թո'դ ըլլայիր  
» Ան թո'դ ըլլար

Մենք թո'դ ըլլայինք

Դուք թո'դ ըլլայիք  
Անոնք թո'դ ըլլային

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Աներեւոյք

Ըլլալ

ՆԵՐԿԱՅ բնդունելուքիւն

Եղող

Ապառնի բնդունելուքիւն

Ըլլայիք + Ըլլալու

Եղած եղեր

Ապառնի բնդունելուքիւն

## ԴԱՍ. — ԷԱԿԱՆ ԲԱՅ ԵՒ ՍՏՈՐՈԳԵԼԻ

63. — Էական կը կոչուի եմ բայը իր բոլոր ձեւերով:

64. — Խօսքին մէջ էական բայը իրեն հետ անբաժան կ'ունենայ ուրիշ բառ մը որ կը կոչուի ստորոգելի. էական բայը առանց ստորոգելիի՝ իմաստ չի կրնար տալ օրինակ՝

Երկինքը կապոյտ է.

Այս խօսքին մէջ է էական բայ է, կապոյց՝ ստորոգելի, և խօսք ըլլար եթէ առանց ստորոգելիի՝ ըսէինք: Երկինքը... է.

55. — Ստորոգելին տէր բայիին ի՞նչ կամ ի՞նչպէս ըլլալը կը ցուցնէ և կ'որոշուի տէր բայիին վրայ ընելով հարցումները. օրինակ՝

Ինձորը պտուղ է, խնձորը ի՞նչ է — պտուղ (ստորոգ.)

Ես անմեղ եմ, ես ի՞նչպէս եմ — անմեղ ( » )

**Հարցաւան.** — Ո՞ր բայը էական կը կոչուի. — Ի՞նչ է ստորոգելին. — Էական բայը ինքնին իմաստ կրնայ տալ, օրինակ տո՛ւր եւ բացատրէ. — Ստորոգելին ի՞նչ կը ցուցնէ, ի՞նչ հարցումներով կ'որոշուի. օրինակներ տուր եւ բացատրէ:

**Հասկանգ 162.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերը, ստորագելով էական բայերը:

**Ֆիճենակը բռչուն է.** — Մարդիկ մահկանացու են. Նախնի Հայերը դիցապաս էին. — Համբերո՞ն եղիր եւ փափաքի կը հասնիս. — Ես զինուոր պիտի ըլլամ եւ հայրենիք պիտի պատասխնեմ. — Երէ բաջ ըլլայիք, յաղբանակը կը տանէիք. — Երէ կ'ուզես եցանիկ ըլլալ, աւիսաէ. — Թանգաւոր պիտի ըլլային. երէ անհնազան ըլլային:

**Հասկանգ 163.** — Օրինակեցէ՛ք վերի հրահանգին ստորոգելիները:

**Հասկանգ 164.** — Էական բային անցեալ կատարեալի երրորդ դէմքով խօսքեր կազմեցէր հետեւեալ բառերով, օրինակին պէս:

Չմեռ եւ ցուր, երկիր եւ աւերակ, ջուր եւ ոզի, փայտ եւ մոխիր, քենամի եւ բարեկամ:

**Օրինակ.** — Չմեռը ցուր եղաւ:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ԱԳՈ-ՍԻՆ ՈՒ ԱՂՈՒԵՍԸ

Սգուաւը պանիրի կտոր մը խլելով՝ ծառին վրայ թառած էր: Աղուէսը առաւ պանիրին հոտը և վեր վար նայլով՝ տեսաւ ագուաւը ծառին վրայ, պանիրը կտուցին մէջ: — «Հէ՛ բարե՛ւ, տէ՛ր ագուաւ ի՞նչքան սիրուն և գեղեցիկ էք, իրաւ որ այս անտառին մէջ ձեզի չափ չնորհալի թուչուն չիկայ. ի՞նչքան անուշը ըլլալու է նաև ձեր երգը...»:

Ագուաւը այս գովեստներէն զգը-խած՝ ցոյց տալու համար իր քաղցը ձայնը, բացաւ կտուցը և կառաչ մըն է արձակեց, որով պանիրն ինկաւ բերնէն, և աղուէսը՝ որ արդէն այդ բանին կը սպասէր, խլեց պանիրն ու փախաւ:

**Խօսակցութիւն.** — Ազաւն ի՞նչ ըրաւ. — Աղուէսն ի՞նչ ըրաւ եւ ի՞նչ բաւ. — Աղուէսին խօսքերն անկե՞ղ էին. — Ագուաւ հաւատաց այդ խօսքերուն. — Հետեւանըն ի՞նչ եղաւ. — Ի՞նչ է շղորորթութիւնը:

**Հրահանգ 165.** — Ուսուցչին թելադրութեամբ ուղղագրեցէ՛ք մասեր վերի հատուածէն:

**Հրահանգ 166.** — Հետեւեալ խօսքերը լրացուցէ՛ք վարի բառերէն յարմար ստորոգելիներով:

**Սասուած... է. — Հոգին... է. — Մասիս... է. — Ա. Պոլիս,** Լոնսոն, Բարիզ... են. — Հին մարդիկ... էին. — Եւենվիկ. ները... պիտի ըլլան:

Լեռ, միամիտ, մայրաբազներ, անման, զոր:

**Հրահանգ 167.** — Օրինակեցէ՛ք հետեւեալները:

Ես զիր կը զրեմ, ես բեր կը կարդամ. — Մենք զիր կը զրեմ, մենք բեր կը կարդամ:

Դուն զիր կը զրես, զուն բեր կը կարդաս, — Դուն զիր կը զրեմ, զուն բեր կը կարդամ:

Սն զիր կը զրեմ, ան բեր կը կարդայ. — Սնոնք զիր կը զրեն, անոնք բեր կը կարդան:

**Հրահանգ 168.** — Վերի օրինակին պէս բերանացի խոնարհեցէր հետեւեալներուն ներկայ ժամանակը:

Հաց եփել, օտս յոզիթ, զնդակ խաղալ:



### ԴԱՍ. — ՆԵՐԳՈՐԾԱԿԱՆ ԲԱՅ ԵՒ ՍԵՌԻ ԽՆԴԻՐ

66. — Ներգործական կը կոչուին այն բայերը  
որոնք տէր բային գործողութիւնը ուրիշին վրայ կը  
կատարէ. օրինակ՝

Մշակր ցորեն կը հնձէ.

Այս խօսքին մէջ կը հնձէ ներգործական բայ է,  
որովհետեւ տէր բային (մշակր) հնձելու գործողութիւնը  
կը կատարէ ցորենին վրայ:

67. — Ներգործական բային իմաստը ամբողջանա-  
լու համար պէտք ունի ուրիշ բանի մը որ կը կոչուի  
սեռի խնդիր:

Վերի խօսքին մէջ ցորեն սեռի խնդիր է, զի եթէ  
առանց այդ բառին ըսենք ամշակր կը հնձէ...» խօսքը  
թերի կը մնայ և չի հասկցուիր թէ մշակր ի՞նչ կը հնձէ  
(ցորե՞ն, գարի՞, վարսա՞կ...),

68. — Սեռի խնդիրը կը գտնուի բային վրայ ընե-  
լով գո՞վ կամ զորո՞նի. ի՞նչ բանը կամ ի՞նչ բաներ հար-  
ցումները. օրինակ՝

Սիրէ բնկերդ, զո՞վ սիրէ. — ընկերդ,  
կը յարգեմ ուսուցիչներս, զորո՞նք կը յարգեմ. —  
ուսուցիչները,

Երուանդ հաց կ'ուտէ. Երուանդ ի՞նչ բան կ'ու-  
տէ. — հաց,

Դերձանը կարեց հագուստները. գերձանը ի՞նչ  
բաներ կարեց. — հազուստները:

**Հարցարան.** — Ո՞ր բայերը ներգործական կը կոչուին օրի-  
նակով մը բացատրէ. — ի՞նչ է սեռի խնդիրը, բացատրէ օրինա-  
կով. — Սեռի խնդիրը ի՞նչ հարցումներով կը գտնուի. օրինակներ  
տուր եւ հարցումներն ըրէ:

**Հրահանգ 169.** — Օրինակեցէ՛ք հետեւեալ խօսքերուն ներ-  
գործական բայերը, յատոյ սեռի խնդիրները:

Պարտիզանը վարդեր տեկեց. — Օրոսրդը կախաւ մը  
որսաց եւ զայն ծախսեց. — Գայլը կը յափօսակէ ոչխարհե-  
րը երէ ուսեւեր չպահպանեն զանոնի. — Ճարտարապետը  
պանդոկ մը պիտի կառուցանել. — Ծիստս օրինեց մանուկ-  
ները. — Գրավանաւը այն զիրքն առաւ եւ ուրիշ մը տուաւ:

### ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ — ԾԻԾԵԽՆԱԿԻՆ

Մարտն անցաւ հասաւ Ապրիլ գեղեցիկ,  
Հեռու աշխարհքէ եկաւ ծիծեռնիկ.

Դուն բարո՛վ եկար, գարնա՛ն կարապետ.  
Կըռունկը թռաւ, զընաց վերեւէն.

Սոխակն ալ փախաւ մեր պարտէզներէն.  
Մէկ դո՛ւն մնացիր մնացուկներու հետ,

Միրո՛ւն ծիծեռնիկ, գարնա՛ն կարապետ:  
Պատուհանիս մօտ շինէ՛ քու բոյնը.

Ուսուշ ճոռողով երգէ՛ գարունը.  
Զո՞ւ ածէ, հանէ գեղեցիկ ձագեր  
Եւ կեցի՛ր մեր մօտ մինչեւ Սեպտեմբեր:

**ՔԱՄԱՋ. ՔԱՐԺԻՊԱ.**

**Հրահանգ 170.** — Ցեսազայ խօսքերուն մէջ հարցումնե-  
րուն տեղ դիէք պատշաճ սեռի խնդիրներ վարի զոյականներէն:  
Թուչունը (ի՞նչ բան) կը տինէ. — Լոյսը կը փարատէ  
Փոչունը (ի՞նչ բան) կը տինէ. — Ենգիսանէւ Մերտիչ մկրտց (զո՞վ). — Աւե-  
նի նառազարբեր հալեցուցին (ի՞նչ բաններ). — Մեղուն  
մինչ բան) կը տինէ. — Կառավարութիւնը կը պատժէ (զո-  
ւո՞նի. — Քահանան պատից (զո՞վ):

Ծիստսը, ձիւները, փերակ, բոյն, փեսան, խուարը,  
յանձաւութերը:

**Հրահանգ 171.** — Օրինակեցէ՛ք հետեւեալները:  
Ես զիր զրեցի, ես նառ խօսեցայ, ես թեր կարզացի.  
— Մենի զիր զրեցինք, մենի նառ խօսեցանք, մենի թեր  
կարզացինք:

Գուն զիր զրեցիր, զուն նառ խօսեցար, զուն թեր  
կարզացիր. — Գուն զիր զրեցինք, զուն նառ խօսեցանք, զուն  
թեր կարզացինք:

Ան զիր զրեց, ան նառ խօսեցաւ, ան թեր կարզաց.  
— Անոնի զիր զրեցին, անոնի նառ խօսեցան, անոնի թեր  
կարզացին:

**Հրահանգ 172.** — Վերի օրինակին պէս բերանացի խոնար-  
հեցէ՛ք հետեւեալներուն անցեալ ժամանակը:

Վարդ տեկել, գրամ օտիկ, ձուկ որսալ:

ՀՆԹԵՐՑՈՒՄ. — ԽԵԼՈՔ ԴԱԱԿԻԹ.

Գեղի մը մէջ իելօք Դաւիթ մը կար որուն ամէն մարդ կը գիմէր խելք հարցնելու։ Օր մը գեղացիներէն մէկուն կովը դոյլին մէջ խոթեր էր զլուխը, ջուր խմելու համար, բայց ջուրը խմելէ յետոյ՝ զլուխը կը բռնուի դոյլին մէջ։ Գեղացին և գրացիները շատ կ'աշխատին որ կովուն գլուխը հանեն դոյլէն, բայց անկարելի կ'ըլլայ։ Այն ատեն իելօք Դաւիթը կը կանչեն որպէս զի միջոցը գտնէ կովուն գլուխը աղատերու, իելօք Դաւիթ կուգայ և քիչ մը մտածելէ յետոյ՝ «Պէտք է կտրել գլուխը», կ'ըսէ։ Գեղացիներն անմիջապէս կը մորթեն կովը, բայց ի՞նչ օգուտ որ կտրուած գլուխը նորէն կը մնայ դոյլին մէջ։ Իելօք Դաւիթ այս անգամ ալ կը վճռէ որ դոյլը կոտրեն և զլուխը դուրս հանէն։

**Խօսակցութիւն.** — Ի՞նչպէս մէկն էր իելօք Դաւիթ։ — Խապէս իսկո՞թ էր թէ հակառակը։ — Խսկ գիւղացիները... — Օր ի՞նչ պատահեցաւ գեղացիի մը կովուն եւ ի՞նչ ըրաւ իելօք Դաւիթ։ պատմեցէր։

**Հրահանգ 173.** — Օրինակեցէ՛ք վերի հատուածը ստորագծելով բոլոր բայերը։

**Հրահանգ 174.** — Հետեւեալ խօսքերուն մէջ հարցումներուն նեղ զրէր պատշաճ ներգործական բայերը՝ վարի բայերէն ընտրելով։

**Երախան կար** (ի՞նչ կ'ընէ). **Անսուած** (ի՞նչ բրաւ) տիեզերք։ — Կազմաւարը գիրք (ի՞նչ կ'ընէ). — Արագիլը (ի՞նչ բրաւ) օձը. — Պարտիզանը ջուր (ի՞նչ բրաւ) ծաղիկներուն վրայ։ — Կրակը կայձեր (ի՞նչ կ'ընէ)։

Կը կազմէ, յափշակեց, կ'արձակէ, կը ծձէ, ստեղծեց, սրվեց։

**Հրահանգ 175.** — Հետեւեալ խօսքերուն պարունակած բայրն էականներն ու ներգործականները որոշելով՝ զատ զատ գրեցէ՛ք։

Փայտը կը վառի եւ բաց կ'առաջարէ։ Զաւէն հիւանդէ, պառկեցաւ։ — Ես կաւսատիմ, զասեր կը սորվիմ։ Զմեռ եկաւ, ողը ցուրտ պիտի բլայ։ — Պարոցը վակուեաւ, մենին գրանիկները։ — Գիշերը հասաւ, երազ-

ՀՆԹԵՐՑԱՆՈՒԹԻՒՆ. — ԹԻԹԵՆԸՆ ՈՒ ՄԱՆԱԿԵՐ

— Բոէ՛ ինծի, թիթեռ սէրուն թէ ինչերո՞վ դուն կ'ապրիս, կը թոչըտիս օրերն ի բուն։ Բոէ՛, ի՞նչպէս չես յոզնիր։

— Դաշտերուն մէջ կանանչ, քնքուն ես միշտ կ'ապրիմ համարձակ, ծաղիկներուն բուրմունքն անուշ, իմ կերակուրս է միակ։



Բայց կեանքը իմ, ո՛հ, շատ կարճ է։

Ան մէկ օրէն երկար չէ։

Բարի՛ եղիր, մասուկ փոքրիկ,

Զիս մի՛ ձեռներ, խնայէ՛։

Թարգմ. Յ. Գ.

**Հրահանգ 176.** — Նախորդ հրահանգի բոլոր բայերուն թիւն ու դէմքը որոշեցէ՛ք բերանացի։

**Հրահանգ 177.** — Նոյն հրահանգի բայերուն գոյական կամ զերանուն տէր բայիները որոշեցէ՛ք պէտք եղած հարցումներով։

**Հրահանգ 178.** — Նոյն հրահանգի ներգործական բայերուն գոյական կամ զերանուն սեռի իննիները որոշեցէ՛ք պէտք եղած հարցումներով։

**Հրահանգ 179.** — Նոյն հրահանգին էական բայերուն ստորգեիները որոշեցէ՛ք պէտք եղած հարցումներով։

**Հրահանգ 180.** — Օրինակեցէ՛ք նետեւեալները։

Ես զիր պիտի գրեմ, ես նառ պիտի խօսիմ, ես բեր պիտի կարդամ։ — Մենին զիր պիտի գրեն, մենին նառ պիտի խօսիմ, մենին բեր պիտի կարդամ։

Պուն զիր պիտի գրես, զուն նառ պիտի խօսիս, զուն բեր պիտի կարդայ։ — Պուն զիր պիտի գրեն, մենին նառ պիտի խօսիմ, մենին բեր պիտի կարդամ։

Ան զիր պիտի գրէ, ան նառ պիտի խօսի, ան բեր պիտի կարդայ։ — Անոն զիր պիտի գրեն, մենին նառ պիտի խօսին, մենին բեր պիտի կարդամ։

**Հրահանգ 181.** — Վերի օրինակին պէս բերանացի խոնարհեցէր նետեւեալներուն ապանի ժամանակը։

Զուր խմել, զաս սորվիլ, ցուրեն ազալ։

ԴԱՅ. — ՆԱԽԱԴՐՈՒԹԻՒՆ

69. — Երբոր խօսքին մէջ գոյականին դիրքը կամ որեւէ պարագան հասկցնել ուզենք պէտք կ'ունենանք անոր քով դնելու ուրիշ տեսակ բառ մը . օրինակ՝

Եթէ ըսենք «գիրքը դրի դարակ», որոշ իմաստ չի տար, հարկ է ըսել «գիրքը դրի դարակին վրայ», կամ «դարակին մէջ», կամ «դարակին բով», կամ «դարակին տակ»: Այս պարագային մէջ վրայ, մէջ, բով, տակ բառերը ցոյց կուտան թէ գիրքը դարակին ո՛րտեղը դրուած է:

70. — Այն բառերը որոնք անունի կամ գերանունի մը քով կը դրուին անոր դիրքը կամ որ և է պարագան ճշգելու համար կը կոչուին նախադրութիւն:

71. — Նախադրութիւններէն ոմանք իրենց քովի անունէն կամ դերանունէն առաջ կը դրուին և շատերը՝ ետքը . օրինակ՝

Դեպի տուն, մինչեւ դպրոց, մեղի հետ, ծառին շուրջ եւն:

**Հարցարան.** — Խօսքին մէջ գոյականին դիրքը կամ որ եւ է պարագան ի՞նչ կերպով կարելի է հասկցնել, օրինակով բացարձէ. — Ո՞ր բառերուն կ'ըսուի նախադրութիւն. — Նախադրութիւնները իրենց բովի գոյականէն առաջ կը դրուին թէ ետքը, օրինակներ տո՛ւր:

**Հրահանգ 182.** — Հետեւեալ խօսքերուն պարունակած շեղագիր նախադրութիւնները ո՞ր բառերուն բով դրուած են, բերանացի որոշեցէ՞ր:

Եթին մէջ զինի կայ. — Մի՛ խօսիր ինծի հետ. — Ծաղիկներ բուսած են առուակին բով. — Մշակը պառկեցաւ ծառին տակ և մինչեւ լոյս բնացաւ. — Որսորդը դէպի անտառ ուղղեց բայլերը. — Առանց փուշի վարդ չըլլար. — Մեզի համար գործ մը կա՞յ հոս. — Ընկերդ սիրէ անձիդ պէս. — Մէկ սանդուխէն վար իշաւ, միւսէն վեր եւաւ:

**Հրահանգ 183.** — Վերի հրահանգին նախադրութեանց ընկերացող բառերուն անուն կամ դերանուն ըլլալը որոշեցէ՞ր բերանացի:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ — ՀԱՅՐԵՆԻ ԱՊՐԻԼԻՑ

Ի՞նչ անուշ ձայներ կը հնչեն  
Մեր ծաղկաշատ սարերէն,  
Ոգինե՞րն են որ կը մրմնջեն  
Այդ սարերու վերեւէն:

Աղբիւրն է այն սէգ, լեռնաձին,  
Վրձիտ աղբիւր կենարար.  
Տե՛ս ի՞նչ հեշտի՞ւ լուսաբացին  
Կը զըլորի լեռն ի վար:

Արշալոյսի չողերն աղու  
Կը ցոլցըլան անոր մէջ.  
Եւ ալիքներն ալ իրարու  
Կուտան համբոյրներ անվերջ:

Հէ՛յ ջան աղբիւր, քու հայրենի  
Ծարաւ տըլոց զովաբեր,  
Բու ակըդ թո՛ղ օրհնեալ լինի  
Ու ծաղկաշատ քու ավեր:

ԱՊՐԻԼԻ

**Հրահանգ 184.** — Օրինակեցէ՞ք հետեւեալ բառերը, ստորագծելով նախադրութիւնները:

Քաղաքին մօս, անոնց հանդէպ, աչքիս առջեւ, պատին ետեւ, ձուկի նման, ձեզի ջափ, առանց հացի, նատէն եթ, լեռն ի վար, դէպի դաս, ինծի հետ, արևին դէմ, ծովէն անդին, բացի թեզմէ, անկէ գաս, մինչեւ երկինք, հօրդ համար:

**Հրահանգ 185.** — Վերի նախադրութիւններուն ընկերացող բառերուն գոյական կամ դերանուն, հողմվեալ կամ անհոլով ըլլալը եւ գոյականներուն յօղերը որոշեցէք բերանացի:

**Հրահանգ 186.** — Օրինակեցէ՞ք հետեւեալները:

Դուն զի՛ր գրէ, դուն նա՛ռ խօսէ, դուն քե՛րը կարդացի. — Դուն զի՛ր գրեցէք, դուն նա՛ռ խօսեցէք, դուն քե՛րը կարդացէք:

**Հրահանգ 187.** — Վերի օրինակներուն պէս բերանացի խոնարհեցէք հետեւեալներուն հրամատական եղանակը:

Ճրագ վառել վար ծոիլ, լար լուալ:

### ԴԱՍ. — ՄԱԿԻԱՅ

72. — Երբոր խօսքին մէջ բային գործողութեան ի՞նչպէս, ե՞րբ, ո՞ւր, ի՞նչ չափով կատարելու պարագան հասկցնել ուզենք, հարկ կ'ըլլայ ուրիշ տեսակ բառեր գործածել, օրինակ՝

Տիգրան մեկնեցաւ, — ե՞րբ. — Տիգրան երէկ մեկնեցաւ:

Պատը փլաւ, — ի՞նչպէս. — Պատը յանկարծ փլաւ. Ես անօթեցայ, — ի՞նչքան. — Ես շատ անօթեցայ. Եկո՛ւր. կեցի՛ր. — ո՞ւր. — Հո՛ս եկուր. մեկդի՛ կեցիր: Այս խօսքերուն մէջ երէկ, յանկարծ, շատ, հոս, մեկդի բառերը իրենց քովի բայերուն զանազան պարագաները ցոյց կուտան:

73. — Այն բառերը որոնք բայերուն քով դրուելով կը ճշտեն գործողութեան ժամանակը, եղանակը, տեղը, չափը կամ ուրիշ պարագան, մակրայ կը կոչուին:

**Հարցարան.** — Խօսքին մէջ բային գործողութեան պարագան ի՞նչ կերպով կարելի է հասկցնել, օրինակներ տուր եւ բացատրի. — Ո՞ր տեսակ բայերուն կ'ըստի մակրայ:

**Հարհանգ 188.** — Թետագայ խօսքերուն մէջ շեղագիր բառեն որո՞նք ածական են, որո՞նք մակրայ, որոշեցէք բերանացի:

**Փոքրիկ Արամ ու Ապակեցաւ,** կանուխ ելաւ. — Միւռն նուարդ իիչ կը խօսի, շատ կ'աշխատի. — Ուսուցիչը սաստիկ պատմեց բմբոս աշակերտները. — Բարի տղան միւռ կը գովուի, երբեմ չի յանդիմանուիր. — Քաջ զինուորները ուժգին կը հնչեցնէին փողերը: **Մըրին ամսերը** յամրաբար առաջացան, կատաղի փոթորիկ մը փրթաւ, մէկէն յորդ անձրև մը սկսաւ խկոյն. — Մենք բալորովին թրչեցանք և անմիշապէս փախանք. — Հոս ու հոն դալար ծառեր կ'երեւնային հեռուանց. — Խենդուկ Արսէն երբեմն կը խնդար յանախ կուլար. — Ընդպահակ սրահն պերճ կահաւորեցինք. — Բառերը որուակի արտասանեցէք:

**Հարհանգ 189.** — Վերի հրամանզին բայերը որոշեցէք բերանացի:

### ԸՆԹԵՐՅՈՒՄ. — ԳԱՅԵԼՆ ՈՒ ԳԱՅՈՒՈՒՆԵԼ

Ոչխարները փարախին մէջ ապահով կեցած էին: Սովալլուկ գայլ մը եկաւ և փարախին շուրջ սկսաւ դառնալ, պտըտիլ: Անփորձ գառնուկ մը ներսէն գայլը տեսնելով հարցուց անոր. «Ի՞նչ կը փնտռես այսեկ».

— Թարմ խոտ. պատասխանեց գայլը, ես քիչով գոհացող եմ.

— Եթէ այդպէս է, ըստ դառնուկը, ես ալ գամ, իրարու հետ եղբօր պէս կ'ապրինք և միասին

ճարակինք: Այս ըսեելով գառնուկը ցատկեց փարախին դրւու ուր գայլը զինքը գիշատեց անմիջապէս:

**Խօսակեցուրին.** — Ոչխարները ո՞ւր կեցած էին. — Ի՞նչ է փարախը. — Ի՞նչ ըրաւ զայլը. — Գառնուկը ի՞նչ հարցուց գայլին. — Ի՞նչ պատասխանեց զայլը. — Գայլը խոտակի՞ր է. — Գառնուկը ի՞նչ ըստ եւ ի՞նչ ըրաւ. — Թեսոյ ի՞նչ պատահեցաւ. — Ի՞նչո՞ւ համար խարուեցաւ զանուկը:

**Հարհանգ 190.** — Օրինակեցէ՛ք վերի հատուածը եւ շեղագիր բառերէն նախազրութիւնները մէկ գիծով մակրայները երկու գիծով ստորագծեցէք:

**Հարհանգ 191.** — Օրինակեցէ՛ք հետևեալները:

Թէ որ ես զիր զրեմ, թէ որ ես նառ խօսիմ, թէ որ ես բեր կարդամ. — Թէ որ մենի զիր զրեմ, թէ որ մենի նառ խօսիմ, թէ որ մենի բեր կարդամ:

Թէ որ դուն զիր զրես, թէ որ դուն նառ խօսի, թէ որ դուն բեր կարդաս. — Թէ որ դուն զիր զրեմ, թէ որ դուն նառ խօսիմ, թէ որ դուն բեր կարդամ:

Թէ որ ան զիր զրէ, թէ որ ան նառ խօսի, թէ որ ան բեր կարդայ. — Թէ որ անոնի զիր զրեն, թէ որ անոնի նառ խօսին, թէ որ անոնի բեր կարդան:

**Հարհանգ 192.** — Վերի օրինակներուն պէս բերանացի խնարինցէ՛ք հետևեալներուն ստորագասական ներկան:

Եկի օխնել, լաւ ապրիլ, կարօք հոգալ:



## ԴԱՍ. — ՇԱՆԿԱՊ ԵՒ ԶԱՅՆԱՐԿՈՒԹԻՒՆ

74. — Երկու բառեր կամ երկու խօսքեր իրարու կապերու համար կը գործածուին ուրիշ տեսակ բառեր որ կը կոչուին շաղկապ. օրինակ՝

Ուկին եւ արծաթը մետաղ են, բայց ոսկին թան կադին է:

Այս խօսքերուն մէջ եւ, բայց շաղկապ են. եւ իրարու կապած է երկու բառեր. բայց՝ երկու խօսքեր:

75. — Կան մասնաւոր բառեր ալ որ ցաւ, վախ, ուրախութիւն, կամ որ եւ է յուզում յայտնելու կը ծառայեն և ձայնարկութիւն կը կոչուին. օրինակ՝

Ա՛ն ինչքան քաղցր է կեանքը, բայց, աւա՞ղ, շատ կարճ է:

Այս խօսքերուն մէջ ա՛ն, աւա՞ղ ձայնարկութիւն են:

**Ճացարան.** — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի շաղկապ. օրինակներ տո՛ւր եւ բացարեց. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըսուի ձայնարկութիւն, օրինակներ տո՛ւր:

**Ճահանգիր 193.** — Քերանացի որոշեցէ՛ք թէ հետեւեալ խօսքերուն շեղազիր շաղկապներէն որո՞նք բառեր կը միացնեն. որո՞նք խօսքեր:

Աշխատասէր տղան կը վարձատրուի, իսկ ծոյլը կը պատժուի. — Սրգարութիւնը ուշ կամ կանուխ երեւան կուզայ. — Մարմինդ առողջ պահէ որ մարզ ալ առողջ ըլլաս. — Պատուէ՛ հայրդ ու մայրդ, վասն զի անոնք բեզի կեանք տուին. — Գո՞հ եղիր զինակէդ երէ կ'ուզես երջանիկ ըլլալ. — Ծառերը կը ծաղկին եւ կը կանանչանան երրոց գայ:

**Ճահանգիր 194.** — Յետագայ խօսքերուն պակասները լրացներ վարի նախաղատութիւններէն յարմարցներով:

Չուկերը կ'ապրին ջուրին... մարդիկ կ'ապրին ցամաքի... — Նաւը կը սուրար... նաւահանգիփաս. — Խօնչ տարեցութիւն կայ կատուին եւ ուսինին... — Նառքը կեցաւ դրան... — Ցուրեկէն ... զիւեր կուզայ. — Ցօղը կը փայլի մարզարիքի... — Պետոն ծառէն... ինկաւ:

Միջեւ, նման, վրայ, եթ, վար, առջեւ, մէջ, դէպի:

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՃԱՅՈՅ ԳԵՐԵ

Գեղամ ու վահրամ գպրոցին մէջ կը խօսակցէին: — «Գիտե՞ս վահրամ, ըստ գեղամ, թէ ո՞վ գտած է մեր լեզուի զիրերը: — Ո՞չ: — Ես գիտեմ. ուսուցիչն ըստ թէ Ս. Մերոպ վարդապետը գտած է մեր լեզուին զիրերը: Եթէ զիր չունենայինք, պիտի չկրնայինք հայերէն գրել, կարդալ: Ուսուցիչն ըստ նաեւ թէ տղայ մը երբ գրել կարգալ սորպի, ամէնէն առաջ պէտք է որ ձանչնայ մեր տառերուն հեղինակը և երախտագիտութեամբ յիշէ անոր անունը»:

**Խօսակցութիւն.** — Ո՞վ զտաւ Հայոց զիրը. — Առանց զիրի ի՞նչ վիճակ կ'ունենայինք. — Տղաք ի՞նչ պարտին հայ տառերու հեղինակներուն հանդէպ:

**Ճահանգիր 195.** — Օրինակցէ՛ք յետագայ խօսքերը, ստորագծելով ծայնարկաթիւնները:

Ո՛հ, օստ տրում եմ. — Ո՛յս. ցաւերս մի բերեր. — Ո՛ն, յառաջ բալեցէ՛ք. — Ափսո՞ս, պատեհութիւնը կորսի. Գուցի. — Աթ՛ւք, զետ կը հոտի. — Ո՛յ, սովորի բան է. — Ճո՛, հեզ՞ւս, բալեցէ՛ք. — Գէ՛հ, սիրուն ծիծեւնակ, հեամցի՛ր, բոյր արազ:

**Ճահանգիր 196.** — Լրացուցէ՛ք յետագայ խօսքերը, վարի մակրաներէն յարմարները դնելով:

Ժամանակիր... կ'անցնի. — Փիզր... կ'ապրի. — Սուս մի խօսիք... — Ասուած... ներկայ է. — Ռարի անունը... կը տեւէ. — Ընկերդ... սիրէ. — Զար ընկերներէ... կեցէ՛ք. — Նախ խորհե՛... զորձէ. — Ամերիկացիները... կը նամքուղեն. — Առիւծը... կը մանչէր:

Ամենեւին, յանախ, յալիտեան, ապս, ամենուրեն, ենու, արտովին, օտսոնց, արագօրէն, անեղարաւ, երկար:

Օրինակ. — Ժամանակը արագօրէն կ'անցնի:



ԴԱՍ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆ

76. — Որ եւ է խօսք որ ամբողջ իմաստ մը կռւայ, կը կոչուի նախադասութիւն. օրինակ՝ ժամանակը դրամ է:

Մերորագ գտաւ Հայոց գիրը:

Ասոնք զատ զատ երկու նախադասութիւններ են: 77. — Խօսքի մը մէջ ա'յնչափ նախադասութիւն կայ որչափ որ դիմաւոր բայ կայ. օրինակ՝

Շերամը թութի տերեւներով կը սնանի և կը մանէ իր խոզակը որմէ մետաքս կը պատրաստոի:

Այս խօսքին մէջ երեք բայ կայ, կը սնանի, կը մանէ, կը պատրաստոի, ուրեմն երեք նախադասութիւն կայ, որոնք են.

Ա. Շերամը թութի տերեւներով կը սնանի.

Բ. Եւ կը մանէ իր խոզակը.

Գ. Որմէ մետաքս կը պատրաստուի:

**Հարցարան.** — Ի՞նչ է նախադասութիւնը, օրինակներ տուր. — Խօսքի մը պարունակած նախադասութեանց թիւը ի՞նչպէս կ'որոշուի. — Օրինակով մը բացատրէ՛:

**Հարհանգ 197.** — Հետեւեալ խօսքերը լրացուցէր զարի բառերէն յարմար շաղկապներով:

Վազրը... արձիւր զիշտիչ կենդանիներ են. — Օձը սողուն է... սարեակը՝ բազուն. — Զուրը կը սառի... օզը ցուրտ բլայ. — Պառկեցայ... հիւանդ եմ. — ... ուսումք կը սիրե՛ք պարտի աշխատի. — Ցանցանք զործեցիք... պիտի պատճուիք. — Պէտք է որ անձրեւէ... բայսեր անին. — Սաքեր... հարուս է... չի վայեկե:

Երբու, ուշեմն, իսկ, եւ, ուղեսի, որովհետեւ, երե, բայց, թէպէտեւ:

**Հարհանգ 198.** — Մէյ մէկ նախադասութիւն կազմեցէ՛ բյուզայ բառերով:

Ծագեցաւ, կը խաղար, պիտի հնչէ, սերմանէ:

ՀԱՅԹԵՐՑՈՒՄ. — ԺԲԱ. ԶԱ. ՄԱ. ՆՈՒՆԵ

Մանուկ մը պատուհանին առջեւ կը պատրաստէր իր գասերը, մինչ վայլուն արեւը դուրսէն զինք կը հրաւերէր ու կ'ըսէր, «Բաւական չէ կարդացածդ, ոտքի ել, սկսէ՛ խաղերդ»: Տղան պատասխանեց արեւին: «Ո՛չ, պայծա՛ռ արեւեկի, հիմա խաղալու միջոց չունիմ, պէտք է որ առաջ գասերս պատրաստեմ»: — Պատուհանին տակ, ծառին վրայ սիրուն թռչնիկը կ'երգէր ու միշտ այսպէս կ'ըսէր. «Բաւական չէ կարդացածդ, ոտքի ելիր, սկսէ՛ խաղերդ»: Մանուկը թռչնիկին ալ պատասխան տուաւ. «Ո՛չ, սիրուն թռչնիկ, հիմա խաղալու միջոց չունիմ, թո՛ղ որ դասերս վերջացնեմ»:

Մանուկը կարգաց ու գրեց, բոլոր գործերը աւարտեց, զիրքերը ժողվեց, դարակին մէջ դրաւ, տպագէպի պարտէզ վազեց ուրախ զուարթ և համարձակ ձայնով գոչեց. «Ո՞վ է զիս հրաւերողը»: Արեղակն այն ատեն անոր համար աւելի գեղեցիկ կը փայլէր փոքրիկ թռչունը աւելի զմայլելի կ'երգէր:

**Խօսակցութիւն.** — Մանուկ մը ինչո՞վ կը զբաղէր. — Արեւն ի՞նչ ըսաւ իրեն: — Մանուկն ի՞նչ պատասխանեց. — Թոշնիկը, ի՞նչ ըսաւ իրեն: — Մանուկը ի՞նչ պատասխան տուաւ: — Մանուկը երբ զասերը վերջացուց, ի՞նչ ըրաւ. — Ի՞նչպիսի մանուկ մընէք այս: — Ո՞րն աւելի նախապատի է, դասը թէ խաղը:

**Հարհանգ 199.** — Օրինակեցէ՛ զերի ընթերցուածը, զիմաւոր բայերն ստորագծելով եւ նախադասութիւններն իրարմէ զատելով ուղղահայեաց զիծերով:

**Հարհանգ 200.** — Մէյմէկ նախադասութիւն կազմեցէ՛ բյուզայ գոյականներով:

Գործաւոր, այտմանի, կարին, ոււշան, կառ:

Օրինակ. — Գործաւոր կ'աւելատի օրն ի բան:

ԴԱՍ. — ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆ ԷԱԿԱՆ  
ԵՒ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՄԱՍԵՐԸ

78.— Նախադասութիւն մը առնուազն պէտք է որ պարունակէ երկու էական բառեր, և քայի և քայ: Առանց ասոնց խօսք չի կազմուիր:

79.— Նախադասութեան մէջ գտնուած միւս բառերը տէր բայիին կամ բային իմաստը լրացնելու կը ծառայեն և կը կոչուին անոնց լրացուցիչները: օրինակ՝ Վարդապետը եկաւ:

Երերունի վարդապետը երէկ եկաւ:

Վանքին ծերունի վարդապետը երէկ գիւղէն եկաւ:

Այս երեք նախադասութեանց առաջինը կը պարունակէ նախադասութեան մը միայն էական մասերը: Տէր քայի և քայ: Նոյն նախադասութիւնը երկրորդին և երրորդին մէջ ընդլայնուած է լրացուցիչ բառերով: Այսպէս՝

Վանիին ծերունի բառերը լրացուցիչն ևն վարդապետը ենթակային:

Երէկ, զիւղէն բառերը լրացուցիչն են եկաւ բային:

80.— Տէր բային երբոր անձնական դերանուն է, շատ անգամ յայտնի չի դրուիր: օրինակ՝

Երգեցէ՛ք, փոխանակ ըսելու՝ դուժ երգեցէ՛ք:

Հաց կերայ, փոխանակ ըսելու՝ ես հաց կերայ:

Այս նախադասութեանց մէջ դուժ, ես դերանուն տէր բայիները զօրութեամբ կ'իմացուին:

**Հարցարան.** — Նախադասութիւն մը առնուազն բանի՞ բառ պարունակելու է: — Նախադասութեան միւս բառերը ի՞նչ պաշտօն ունին, ի՞նչ կը կոչուին: — Օրինակներ տո՛ւր եւ բացատրէ: — Ո՞ր տեսակ տէր բայիները կրնան յայտնի չդրուիլ օրինակներով բացատրէ՛:

ԱՐՏԱՍՏԱՆՈՒԹԻՒՆ. — ԶԵՄ ԳԻՏԵՐ ԽՆՉՈՒ

Զեմ գիտեր ինչո՞ւ ձմեռուան օրը  
կը յիշեմ ես միշտ իմ խեղճ եղբայրը,  
կը խորհիմ, արգեօք չունի՞ ան կարիք,  
Հաց, միս, եղ ու փայտ, ունի՞ ան մուշտակ,  
Ամո՞ւր է տունը, տանիքը չէ ծակ...:  
Ու այսպէս ես միշտ ձմեռուան օրը  
Միտքս կը բերեմ իմ խեղճ եղբայրը:

ՔԱՅԱԿԱՆ ԳԱՅՐԱԿԱՆ ՊԱՐԱԳԱԿԱՆ ԱՐՏԱՍՏԱՆՈՒԹԻՒՆ

**Հրահանգ 201.** — Յետազայ խօսքերուն պարունակած բառերուն տեսակները որոշեցէ՛ր բերանացի:

Վարդի ու շուշանի բայցըարյօ ծաղիկներ են: — Պրուսայի մէջ ջերմուկներ կան: — Դու՛մ էնքի օգնէ, ուրիշին մի վասահիր: — Վայ զլուխս կը ցաւի: — Ջմենն անցաւ բայց ցուրտ է տակաւին: — Ես վաղը Գաղատիա պիտի երամ խնդիր զործ ունիմ են: — Վահրամ ու եկաւ դպրոց եւ տնօւնիք զանի յանդիմանեց: — Ահ, օս կը կաւ դպրոց եւ տնօւնիք զանի յանդիմանեց: — Արտեմիս վարժուին հանեց զինք երկրող դասարաննեն: — Արտեմիս իր կատաւին հետ կը խաղար, կատուն յանկանձ համկանց անոն ձեռքը:

**Հրահանգ 202.** — Որոշեցէ՛ր բերանացի յետազայ նախադասութեանց էական մասերը (տէր բայի եւ բայ):

Անձեւ եկաւ: — Կառապանը շարունակ կը մշտակէ ձին: — Ծով Երուանի օս կը բնանայ: — Պարտէզին ծառը պիտի չնանայ: — Մենք զիւղը կը բնակինք: — Ծովը օս պիտի չնանայ: — Դուն միօտ կը խնդառ: — Լեռները բարձ խորունկէ: — Սերիւ ձուկեր կան ծովերուն մէջ:

**Հրահանգ 203.** — Վերի նախադասութեանց մէջ լրացուցիչ պաշտօն ունեցող բառերը որոշելով ստորագծեցէր:

**Հրահանգ 204.** — Յետազայ նախադասութեանց մէջ զօրութեամբ իմացուած զերանուն տէր բայիները զուէ՛ր եւ զրեցէ՛ր:

Շատ դրամ ունիմ: — Փասդ ուրվեցա՞ր: — Կառենվ մեկ: Ենցաւ: — Աւախս ըլլան: — Ծոգներ եք: — Ինձի եկէ:

## ԴՈՒ. — ՀՈՄԱՆԻՇ ԵՒ ՀԱԿԱՆԻՇ ԲԱՌԵՐ

81.— Լեզուին մէջ կան բառեր որ միեւնոյն կամ իրարու նման նշանակութիւններ կուտան. օրինակ՝ Ագահ, ժլատ, կծծի եւն. .

Այս տեսակ բառերը հունամիշ կը կոչուին:

82.— Բառեր ալ կան որ իրարու հակառակ նշանակութիւն կուտան. օրինակ՝

Ցուց հակառակն է տաֆ:

Լոյս » » մուք:

Այս տեսակ բառերն ալ կը կոչուին հակամիշ:

**Հարցարան.** — Ո՞ր տեսակ բառերուն հոմանիշ կ'ըսուի, օրինակներ տուր. — Ո՞ր տեսակ բառերուն հականիշ կ'ըսուի օրինակներ տուր:

**Համանակ 205.** — Յետազայ նախադասութեանց բայերուն մէյմէկ յարմար լրացուցիչ աւելցուցէ՛ք:

**Ծառը ծաղկեցաւ.** — Զմեռն անցաւ. — Ճամբան ծուռ էր. — **Ծառան** կը վարձատռուի. — Խրզիները երգեցին:

**Օրինակ.** — Նոււին ծառը ծաղկեցաւ:

**Համանակ 206.** — Հետեւեալ նախադասութեանց բայերուն մէյմէկ յարմար լրացուցիչ աւելցուցէ՛ք:

**Մշակը կ'աւսատի.** — Աւսատուրիւնը կը յաղրէ. — **Չարք** կը պատճուի. — **Մենին տեսան** զինք:

**Օրինակ.** — **Մշակը կ'աւսատի** դասին մէջ:

**Համանակ 207.** — Լուծեցէ՛ք յետազայ պարզ նախադասութիւնները, որոշելով բառերուն տեսակները եւ պաշտօնները:

**Քունք կազդուրիչ է.** — **Կրակը** կը հալեցնէ մետաղինք. — **Աւսարակը** բարձր էր. — **Գայլը** պատահեց զառնուիք. — **Նաւը մեթենաներ** ունի. — **Ամառը տաֆ եղաւ.** — **Շոփին ոյժ կ'արտադրէ.** — **Թռչունը փախաւ.** — **Գեղձը ծաղիկ պիտի բանայ** — **Զիւները հալեցան.**

## ԸՆԹԵՐՑՈՒՄ. — ՊՉՐՈՑ ԱՐՏԵՄԻՈՒԾ

Արտեմիս ծաղկատիչ հրապուրիչ աղջիկ մըն է, թարմ և կարմրորակ դէմքով։ Եւ իր սնդուաէ մինինիկ կիսաշոշիկներով փողոցին մէջ կը քալէ, իր վարդագոյն պարեգոտը հագած և թաւշեայ գըլիսարկը դրած, կարծես փոնքիկ թագուհի մըն է։ Բայց Արտեմիս զին զեշ թերութիւն մը ունի, պչրոտ է, իր ձեւերը փոխանակ ըլլալու պարզ և բնական ծաղրելի և արուեստակեալ են։ Ան նոյն իսկ չի հաճիր ծաղրելի այն ընկերներուն հետ որ իրեն չտփ լաւ հագնազալ այն ընկերներուն էն։ Անոր համար անկեղծ բարեկամ չունի թեաւ։ Իր ընկերները ետեւէն կը ծաղրեն զինք։



**Խօսակցուրիւն.** — Արտեմիս ի՞նչպիսի աղջիկ մըն է. — Ինչպէս կը հազորի. — Փողոցին մէջ բալելու ատեն ինչի՞ կը հոնչպէս ըստ իրենինը. — Ի՞նչ ըստէ պչրոտ նմանի. — Ի՞նչ է Արտեմիսի թերութիւնը. — Ի՞նչ ըստէ արուեստակեալ. — Ար — իր ծեւերն ի՞նչպէս են. — Ի՞նչ ըստէ արուեստակեալ. — Արտեմիս բարեկամ ունի. — Ի՞նչու համար կը ծաղրեն զինք. — Իրաւունք ունին ծաղիկելու:

**Համանակ 208.** — Օրինակեցէր վերի հատուածը, շեղագիր բառերուն տեղ հումանիշներ զործածելով:

**Համանակ 209.** — Ուսուցին թելադրութեամբ ուղղագրեցէ՛ք մասեր վերի հատուածէն:

**Համանակ 210.** — Յետազայ բառերուն մէջ իրարու հոմանիշները զանելով դէմ զիմաց զրեցէ՛ք:

**Խօնիք, մէկ, անուս, զաւազան, առում, այգ, նիւղ, բաղցր, մառախուղ, ցուլ, տիտր, արշայոս:**

**Համանակ 211.** — Հետեւեալ բառերուն հականիշներ զանելով դէմ զիմաց զրեցէ՛ք:

**Բարձր, զիւեր, խիս, լիմար, ելլել, ներս, ուրախ:**

ԴԱՅ. — ՊԱՐՁ ԵՒ ԱԾԱՆՑԵԱԼ ԲԱՌԵՐ

83. — Ինչպէս որ ծառի մը արմատէն կամ բռնէն  
կը ծնի բազմաթիւ ծիւղեր, այնպէս ալ բառի մը վրայ  
մէկ կամ աւելի վանկեր աւելնալով՝ առաջ կուգան  
ուրիշ նոր բառեր. օրինակ՝

Մայր բառէն առաջ եկած են անմայր, մայրենի,  
մայրական, մայրութիւն եւն:

84. — Այն վանկը կամ վանկերը որ այսպէս բառի  
մը սկիզբը կամ վերջը կը կցուին ուրիշ նոր բառեր  
շինելու համար կը կոչուին մասնիկ:

Վերի օրինակներուն մէջ մայր բառին սկիզբն ա-  
ւելցած ան, վերջը աւելցած ենի, ական, ութիւն՝ մաս-  
նիկ են:

85. — Այն բառերը որ այսպիսի մասնիկներով  
կազմուած են, կը կոչուին ածանցեալ բառեր:

86. — Այն բառերը որ մասնիկ չունին, կը կոչ-  
ուին պարզ կամ արմաս բառեր. օրինակ՝

Գոյն, մեծ, վարդ, աղ, պարզ բառեր են:

Դժգոյն, մեղաւոր, վարդուհի, աղի, ածանցեալ  
բառեր են:

**Հարցարան.** — Բառէ մը ի՞նչպէս առաջ կուգան ուրիշ բա-  
ռեր, օրինակներ տուր. — Բառի մը վրայ աւելցած վանկերը ի՞նչ  
կը կոչուին. — Մասնիկով կազմուած բառերն ի՞նչ կը կոչուին. —  
Մասնիկ չունեցող բառերն ի՞նչ կը կոչուին. օրինակներ տուր:

**Հրահանգ 212.** — Յետազայ բառերէն պարզերն ու ածանց-  
եալները որոշելով՝ զատ զատ սիւնակներու մէջ գրեցէ՛ք:

Քար, քարս, փոքր, փոքրիկ, փոքրաւոր, զործաւոր,  
զործարան, անզործ, բախս, բախտաւոր, դժբախս, զես,  
զետակ, բազ, բազուիի, զոզեց:

**Հրահանգ 213.** — Վերի հրահանզին ածանցեալ բառերուն  
մասնիկները որոշեցէ՛ք բերանացի:

ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — Ա.Յ.Բ.Դ.Ը

Կարմիր, ճերմակ, գեղին վարդ,  
Պատուհանիս սիրուն զարդ,  
Ի՞նչ աղուոր գոյն, բոյր ունիս,  
Որ ամէնէն կը սիրուիս:  
Ես ալ արդեօք չե՞մ կրնար  
Սիրուիլ ընդմիշտ անդադար:

Պղտի՛կ տըղաք, լա՛ւ գիտնանք,  
Երբ ազնիւ բոյր ունենանք,  
Տեսք մը մաքուր ու անմեղ,  
Կը սիրեն մեղ ամեն տեղ:

Օ.Ա.Դ.Խ.

**Հրահանգ 214.** — Ուսուցչին թելաղութեամբ ուղղագրեցէք  
վերի ստանաւոր:

**Հրահանգ 215.** — Հետեւեալ բառերուն մէյմէկ հոմանիշ  
գտնելով դէմ դիմաց գրեցէ՛ք:

Լեղի, նամբայ, փափառ, զեփիւո, բազ, ոյժ, ծուխ,  
զոլուշի, խենի, մարզ, վիզ:

**Հրահանգ 216.** — Յետազայ բառերէն իրարու հականիշները  
որոշելով՝ դէմ դիմաց գրեցէ՛ք:

Հարուս, արեւելք, բարմ, ևկար, տակ, տանիլ, լեռ,  
կարձ, մահ, արզար, բարեկամ, զօրաւոր, արեւմուտք,  
աղբաս, ձոր, մեղաւոր, օրեկ, վայ, փափուկ, բերել,  
ծնաւեյ, թենամի:

**Հրահանգ 217.** — Գրեցէ՛ք թէ ի՞նչ կը կոչուի:

Այն որ սչխարն կ'արածէ. այն բայսը որ հաց շինելու  
կը ծառայէ. այն մետաղը որ ամէնէն բանկազինն է. այն  
հեղուկը որով մարդիկ կը զինովնան, այն կենդանին որ  
մուկ կ'որսայ. այն զործիքը որով երկար կը ծեծեն:

**Հրահանգ 218.** — Բայք թէ ծեր այս գրած բառերը պա՞րզ  
են թէ ածանցեալ:

## ԴԱՄ. — ԲԱՐԴ ԲԱՌԵՐ

87. — Շատ անգամ երկու պարզ բառեր իրարու կցուելով ալ կը կազմեն նոր բառեր. օրինակ՝

Մեծատուն, ծակաչք, թուլբերան եւն. որ կազմուած են մեծ և տուել, ծակ և աչք, թուլ և քերան, բառերէն,

88. — Այս բառերը որ այս երկու կամ աւելի բառերով կազմուած են. կը կոչուին բարդ բառ:

89. — Բարդ բառերու մէջ յաճախ երկու բառ իրարու միացած կ'ըլլայ ա, և ձայնաւորներով որ կը կոչուին յօդակապ. օրինակ՝

Գանձապետ, սեղանատուն, ծաղկեփունջ եւն. :

Այս բառերուն մէջ ա, և յօդակապ են:

Հարցարան. — Ո՞ր տեսակ բառերուն կ'ըստի բարդ. — Օրինակներ տուր. — Ի՞նչ է յօդակապը. օրինակներու վրայ ցոյց տուր յօդակապը:

**Հրահանգ 219.** — Գրեցէ՛ր թէ ի՞նչ կը կոչուի:

Այն որ սր կ'ընէ, այն որ պարտէկ կը մ'օսիէ, այն որ ուրիշի մը բով կ'սպասաւուէ, այն տեղն ուր հիւանդներ կը զարմանուին, այն տեղն ուր շատ ծառեր կան, այն տեղն ուր կիւրակուր կ'ուտեն, այն ծառը որ տան կուտայ, այն որ զիւդը կը բնուիի, այն աղջիկը որ հարս պիտի ըլլայ, այն զարդիքը որով կը բամեն, այն որ զարդ չունի, այն որ բախս չունի:

**Հրահանգ 220.** — Ըսէ՛ր թէ մեր այս գրած բառերը պա՞րզ բառեր են թէ ածանցեալ:

**Հրահանգ 221.** — Որոշեցէ՛ր թէ յետազայ բառերէն որո՞նք պարզ են, որո՞նք ածանցեալ, որո՞նք բարդ:

Պետութ, սար, հօրուկ, ծորակ, աղբանց, մատադառնել, զոհառավահան, սարսափելի, լայնուէն, պարեզ, հողի, երգիչ, բռնի, աւագուտ, մարզագետնին, դարշաւէս, ուժեղ, արի, արիասիր, դրամատումս, շահ, ծալ, ծովածոց, հարսնեսուն:

## ԱՐՏԱՍԱՆՈՒԹԻՒՆ. — ՄԵՇԻՆՕՍԻԿ

— «Ես չեմ վախնար գայլէն», կ'ըսէր Պողոսիկ, Եւ ձեւերով ըսպառնական, մեծխօսիկ, «Թո՞ղ գայ մէյ մը, կը պօռար ան, որ խեղդեմ Ու փրում զինք գետնի վըրայ, մարդոց դէմ. Ես կտրիմ եմ, ես ուժեղ եմ, ես շատ քաջ...» Յանկարծ ծակէն մուկ մը գալով դէպ առաջ Խօսքը կըտրեց մեր քաջին որ ահարեկ՝

Աղաղակներ արձակելով խոյս տըւաւ. Քաջութիւնը խօսքերու մէջ չէ՛ երբեք.

Գործքով է որ կը հասկցուի մեր արժէք: ՁԲ. ՊԱ.ԴԱ.ՅԱ. Թրգմ. 8. Գ.

**Խօսակցութիւն.** — Պողոսիկ ի՞նչպիսի տղայ մըն էր. — Ի՞նչ ըսել է մեծխօսիկ. — Պողոսիկ ի՞նչ ըսելով կը պարծենար. — Յանկարծ ի՞նչ պատահեցաւ. — Պողոսիկ ի՞նչ ըրաւ. — Ուրեմն Պողոսիկ իկապէտ քա՞ջ էր թէ վախկոտ. — Քաջութիւնը խօսքով պէտք է ըլլայ թէ զործքով. — Կը հանչա՞ր իսկապէտ քաջ մարդեր:

**Հրահանգ 222.** — Գրեցէ՛ր թէ ի՞նչ կը կոչուի:

Այն որ նպար կը ծախտէ, այն որ դեղ կը պատրասէ, այն որ պանդոկ կը բանեցնէ, այն սեղը ուր զինի կը խըմին, այն որ մէկուն դար կը պատապանէ, այն դարանը ուր զիրեն կը զինին:

**Հրահանգ 223.** — Ըսէ՛ր թէ մեր այս գրած բառերը պարզ, ածանցեալ թէ, բարդ բաներ են:

**Հրահանգ 224.** — Յո՞յց տուէր յետազայ բարդ բառերուն պարունակած յօդակապերը ենէ ունին:

Վարժառնուն, հանճիխավայր, մանկապատէկ, պալսերբնակ, անուսապուր, պարազլուխ, օնչերակ, մանրապատէկ:

**Հրահանգ 225.** — Լուծեցէր յետազայ պարզ նախազատւթիւնները որոշելով բառերուն տեսակներն ու պաշտօնները:

Երկինիք կապոյթ է. — Մեղուն խայրեց Գրիգոր. — Սուրբ զատկ. — Օդը տաքցաւ. — Ես յօդնեցայ. — Ուրախ բլումի:

ԱՌՈԳԱՆԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐ

Շեշտ (') Պարոյկ (") Երկար (')

ԿԷՏԵՐ

Սառարակէտ	(,)
Բութ	(^)
Միջակէտ	(.)
Վերջակէտ	(:)

ՈՒՂՂԱԳՐԱԿԱՆ ՈՒՐԻՇ ՆՇԱՆՆԵՐ

Ենթամնաց	( - )
Ապաթարց	( ' )
Գծիկ	( — )
Փակագիծ	( )
Զակերտ	( « » )
Բազմակէտ	( . . . )

ՀՈԼՈՎՈՒՄՆԵՐՈՒ ՊԱՏԿԵՐ

ՀՆԴՀԱՆՈՒՐ ԶԵՒ

Եղակի	Յողակի	
Ուղ. եւ Հայց.	Վարդ	Վարդեր
Սեռ. եւ Տրակ.	Վարդի	Վարդերու
Բացառ.	Վարդէ	Վարդերէ
Դործիակ.	Վարդով	Վարդերով

ԿԱՆՈՆԱԿՈՐ ԶԵՒԵՐ

Ա. ԶԵՒ

Ուղ. եւ Հայց.	Հայ	Հայեր
Սեռ. եւ Տրակ.	Հայու	Հայերու
Բացառ.	Հայէ	Հայերէ
Դործիակ.	Հայով	Հայերով

Բ. ԶԵՒ

Ուղ. եւ Հայց.	Գիտութիւն	Գիտութիւններ
Սեռ. եւ Տրակ.	Գիտութեան	Գիտութիւններու
Բացառ.	Գիտութենէ	Գիտութիւններէ
Դործիակ.	Գիտութիւնով կամ գիտութեամբ	Գիտութիւններով

Գ. ԶԵՒ

Ուղ. եւ Հայց.	Օր	Օրեր
Սեռ. եւ Տրակ.	Օրուան	Օրերու
Բացառ.	Օրէ, օրուընէ	Օրերէ
Դործիակ.	Օրով	Օրերով

Ա. ԼՇՈՐԴՈՒԹԻՒՆ

ԳՐԵԼ ԲԱՑԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄՐԸ

ՍԱՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

	Եղակի	Յողնակի
Ա. Դեմք	Ես կը գրեմ	Մենք կը գրենք
Բ. »	Դուն կը գրես	Դուք կը գրէք
Գ. »	Ան կը գրէ	Անոնք կը գրեն

Ա. Անցեալ անկատար

Ա. Դեմք	Ես կը գրէի	Մենք կը գրէինք
Բ. »	Դուն կը գրէիր	Դուք կը գրէիք
Գ. »	Ան կը գրէր	Անոնք կը գրէին

Ա. Անցեալ կատարեալ

Ա. Դեմք	Ես դրեցի	Մենք դրեցինք
Բ. »	Դուն դրեցիր	Դուք դրեցիք
Գ. »	Ան դրեց	Անոնք դրեցին

Բացարձակ ապառնի

Ա. Դեմք	Ես պիտի գրեմ	Մենք պիտի գրենք
Բ. »	Դուն պիտի գրես	Դուք պիտի գրէք
Գ. »	Ան պիտի գրէ	Անոնք պիտի գրեն

Ա. Անկատար ապառնի

Ա. Դեմք	Ես պիտի գրէի	Մենք պիտի գրէինք
Բ. »	Դուն պիտի գրէիր	Դուք պիտի գրէիք
Գ. »	Ան պիտի գրէր	Անոնք պիտի գրէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եղակի	Յողնակի
Ա. Դեմք	Դուն գրէ
Բ. »	ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Ա. Դեմք	Ես գրեմ	Մենք գրենք
Բ. »	Դուն գրես	Դուք գրէք
Գ. »	Ան գրէ	Անոնք գրեն

Ա. Անկատար

Ա. Դեմք	Ես գրէի	Մենք գրէինք
Բ. »	Դուն գրէիր	Դուք գրէիք
Գ. »	Ան գրէր	Անոնք գրէին

ՀՂԶԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Ա. Դեմք	Ես թո'ղ գրեմ	Մենք թո'ղ գրենք
Բ. »	Դուն թո'ղ գրես	Դուք թո'ղ գրէք
Գ. »	Ան թո'ղ գրէ	Անոնք թո'ղ գրեն

Ա. Անկատար

Ա. Դեմք	Ես թո'ղ գրէի	Մենք թո'ղ գրէինք
Բ. »	Դուն թո'ղ գրէիր	Դուք թո'ղ գրէիք
Գ. »	Ան թո'ղ գրէր	Անոնք թո'ղ գրէին

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Ա. Անկատար

Ա. Դեմք	Ենդունելութիւն	Ա. Անցեալ բնդունելութիւն
Բ. »	Դուն պիտի գրէի	Գրած, գրեր
Գ. »	Ան պիտի գրէր	Ապառնի բնդունելութիւն

Ա. Անցեալ բնդունելութիւն  
Գրած, գրեր  
Ապառնի բնդունելութիւն  
Գրելիք, գրելու

Բ. ԼՇՈՐԴՈՒԹՅՈՒՆ

ԽՕՍԻԼ ԲԱՑԻՆ ԽՈՂԱԲՀՈՒՄԸ

ՍՍՀՄՍՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Եզակի

Ա. Դեմք Ես կը խօսիմ  
Բ. » Դուն կը խօսիս  
Գ. » Ան կը խօսի

Ցողնակի

Մենք կը խօսինք  
Դուք կը խօսիք  
Անոնք կը խօսին

Անցեալ անկատար

Ա. Դեմք Ես կը խօսէի  
Բ. » Դուն կը խօսէիր  
Գ. » Ան կը խօսէր

Մենք կը խօսէինք  
Դուք կը խօսէիք  
Անոնք կը խօսէին

Անցեալ կատարեալ

Ա. Դեմք Ես խօսեցայ  
Բ. » Դուն խօսեցար  
Գ. » Ան խօսեցաւ

Մենք խօսեցանք  
Դուք խօսեցաք  
Անոնք խօսեցան

Քացարձակ ապառնի

Ա. Դեմք Ես պիտի խօսիմ  
Բ. » Դուն պիտի խօսիս  
Գ. » Ան պիտի խօսի

Մենք պիտի խօսինք  
Դուք պիտի խօսիք  
Անոնք պիտի խօսին

Անկատար ապառնի

Ա. Դեմք Ես պիտի խօսէի  
Բ. » Դուն պիտի խօսէիր  
Գ. » Ան պիտի խօսէր

Մենք պիտի խօսէինք  
Դուք պիտի խօսէիք  
Անոնք պիտի խօսէին

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

Եզակի Ցողնակի  
Ա. Դեմք Դուն խօսէ Դուք խօսեցէք  
Բ. » Դուն խօսիս Դուք խօսիք  
Գ. » Ան խօսի Անոնք խօսին

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

Ա. Դեմք Ես խօսիմ Մենք խօսինք  
Բ. » Դուն խօսիս Դուք խօսիք  
Գ. » Ան խօսի Անոնք խօսին

ԱՆԿԱՏԱՐ

Ա. Դեմք Ես խօսէի Մենք խօսէինք  
Բ. » Դուն խօսէիր Դուք խօսէիք  
Գ. » Ան խօսէր Անոնք խօսէին

ՀՂՋԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ  
Ա. Դեմք Ես թո'ղ խօսիմ Մենք թո'ղ խօսինք  
Բ. » Դուն թո'ղ խօսիս Դուք թո'ղ խօսիք  
Գ. » Ան թո'ղ խօսի Անոնք թո'ղ խօսին

ԱՆԿԱՏԱՐ

Ա. Դեմք Ես թո'ղ խօսէի Մենք թո'ղ խօսէինք  
Բ. » Դուն թո'ղ խօսէիր Դուք թո'ղ խօսէիք  
Գ. » Ան թո'ղ խօսէր Անոնք թո'ղ խօսէին

ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

ԱՆԿԱՏԱՐ ԱՊԱՐԵԿ  
Խօսող լինդունելուքիւն Անհեալ լինդունելուքիւն  
Խօսած խօսեր Խօսող

Ապառնի լինդունելուքիւն  
Խօսելիք, խօսելու

Գ. ԼՌՈՐԴՈՒԹՅԻՆ

ԿԱՐԴԱԼ ԲԱՑԻՆ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ

ՍՍՀՄԱՆԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

ԵՎԱԿԻ

ՅՈՂԵԿԻ

- |    |                   |                 |
|----|-------------------|-----------------|
| Ա. | Դեմք ես կը կարդամ | Մենք կը կարդանք |
| Բ. | » Դուն կը կարդաս  | Դուք կը կարդաք  |
| Գ. | » Ան կը կարդայ    | Անոնք կը կարդան |

Անցեալ անկատար

- |    |                    |                   |
|----|--------------------|-------------------|
| Ա. | Դեմք ես կը կարդայի | Մենք կը կարդայինք |
| Բ. | » Դուն կը կարդայիր | Դուք կը կարդայիք  |
| Գ. | » Ան կը կարդար     | Անոնք կը կարդային |

Անցեալ կատարեալ

- |    |                 |                |
|----|-----------------|----------------|
| Ա. | Դեմք ես կարդացի | Մենք կարդացինք |
| Բ. | » Դուն կարդացիր | Դուք կարդացիք  |
| Գ. | » Ան կարդաց     | Անոնք կարդացին |

Բացարձակ ապառնի

- |    |                     |                   |
|----|---------------------|-------------------|
| Ա. | Դեմք ես պիտի կարդամ | Մենք պիտի կարդանք |
| Բ. | » Դուն պիտի կարդաս  | Դուք պիտի կարդաք  |
| Գ. | » Ան պիտի կարդայ    | Անոնք պիտի կարդան |

Անկատար ապառնի

- |    |                      |                     |
|----|----------------------|---------------------|
| Ա. | Դեմք ես պիտի կարդայի | Մենք պիտի կարդայինք |
| Բ. | » Դուն պիտի կարդայիր | Դուք պիտի կարդայիք  |
| Գ. | » Ան պիտի կարդար     | Անոնք պիտի կարդային |

ՀՐԱՄԱՅԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ԵՎԱԿԻ

ՅՈՂԵԿԻ

- |    |                 |               |
|----|-----------------|---------------|
| Ա. | Դեմք Դուն կարդա | Դուք կարդացէք |
|----|-----------------|---------------|

ՍՏՈՐԱԴԱՍԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

- |    |                |              |
|----|----------------|--------------|
| Ա. | Դեմք ես կարդամ | Մենք կարդանք |
| Բ. | » Դուն կարդաս  | Դուք կարդաք  |
| Գ. | » Ան կարդայ    | Անոնք կարդան |

Անկատար

- |    |                 |                |
|----|-----------------|----------------|
| Ա. | Դեմք ես կարդայի | Մենք կարդայինք |
| Բ. | » Դուն կարդայիր | Դուք կարդայիք  |
| Գ. | » Ան կարդար     | Անոնք կարդային |

ՀՂԶԱԿԱՆ ԵՂԱՆԱԿ

ՆԵՐԿԱՅ

- |    |                     |                   |
|----|---------------------|-------------------|
| Ա. | Դեմք ես թո'ղ կարդամ | Մենք թո'ղ կարդանք |
| Բ. | » Դուն թո'ղ կարդաս  | Դուք թո'ղ կարդաք  |
| Գ. | » Ան թո'ղ կարդայ    | Անոնք թո'ղ կարդան |

Անկատար

- |    |                      |                     |
|----|----------------------|---------------------|
| Ա. | Դեմք ես թո'ղ կարդայի | Մենք թո'ղ կարդայինք |
| Բ. | » Դուն թո'ղ կարդայիր | Դուք թո'ղ կարդայիք  |
| Գ. | » Ան թո'ղ կարդար     | Անոնք թո'ղ կարդային |


ԱՆՈՐՈՇ ԵՂԱՆԱԿ

Աներեւոյր

Կարդալ

- |                       |                       |
|-----------------------|-----------------------|
| ՆԵՐԿԱՅ ընդունելութիւն | Անցեալ ընդունելութիւն |
| Կարդացող              | Կարդացած, կարդացեր    |

Ապառնի ընդունելութիւն  
Կարդալիք, կարդալու<sup>ԱԵՏԱԿԱՆ ԳՐԱԴԱՐԱՆ</sup>  
<sup>ՀՀ. ԲԻBLIOGRAPHY</sup>  
ՀԱՅՈ-ԱՐՄ. ԸՆ



ՑԱՆԿ ԴԱՍԵՐՈՒԻ

	էջ
Լեզուին տարրերը . . . . .	6
Զայնաւոր և բաղաձայն տառեր . . . . .	8
Խոսք և իր կազմութիւնը . . . . .	10
Խոսքին ուղղագրութիւնը . . . . .	12
Անուն կամ գոյական և ածական . . . . .	14
Յատուկ և հասարակ անուն . . . . .	18
Գոյականին յօդը . . . . .	20
Գոյականին թիւր . . . . .	22
Գոյականին հոլովը . . . . .	24
Հոլովման սովորական ձեւը . . . . .	28
Դերանուն . . . . .	30
Անձնական գերանուն . . . . .	32
Դերանուններու հոլովումը . . . . .	34
Որակական ածական . . . . .	36
Թուական ածական . . . . .	38
Յուցական ածական . . . . .	40
Անորոշ ածական . . . . .	42
Բայ . . . . .	46
Տէր բայի և ենթակայ . . . . .	48
Բային թիւր . . . . .	50
Բային դէմքը . . . . .	52
Բային ժամանումը . . . . .	54
Բային խոնարհումը . . . . .	56
ԵՄ բային խոնարհումը . . . . .	58
Էական բայ և ստորոգելի . . . . .	60
Ներգործական բայ և սեռի խնդիր . . . . .	62

Նախադրութիւն . . . . .	62
Մակրայ . . . . .	66
Շաղկապ և ձայնարկութիւն . . . . .	68
Շախագասութիւն . . . . .	70
Նախադրասութիւն . . . . .	72
Նախադրասութեան էական և լրացուցիչ մասերը . . . . .	74
Հոմանիշ և հականիշ բառեր . . . . .	76
Պարզ և ածանցեալ բառեր . . . . .	78
Բարդ բառեր . . . . .	80
Առողանական նշաններ և կէտեր . . . . .	82
Հոլովումներու պատկեր . . . . .	83
Ա. լծորդութիւն.— Գրել բային խոնարհումը	84
Բ. « . . . — ԽՕՍԻԼ »» »	86
Գ. « . . . — ԿԱՐԴԱԼ »» »	88

---


ՑԱՆԿ ԸՆԹԵՐՑՈՒՄՆԵՐՈՒ

Բարի աշակերտը	(պատկերազարդ)	7
Ազնիւ ընկերը	( » )	9
Աշխատութիւնը	( » )	13
Մեր դասարակը	( » )	15
Զին և էշը	.	17
Իմ ընտանիքս	( » )	19
Իմ փարախս	( » )	23
Հասկաքաղ աղջիկը	( » )	27
Մատերը	.	29
Բարի զաւակ մը	( » )	31
Պայշտ մը	( » )	37
Մեր դպրոցը	.	39
Անձրեւոս օր մը	( » )	43
Մուկն ու ձին	( » )	45
Պարտիզանը	( » )	47
Զապէլն ու Ֆիտէլը	( » )	51
Երկու մեղուները	( » )	55
Ագուաւն ու աղուէսը	( » )	61
Խելօք Դաւիթ	.	64
Գայլն ու գառնուկը	( » )	69
Հայոց գիրը	( » )	71
Ժրաշան մանուկը	.	73
Պէռոտ Արտէմիսը	( » )	77

---

## ՑԱՆԿ ԱՐՏԱՍԱՆՈՒԹԵԱՆ

	էջ
Թէեւ պղտիկ եմ . . . . .	11
Սիրածներս . . . . .	16
Փոքրիկ ապուշը (պատկերազարդ)	21
Փոքրիկ քոյրերը (» ) . . . . .	25
Երբոր մանկիկ ենք . . . . .	28
Վարդաբոյր ծղօտը . . . . .	33
Աղջիկն ու թռչնիկը (պատկերազարդ)	35
Նարինջը . . . . .	41
Ծաղիկներուն քունը . . . . .	44
Մարտ . . . . .	49
Բարձիկը . . . . .	53
Նաւը (պատկերազարդ)	57
Ծիծեռնակին . . . . .	63
Մանուկն ու թիթեռը (պատկերազարդ)	65
Հայրենի աղբիւրը . . . . .	67
Զեմ գիտեր ինչու . . . . .	75
Վարդը . . . . .	79
Մեծխօսիկը . . . . .	81



ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ

Ս. ՅԱԿՈԲԵԱՆ (ՆԱԽԿԻՆ ՊԱԼԵՆՑ) ԳՐԱՏԱՆ

Դրշ.

Եիածան, Ա. գիրք	25
— Բ. գիրք	30
— Գ. գիրք	50

Յ. ԳԱԶԱՆՁԵԱՆ

Նոր ժերականը, արդի հայ. լեզ. պակղ.	25
— — — — — Միջին	60
— — — — — Բարձրդ.	100

Ա. ԱՆՏՈՆԵԱՆ

Դանձարան Տարբական պատկղ.	30
— Միջին —	60
— Բարձրագոյն —	150

Գ. ԳԱՎԱՖԵԱՆ

Տարր. Թուարանութեան, Ա. Բ. տարի, Գավաֆն.	35
Միջին Ընթացք, Ա.տրունի, Ե. տպդ.	75
Բարձր. Ընթացք, Ե. Զ. տարի, Գավաֆեան	150
Թուարանութիւն Բարձր. տոմարակալութեամբ	225
Աշխարհագրութիւն Տարր. պակղ. Գ. տպագր.	50

Կ. Յ. ԲԱՍՄԱԶԵԱՆ

Նոր դասագիրք Հայոց Պատմ. պակղ. Տարբական	25
— — — — — Միջին	40
Բառառան Հայ. Հայ. Գավիամանեան	400
» » Ֆրնս. Լուսինեան Բառմաշեան	250

ԳԻՒ 25 ՂՐՈՒՇ

PRINTED IN U.S.A.

2487

2073



